

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով

ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Հբատարակութիւն ԿիլիկիԱ. Գրավաճառոցի թիւ 21


5

Qualitative Gustures

ՎԵՐԶԻՆ ԲԱԺԱԿԸ



891.99
-58



Հրատարակութիւն Կիլիկիոյ Գրավաճառանոցի թիւ 21

391.93

Ե-58

ՀԱՐԵԼ ԵՍԱՅԵԱՆ

բայց բայց
1940-ին մայիս

ՎԵՐՁԻՆ ԲԱԺԱԿԸ

Թագուհի «Գործ» Ամսագրեն արտադրուելով
վերատին աշխե անցուած.



Ա. Շարք
ՄԱՏԵՆԱՇԱՐ
«ՀԱՅԿԱՆԵՒՆ»
— թիւ 8 —

1924

9025



08.04.2013

28577

19 NOV 2011

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԻՒՍ ԳՈՐԾԵՐԸ

- ՇՆՈՐՀՔՈՎ ՄԱՐԴԻԿ, 1907 Պոլիս
 ԿԵՆԾ ՀԱՆՁԱՐՆԵՐ, 1910 Պոլիս
 ԱԽԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԷՋ, 1911 Պոլիս
 ԵՐԲ ԱՅԼԵԿՄ ԶԵՆ ՍԻՐԵՐ, 1914 Պոլիս
 ՄՈՒԻՐԱՏԻ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆՆ, 1920 Պոսթոն
 ՀՈԴԻՍ ԱՐՍՈՐԵԱԼ, 1922 Վիեննա



10913-57

Տպարան Մ, ՏԵՐ-ՍՈՒՀԱԿՈՎԱՆ,

Այս գիրքը քեզ կը նուիրեմ, իմ սիրելի և հեռաւ-
 որ բարեկամն: Այստեղ պիտի գտնեմ մէկ ցոլքը իմ
 մտածու մներուս եւ զգացու մներուս՝ որոնց մասին քեզ
 խօսած եմ երբեմն, այնքան բաղցը եւ նաև այնքան
 անձկալի ժամերու մէջ:

Ընորհակալութեան անսահման պարտք, մը ունիմ
 դէպի քեզ, որը գիտեմ, ո՞չ մէկ բանով կրնամ թե-
 թեւցնել: Հայրենազուրկ եւ ընտանեզուրկ, դուն քու
 գորովագին եւ ազնուական բարեկամութեամբ լուս
 սփոնցիր իմ տիսուր կեանքիս մէջ եւ յաջողեցար ամէն
 չարիք բարիք դարձնել ինձ համար:

Երբ քեզ հանդիպեցայ, ամէն ինչ խաւար եւ յու-
 սահատութիւն էր ինձ համար եւ քու բարեմիտ ու
 բաղցը ժամանակ անօսրացուցիր այդ խաւարը: Քեզով
 յաջողեցայ յաղթել մարդուս ամենամեծ թշնամիին,
 յուսահատ տիսութեան, եւ քու սիրալիր բարեկամու-
 թեանդ ջնորհիւ է որ ժամանակ կրկին երեւցաւ իմ անձ-
 կալի դէմքիս վրայ: Դուն ինձ օգնեցիր որ վերասոնին
 գտնեմ իմ հոգեկան բնածին տրամադրութիւնս եւ լա-
 ւատես արիութեամբ դիմագրաւեմ տպագան:

Քեզ կը նուիրեմ ուրեմն այս գիրքը, նոյն իսկ հե-
 ռուէն մտածում քեզ հետ կապելու համար եւ ի յի-
 շատակ այն ժամերուն երբ, կը յիշեմ, իմ սիրելի եւ
 անմոռանալի բարեկամս, լոին կը քալէինք ծառուղի-
 ներէն, լսելով սօսաւիւնը ծառերուն եւ մրմանքը առ-
 ուակներուն՝ որոնք այնքան սերտ կերպով մը կը ներ-
 դաշնակուէին մեր բարձրագոյն եւ ազնիւ յուզմունքին:

ՎԵՐԶԻՆ ԲԱԺԱԿԸ

Ինծի ըսիր, ոկ'ուզեմ քու հոդիդ ճանչնալ։ Ահա՝ իմ խօսառումս կը կատարեմ վերջապէս և կը սկսիմ զրի տոնել իմ տպաւորութիւններս և արձանագրել այն ժամերը՝ զորս ապրեցայ երջանկութեամբ և յուզումով։ Ես արտեստով զրող չեմ և զարպետ չեմ իմ զգացումներս ու ապրած վայրկեաններս ներկայացնելու այնպիսի ճարտարութիւնով մը, որ ընթերցողին գրական և դեղարուեստական հաճոյք պատճառէ։ Բայց իմ սիրոս այնքան զեղուն է և իմ էութիւնս այնքան զրաւուած է իմ հրաշտղեղ վէպովս, որ քու խնդրանքիդ հաւատարմօրէն գոհացում տալու ատեն՝ հաճոյքով կը մտածեմ, թէ ասիկա առիթ մը պիտի ըլլայ որ ես ինքս անդրադառնամ իմ ապրած ժամերեւու զեղեցկութեան և անդորր երջանկութեան։

Յայտնի է որ խսկական զրող չեմ. ես կը շեղիմ ընդհանուր կանոնէն։ Ընդհանրապէս զրագէտները ներկայացնելու արժանի կը համարեն միայն դժբախտութիւնը, անձկութիւնը. եղերտկան զրուտգները, կեանքի սոսկալի ժամերը։ Կարծես պայծառ երջանկութիւնը իր պատմութիւնը չունի, կարծես կեանքի քաղցրտգոյն պահերը զուրկ են շահեկանսւթենէ։ Երբ նոյն իսկ մարդկային էակ մը կը ներկայացնեն իր կեանքի զագաթնակէտերէն մէկուն վրայ. անօր համար է, որ այդ բարձրութենէն անիկա աւելի սոսկումով պիտի տեսնէ այն վիճը, որ իր ոտքերուն առաջքը կը բացուի։ Խակ երբ պատահի, որ դժբախտ արգելքները, չարաբտստիկ դիպուածները վերջ դանեն, երբ պատահի, որ մէկը

յաղողի յաղթանակել և հասնիլ խաղաղութեան հանգրուանի մը, հոն կը վերջանաց այլ եւս վէպը ու պատմութիւնը կը լոէ :

Բայց քմ ի՞նչ փոյթս է ընկալեալ սովորութիւնները, իմ ի՞նչ փոյթս է գրական մեթոսները. ես իմ սիրած կուզեմ արտայայտել, ես իմ ուրախութիւնս կ'ուզեմ երդել, ես կը գրեմ միմիայն քեզի համար, սիրելիս...

* *

Ես միակ ու շփացոծ տղջիկը եղած եմ հայրիկիս. մայրս մեռած է կանուխէն՝ սրտի հիւանդութենէ. ես ինքս սրտի կազմութեան մէջ թերութիւն մը ունեցած եմ, որ մանկութիւնս դարձուցած է փափուկ և ուշադիր խնամքի կարօտ: Յաճախ զգացեր եմ հօրս դողդոզուն ձեռքը իմ ձևկատիս վրայ և տեսեր եմ անօր անձկալի աշքերը՝ երբ երկիւզով կ'անցնէին իմ տժգոյն և վտիտ էութեանս վրայէն: Զէ կարելի բացատրել, թէ ի՞նչպէս իմ հիւանդագին մանկութիւնս զիս նախասահմանած է բարդ և նուրբ զգացումներու, և ինձի տուած է երազելու և իմ մէջս ամփոփուելու թանկա զին ընդունակութիւնը: Երբ փոքր աղջիկ էի և զիս կը տանէին արեւած ու ծովափեայ գիւղեր, կազդուրելու համար իմ մշտնջենական վատնգի ենթարկուած կեանքս, երբ բացօթեայ կախանկաղնին մէջ երկարած, աչքերս սեւեռելով երկնքին, կը մնայի ծուլութեան և զրեթէ անշարժութեան մէջ. հողիս հետզհետէ կ'ընդլայնէր՝ վայլելու համար հապճեպով ինչ որ այդ պահը կը ներկայացնէր գեղեցիկ ու շոշողուն, և կեանքի երազը բիւրազան երեսներով կը Փալվիւր իմ երեւակայութեանս մէջ, որովհետեւ ապագան մշուշոտ էր ինձի համար և յաճախ սարսափելի, և միմիայն կարենալ ապրիւը երազ մըն էր: Երբ փոքր աղջիկ էի և ժամերով

առանձին կ'օրօրուէի սօսիի մը երերուն և մրմնջող հովանիին ներքեւ իմ ձանձրոյթս և ծուլութիւնս կը զարդարէի պատմութիւններով, զորս ես ինքզինքիս կը պատմէի և որոնց մէջ փոխն ի փոխ թէ գերակատարն էի, թէ ենթական, թէ՛ լրացուցիչ անձնաւութիւնները, և իմ հոգիիս մէջին կ'անցնէին զանազան վիճակներու նոյն իսկ հակասական յուզումները, ալիքներու պէս: Երբեմն այդ յուզումներէն մէկր զօրաւոր ակոս մը կը թողուր և քանի մը օր կ'ապրէի իմ իսկ ստեղծած արամագրութեանս մէջ. այդ օրերուն աշխարհը օտար կը դառնար ինձի, արտօքին պայմանները ո՛չ թէ պատճառ՝ այլ առիթներ հազիւ կրնային ըլլալ, որոնք կը ձուլուէին իմ կեղրոնական մտածումիս մէջ: Տիրական ձայնը իմ Եսիս ձայնն էր ու անկէ է որ կը բխէին իմ երջանկութիւններս ու դժբախտութիւններս, ինչպէս նաև իմ մէջս է միայն, որ ապաւէն և օգնութիւն կը գտնէի. և իմ մէջս է որ կ'որոնէի այն դանձը, որ կեանքս պիտի զարգարէր պերճանքով, լոյսով ու փառքով:

Որոշ տարիքէ մը ետքը իմ ֆիզիքական վիճակս բարուսքուեցաւ. կեանքը վերադարձաւ ինձի առաջարկութեամբ և ամբողջապէս կանխահաս մահուան յաղթանակած ըլլալու ուրախութիւնը զիս գարճուց բարեմիտ և լաւատես, և ինձի չնորհեց նաև կեանքը լիուլի վայելելու մասնաւոր տարմագրութիւն մը, որ արքեցութեան մը պէս կը լացնէս զիս երբեմն: Բայց իրերու բնական ընթացքով այլեւս մտած էի սովորական մարդոց սեղմ շարքերուն մէջ, ու անկէ ետքը իմ կեանքս նման ե. զաւ այնքան ուրիշ կեանքերու, որոնք իրենց տռանձին պատմութիւնը չունին գրեթէ: Ուրախութեանց և տիրութեանց սովորական մակընթացութիւնն ու տեղատուութիւնը կը տարուրերէր զիս կեանքի պայմանագրական եզրերուն մէջ: Իմ կեսսուրախ և հարուսա

անհատականութիւնս երբեմն դժկամակութեամբ իը սահմանափակուէր, և ժայթքումներու, ոստումներու անպատճի բաղձանքներ երազանքի մէջ կը պահէին զիս, բայց իմ կօրովս կը սպառէր՝ ոռանց ցնցութերու այդ երազներուն մէջ իսկ, և կեանքը իր առօրեայ դժուարութիւններով ու պզտիկ յալթանակներով կը վերադարձնէր զիս իրականութեան:

Ե՞րբ ծագեցաւ ինծի համար երջանկութեան արևը, ե՞րբ փարատեցաւ իմ տարտամ կեանքիս մշուշը, ահաւասիկ ինչ օր պիտի ջանամ դոսաւորել և պատմել ճշդրիտ ձանրամասնութեամբ, անկեղծօրէն և անվերապահ կերպով:

* *

Փետրուար տամսուան՝ վերջերն էր. մեր երկիրներու կանխահաս զարունը սկսած էր ժամոիլ և երկար անձրեւու օրերէ ետք ջերմ տրեւը կը ճաճանչէր ամպի ձերմակ ծուէններու ընդմէջն, որոնք հետզետէ կը խուսափէին և կը որուէին: Պարտէզներու շարք մը կը տարածուէր ննջարանիս պատուհաններուն առաջքը, և անձրեւէն մաքրուած ծառերու և ճրեղերուն և ոստերուն վրայ նոռածիլ բողրօջները իրենց մատղաշ ծայրերով կը ճեղքէին կեղեւը:

Դարնանածաղիկներու ածու մը ճիշտ իմ դիմացս իր անհամար ծաղիկներով կը ծաղկէր, աչքերս յառած մանիշական և ճերմակ բաժակներուն՝ տարտամօրէն կը խօրհէի: Հետեւեալ օրը հիւրեր պիտի ունենայի ճաշի, ընելիք կարգադրութիւններուն մտսին խօսելու համար ամուսինս մօտս եկաւ, ձեռքը դրաւ ուսիս և ըստ հանդարտ ձայնով.

— Վաղը, զիտե՞ս, Ատրինէ, իմ ընկերներէս, իմ վաղեմի ընկերներէս մէկն ալ պիտի զայ ճաշի:

Ինչքան անգամներ անկից ի վեր վերյիշած եմ այդ տռաջին պահը, երբ դուն յայտնուեցար ինձի.

Ի՞նչքան անգամներ կրկին ու կրկին տպրած եմ այդ պահը՝ մտարերելու համար թէ ո՛ւ եւ էխորհղաւոր դըրդում, ո՛ւ եւ է հոգեկան ցնցում ինծի յայտնեց արդեօք, թէ այդ վաղեմի ընկերը ի՞նչ վճռական ազդեցութիւն պիտի ունենար իմ կեանքիս մէջ, թերեւս իմ պատմութիւնս գեղեցկացնելու համար անհրաժեշտ էր բսել. և այս, այդ պահօւն իսկ զդացի ու խռովուեցայ», բայց ես վիպասան չեմ ու պարտական եմ բսել միմիայն նշմարտութիւնը, և իրականութիւնը այն է, որ կատարեալ անտարբերութեամբ ընդունեցի այդ յայտնութիւնը և նոյն իսկ ալդ պահօւն անունդ չհարցուցի:

Բայց անհրաժեշտ է նախապէս ներկայացնել քեզ իմ կեանքիս պայմանները, այն բարոյական մթնոլորտը, ուր կ'ապրէի, ամուսնոյս հանգէտ իմ դիրքս, և այն վիճակը որ կը տիրէր մեր մէջ: Երիտասարդ տարիքի մէջ ամուսնացած եմ, և ահա՛ թէ ի՞նչպէս: Միքայէլ զիս կնութեան ուզած էր մեր ամուսնութենէն հինգ տարի տռաջ, երբ տակտւին տասնութը տարեկան գեռատի օրիորդ մըն էի. կ'ըսէին որ սիրուն, սրամիտ և եռանգուն աղջիկ մը եղած եմ. ճիշտ է որ ամէն տեղ սիրով ու զորովանքով կ'ընդունէին զիս և ամենէն խստարարու կիներն ու մարդիկը ներողամիտ էին իմ արձակունակ զուարթութեանս համար, որ գիւրաւ կը զեղուր և դուրս կ'ելլէր ընդունուած և զծուած սահմաններէն: Իմ չնորհս, ճաշակս ու մանաւանդ գիւրահաղորդ բնաւորութիւնս համակրելի կը գարձնէին զիս, և, տռաջին անգամէն զինոթափ կ'ընէին ամենէն խօսուուները. իսկ ես հաճոյքով կ'անզրադառնոյի իմ յատկութիւններուս:

Սակայն հայելին շատ շողոքորթիչ չեր ինծի համար, գոնէ ես ինքնինքս չի պաներ գեղեցիկ, թէն շատ կանուխէն ականջներս սովոր էին լսել հիացմունքի մրմունջներ՝ իմ շագանակագոյն առատ մազերուս, իմ

մորթիս յղկուն մարդութեան և իմ աչքերուս անսովոր պայծառութեան նկատմամբ։ Ասոնցմէ զատ իմ հարուստ և զօրեղ կենսականութեանս անհամար ու յարտփոխիս արտայայտութիւնները չեն կարող իմ ուշադրութիւնս հրաւիրել։ քանի որ ես հայելին մէջ կը փնտաէի միայն գեղեցիկ գիծեր և թերեւս նաև պայմանագրական գեղեցկութեան գիծեր, որոնցմէ զուրկ էր իմ դիմագիծ, Հաստատ համոզուած ըլլալով, որ կը սխալին զիս սիրուն գտնելով. ուն էի սակայն, որ կը սխալին, և յոյս ունէի, որ երկար տաեն պիտի սխալին։

Իմ հարս բարեկեցիկ, բայց մանաւանդ համբաւ ունեցող մարդ մըն էր, և իր շուքէն բան մը կը զարդարէր նաև զիս. այնպէս որ եռ չեմ ունեցած վարառմի և սպասումի այն տարիները, որ այնքան կը դառնացնեն օրիօրդներու կեանքը և զանոնք կը դարձնեն կեզծ, խորամանկ ու ձարպիկ։ Տակաւին զրեթէ երախայ էի, երբ ոկսած էին զիս ամաւսնութեան ուղել և հայրս ժպատելով կը գտնգատէր. «Ի՞նչ սատանայ ունի այս աղջիկը իր մէջ։ հանգարտ չեն կրնար նայիլ իրենց։ Ինքը հակառակ իր փորձառութեանը չէր հասկընար, բոյց ես արդէն զիտէի որ իմ թեկնածուներս յաճախ կը տեսնէին տախնչին ազջիկը և ո՛չ թէ զիս։ Թէ մեծ դրամներ չունէի, բոյց սմանք մեծ յոյս կը դնէին իմ հօրս ազջեցութեան վրայ, իրենց առպարէզին մէջ յառաջանալու համար։ Մէկ խօսքով շատ մատղաշ հասակէս վարժուած էի տեսնել թէ մարզիկ կան, որ ինձի կը դարպասնեն ո՛չ թէ իմ անձիս ներկայացուցած առանձին արժանիքներուն համար, այլ մղուած փառափրութենէ և նոյն իսկ սնապարծութենէ։ Բայց ասոնք սովորական բաներ են, որոնց առհասարակ շուտով կ'ընտանենան իմ դիրքիս մէջ գտնուող օրիորդները։ Ես անմիջապէս ունեցայ այն բարեմիտ հեղնութիւններէն մէկը, որ զիս պաշտպանեց դառն յուստխարու-

թիւններու դէմ, և տեսակ մը զուարձութիւն կը զգայի՝ փնտուելով մարդոց դրդիչ պատճառը։ Երբ Միքայէլ Յովանէֆեանը, ծանօթ իրաւարան և փաստարան, զիս կնութեան ուղեց, անմիջապէս մերժեցի զինքը։ իմ անմիջական շրջանակիս մարդը չէր, քանի մը տարիներով մեծ էր ինձմէ, իրեն ընտանեցած չէի, մինչ իմ շուրջս կային սիրուն, քաղաքավար, փայլուն յատկութիւններով օժտուած պատանիներ, որոնց մէկուն կամ միւսին վրա ուշադրութիւնս կը կենար ատեն մը։ ումանք իրենց ատղանգով, ուրիշներ ապագայի մը յոյսով կը յուղէին զիս, բայց նաև դգայուն էի մասնաւրապէս անսոնցմէ մէկուն, որուն զողար և տիսուր նայուածքը. իր գորովագին վերաբերմունքը զիս յաճախ ուշադիր կը դարձնէին, և մտքով երբեմն կ'ըսէի՝ «թերեւս»։

Ինչքառ'ն տարրեր էր Միքայէլ այն մտապատկերէն՝ որ ամէն աղջիկ կ'ունենայ տակաւին չայտնուած առպետին նկատմամբ։ Անիկա խիստ, զրեթէ դաժան դէմքով մարդ մըն էր. շափաղաց թուլս և նիհար էր, լուսկեց ու ինքն իր մէջ ամփոփուած. երբ իր հայեցքը համ դիպէր ինձի, նոյն իսկ իր ամենէն սիրուիր ժամերուն, խօսոութիւն մը կը ստանար. կը զգայի ատենէն որ իրեն համար ամէն ինչ հանդիսաւոր, գրեթէ կրօնական ծանրակշութիւն մը ունենալու էր։ Այնպիսի մարդոցմէն մէկն էր, օրոնց համար չկան ժպտուն, զօւարթ և դիւրասահ ժոմեր, որոնք անընդունակ են անփութութեամբ թափառելու կեանքի կողմակի ուղիներուն մէջ՝ տարտամ յոյսովը անակնկալ և վազանցուկ հաճոյքներու. անիկա պիտի երթար միշտ ուղիղ ճամրէն՝ առանց աջ ու ձախ նայելու, և ինքը չճանչնալով հաճոյքն ու դառնութիւնը մարդկային մեղքերու, աններող և խիստ էր նաև ուրիշներուն համար։ Իր խօսքերը կտրօւկ էին, վճռական

և անտառկելի. կարելի չէր որ ուշազրսւթիւն չհրաւիրէր, ու ինծի տեսակ մը յարգալիր սարսափ կը պատճառէր... Բայց ահա՛, ինչ պատճառներով որ դինքը մերժած էի դրեթէ սօսկումով. այդ նոյն պատճառներով կ'ընտրէի զինքը հինգ տարի ետքը, մղուած տեսակ մը հետաքրքրութենէ, հրապուրուած այն սարսափէն իւկ, որ կը ներշնչէր ինծի, բաղձալով զգալ ճնշումը այդ խստութեան, և մանաւանդ, զգացուած այն խոր, յարատե ու անսասան սիրոյ զգացումէն, որ այդ խոժոռ ու պատկառելի անձնաւորութիւնը ունեցած էր իմ նկատմամբ:

Դիուար է բացատրել ձլզրաօրէն այն զգացումը, որ զիս մղեց այդ ամուսնութեան, իմ էս թեանս մէկ խոռվեալ և նոյնիսկ պղտոր ժամանակամիջոցին արողիւնքն էր անշուշտ: Զիս կը սիրէր ու շատ կը սիրէր. անիկա չվհատեցաւ իմ արհամարհանքէս, իմ բրտութենէս, իմ զրեթէ նախատալի վերտերմունքէս: Սէրը իր մէջ հզօր էր, և ես զերծ ի վերջոյ զգածուեցայ այդ ուժէն: Հակոռակ որ չափազանց զիւրազգուծ էր իրեն հանգէպ ցուց տրուած ամենադոյզն յարգանքի պակառութեան, անիկա մեծ համբերութեամբ ու տառապելով կը տանէր իմ յարափափոխ ու քմահած վերտերմունքս. անիկա երբեմն իմ գէմքէս կախուած կը մնար որսալու համար նոյնիսկ վաղանցուկ մպիտ մը, քաղաքավարական ժպիտ մը, ու կը մեկնէր անմիշապէս, կարծես վախնալով, որ արտամզրութիւնս փոխելով՝ կարող էի հակոզդել այդ պահու չնորհած երջանկութեան: Ինչպէ՞ս կը սիրէր զիս, և ինչպէս կը սարսուայի՞ մտածելով այդ սիրոյն և խորհելով, թէ կարող եմ խօնարհի այդ սարսափելի ուժին առջեւ: «Երբե՞ք, երբե՞ք» կը կրկնէի բարձրաձայն, երբ մինակս սենեակիս մէջ կը խօրհէի իր վրայ, բայց և այնպէս զիտէի թէ ինչ իսուէր ինծի: Միքայէլ սիակ անձն էր, որ

ներքին խոռվեալ զգացումին, որ զիս կը նախասահմանէր արդէն իսկ իրեն:

Այդ հինգ տարուայ ընթացքին, որ տառապտնքի, վարանումներու, կօսկածներու երկար տարիներ եղան Միքայէլի համար, բայց երբե՞ք վհատութեան, անիկա ա՛լ աւելի դառնացաւ. և կարծեմ յաղթանակելու, անպատճառ յաղթանակելու դիտաւորութիւնը զերակշիռ գեր մը խողաց իր յարատեւութեան մէջ. ուրիշ կերպ չէ կարելի բացատրել այն համբերատարութիւնը, այն ստքառումը, որով տարաւ չատ մը վհատեցուցիչ դէպքեր: Ազատելու համար իր հետապնդումէն՝ պատրուած էի կորպէկուրախն նետուելու ո՛ւ և իմար ամուսնութեան մէջ, և քանի մը անդամներ փորձութիւնը ունեցայ. Ամէն անգամ, որ նոր թեկնածու մը կը յայտնուէր ես այնպէս կը ձեւացնէի, որ իմ ուշազրութիւնս կանգ առած է նոր անձի մը վրայ. Միքայէլի գէմքը տեսի տիսուր խստութիւն մը կը ստանար, իր տառապազին և մեղադրող նայուածքը ծանրօրէն կ'ինար իմ վրաս զրեթէ սիսերիմ արտայայտութեամբ, բայց և այնպէս տիրական հայեացքով, և ես զգացի, որ տկար որս մըն եմ, որ իր ձեռքերուն մէջ եմ արդէն, թէ տակաւին անզօր ջանքեր կ'ընեմ խուսափելու, ու այդ զգացումը թէ՛ սարսափ կը պատճառէր ինծի, թէ՛ զայրոյթ, բայց և տեսակ մը սուր և ցաւազին հեշտանք:

Հետզհետէ խոռվեներու, յուզումներու և ուժզին հակասական զգացումներու ալիք մը կը բարձրանար իմ հօգույս մէջ. չէի սիրեց զինքը, ո՛հ, ո՛չ, երբե՞ք չեմ սիրած զինքը, բայց իմ հզօր խառնուածքս համապատասխան էր այն խտոնուածքին, որ կը յայտնուէր ինծի. տափակ ու միօրինակ կեանքը, առանց յուզումի և տուանց ելեւէջի, անտպատի պէս ամուլ և ձանձրացուցի կը թուէր ինծի: Միքայէլ սիակ անձն էր, որ

հարուստ արինս կը մտրակէր, զիս կը յուզեր խո-

րապէս, իմ ուշադրութիւնս կը սեւեոէր իր վրայ ու թէև տհաճութեամբ, բայց յաճախ խորհիլ կուտար իր մտաին. անիկա ծշմարիտ մարդ մըն էր, և միայն կիները զիտեն թէ որքան հազուազիւտ բան է ծշմարիտ մարդ մը: Մեծամտսնութիւնը մեզ շրջապատողներուն, մարդկային երեւոյթներ են, ո՛չ թէ մարդեր. տեսակ մը կանգուն և շարժուն զիակներ, որոնք կեանքի նմանութիւն մը փօխ տուած են դուրսէն, իրենց էութենէն օտար աղբիւրներէ:

Պիտի ջանամյստակ կերպով քացարել իմ միտքս: Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չն ներկայանար ինչ որ են իրապէս. ու այն կեզծ հանգերձանքը: որ կը ստանան յաճախ, անդիտակցութեամբ է, բայց ոյդ այդպէս է. դեր մը կ'ընտրեն կեանքի մէջ ու այդ դերը կը կատարեն. դերը կ'ընտրեն երբեմն ինքնիրենց, որովհետեւ ատիկա զեղեցիկ կը գտնեն. բայց և յաճախ կ'ընտրեն այն դերը, զոր ուրիշները զեղեցիկ կը համարեն:

Մարդկային հոգին, զօր ամէն մարդ իր հետ աշխարհ կը բերէ, այսպէսով կը խնդանդամուի մանկութեան ժամանակէն իսկ. հոգին չի մեռնիր ի հարկէ. բայց անկա խրաչտած կը կզկտուի ու կը պահութափ անկիւն մը ու այլ եւս երբեք ք չի համարձակիր յայանուելու: Մարդիկ կան, որոնց կեանքին այս կամ այն ժամուն հոգին յայնուած է ու տէր դարձած կացուցթեան. բայց և որքան մարդիկ կան, որոնց հոգին միշտ ընդարձացած մնացած է, ու երբեք զարթումի ժամը չէ հնչած իրենց համար: Եթէ ու է արտասովոր պարագայ, մեծ յուզում մը, մեծ զգացում մը, կամ մանաւանդ՝ մեծ ցաւ մը թափանցէ մինչև հոգին, ու անիկա, եթէ նոյնիսկ զարթումի աքրատմ շարժումներ գործէ, մարդիկ, անհանգիստ՝ կ'օրօրեն զայն, կը քնազոր չնեն զայն, որովհետեւ նոյնիոկ իրենց սեփական հո-

գիին զարթումը կը սարսափեցնէ զիրենք: Ինքզինքն անձանօթ են և երբեք չպիտի համարձակէին իրենց հոգիին անսահմանութեանը նայիլ, ու կը շարունակեն ապրիլ փոխ առնուած զգացումներով, փոխ առնուած սկզբունքներով, զուրսէն ստացած ձեւերով ու կերպերով, և, ոչինչ. բայց ոչինչ չի բխիր իրենց ներքին ախարհէն, իրենց հոգիէն:

Այսպէս է, որ մարդիկ կ'ըսեն. պատշաճ է այս ինչ բանը, այն ինչ բանը. լու պիտի ըլլար այս ինչ պարագային այս կերպ վարուիլ, այն կերպ վարուիլ. ու կը դատին ու կը դատապարտեն ուրիշները, որովհետեւ այսինչ վարմունքը այնինչ պարագային մէջ համաձայն չէր վարուելու ընդունուած ձեւի մը:

Ոչ ոք կ'ըսէ. ի՞նչ ներքին և անդիմագրելի զըրդումի հպատակեցաւ, ոչ ոք կ'ըսէ. ի՞նչ կ'ուզէ իմ հոգիս, ինչ նուրիտկան և առանձին օրէնքներ կը թելաղրէ իմ սեփական էութիւնս: Այս եղանակով է որ կը խորհին ամուսնութեան և նոյն իսկ սիրոյ վրայ. իրենց ընտրութիւնը կ'ընեն հաշուով, կանխակալ զդացումներով և որոշ պայմաններով: Բայց ինչ որ զարմանալի է, այն է որ ուրիշներու կարծիքը նոյն իսկ այդ բոլորովին անձնական դործին մէջ յաճախ դերակիր է: Պէտք է որ ուրիշները հիանան, զարմանան, հաւանութիւն յայտնեն եղած ընտրութեան վրայ, ու այն ատեն ամէն ինչ պատշաճ կերպով կատարուած կ'ըլլայ: Այսպէս է, որ մարդիկ կը տեսնենք, որ ծշմարիտ մարդեր չեն. զգացումներու կը ծանօթանանք՝ որոնք ծշմարիտ զգացումներ չեն, ու կը տեսնենք, որ մարդիկ մէկ հոգ մը ունին, ո՛չ թէ ապրիլ ու կեանքի բոլոր ժպիտները վայելել բնութեան իրենց ընծայած հարաւարութիւններուն ամբողջական լիութեամբը, այլ առաւել կամ նուազ լու կատարել իրենց ստանձնած կամ ուրիշներէն իրենց արուած դերը. և կեանքը

տիուր է, անշահեկան ու ձենձրալի, ինչպէս անտաղանդ թատերագիրի մը կատակերգութիւնը:

Հազուադէպ կերպով մարդիկ կան, որ դանազան բարերախտ զիպուածներու հետեւանքով կոմ թերեւս անձնական բացանիկ ընդունակութիւններով կը թօթափեն իրենց արուած աշխարհիկ և կեղծ դաստիարակութեան պատեանը ու կը փնտռեն ինչ որ կորենցնել տուած են իրենց. կը փնտռեն ինքզինքնին, իրենց հօգին, ու կը յանձնուին անոր: Այդպիսիները չեն ձանձրանար, երբ տռանձին են, երբ մտիկ կ'ընեն իրենց հոգւոյն երգերն ու վէպերը, Անշուշտ, մշուշներ կը շրջապատեն զիրենք և իրենք ալ յաճախ դեր մը կատարեն, բայց տարբերութիւնը պն է, որ երբեմն կը սթափին և կը գտնեն իրենց սեփական հօգին: Ու ի՞նչպէս արդէն շատ շատերը պիտի գտնէին իրենց հոգին. երբեք տռանձին չեն ինքզինքնուն հետ և նոյն իսկ կը սոսկան այդ տռանձնութենէն. կեանքը կ'անցնի շատերուն համար աղմուկի, մրցակցութիւններու, իրենց էութենէն օտար նպատակներու հետապնդման մէջ: Ինչ որ օւնին իրենց մէջ, իրենց արամադրութեան ներքև՝ երջանկութեան և վայելքի տարրերը, կը փնտռեն հեռուն, իրենց հասողութենէն դուրս կէտերու մէջ, և, քանի՛ կարծեն թէ իրենց նպատակները անհասանելի են, այնքան կը խորհին որ իրենց կեանքը հետաքրքրական է ու կ'ապրին հերոսներու նման. երբեք չեն օթափիր, ժամանակ չունին օթափելու, որովհետեւ իրենց խճողուած կեանքին մէջ տռանձնութիւն չունին:

Սյ հազուադէպ մարդիկը, որ բացառապէս կ'ապրին իրենց հոգիով, անմիջապէս կը ճանչցուին իրենց գործերուն, դդացումներուն, շարժումներուն ինքնառուին, միամիտ և յստակ պարզութեամբը: Անոնց հորին խրտչելով չէ ապաստանած իրենց էութեան մէի

տնկիւնը, այլ մակերեսն է բարձրացած, կը չողողայ իրենց գէմքին վրայ. կը ճառագայթէ իրենց անձէն դուրս, կ'երգէ ու կը ժպտի անիկա և մարդ անասունը կը բարձրացնէ իր բարձրագոյն ոլորտին. թեւեր կուտայ անոր ու կարծես անզգալի կը գարձնէ մարդկայն ստորնաքարշ պայմաններու ճակատագրական նուաստութիւնը: Ի՞նչ փոյթ այն առեն, որ անհամար դիպուածներու դաստիարում մը զայն զրած է ալւինչ կամ այն-ինչ ընկերական զիրքին մէջ. ի՞նչ փոյթ, թէ Փիզիքական ի՞նչ կերպարանքով մարմնացած է անիկա: Աստուած իր մատօք զրած է անոր ճակատին վրայ. անիկա ճշմարիտ ընտրեալներէն մէկն է ու կ'ապրի, կ'անհետանու այս աշխարհէս, լուսաւոր հետք մը ձգելով իր ճամքուն վրայ:

Դուն այդպիսի ընտրեալ մըն ես, սիրելի՛ս, դուն անոնց մէ մէկն ես, որ Աստուծոյ այցելութիւնը ընդունած են. հզիս զդաց քու հոգիդ, եզրայրացաւ անոր հետ, ու ասոր համար է որ Քեզ սիրեցի այնքան խոր, որքան անտկնկալ եղանակով մը:

* * *

Բայց ես կ'ուզէի քեզ խօսիլ Միքայէլի մասին: Այն բոլոր սիրունիկ, լու հագուած, սրամիտ ու փայլուն փեստուներուն մէջ, որոնք սուա մարդերու տպաւորութիւնը կ'ընէին իմ վրաս, Միքայէլ ճշմարիտ մարդ մըն էր, բայց իր մոտի ու տիսուր հոգին անհաշտ էր ի իրի իս և այդպէս ալ մնաց մինչև ետքը: Մենք ամուսնացանք, զաւակներ ունեցանք. երկար տարիներ ապրեցանք միասին՝ զրեթէ համակերպէլով մէր կեանքին, բայց մէր հզիսները իրարու ո՛չ միայն օտար մնացին, այլ կարծես իրարմէ կը խուսափէին: Ի՞մ հզիս միտ օտար և առանձին մնաց: Հակ սուակ որ անկեղծորէն կը փափագէի հաշտութեան եզր մը զանել ու ներ-



քին ներդաշնակութիւնը սահղել մեր միջև . բայց ա-
տիկա անկարելի բան էր : Մեր տմենէն մտերմական
ժամերուն իսկ իմ հոգիս բացակայ էր , ու այդ ժամեն-
րուն մանաւանդ բացակայ էր : Ժամանակի ընթացքին
տեսակ մը վարժութիւն տանելի դարձուց՝ ինչ որ յու-
սահատութեան տագնապներ պատճառած էր ինձ երեմն :
Ժամեր եղած են , որիր մէջ շարժումը , իր մէկ օրոշ շեշտան
իսկ բուռն զայրոյթներ պատճառած են ինձ , և գերմարդ-
կային ջանքեր ըրած եմ ինքինքս սանձելու և հան-
դարտելու համար : Երբեմն իմ զապուտծ ջղագրգռութե-
նէս արցունքներ կը խուժէին աշքերուս մէջ , և այդ
յուղումները , որ աննպատակ և տարտամ կը թուէին
իրեն , պատճառ կը դառնային կոսկածներու և ըմբու-
տցուցիչ հնթադրաւթիւններու : Մէկ փափագ ունէի ,
— տուննձին մնալ ու դանել իմ խրչած հոգիս , և , հոն
փնտոել այն միմիթտրութիւնները և այն ոյժը , որ տա-
նելի և խաղաղ պիտի դարձնէին իմ կեանքս :

Իմ հոգեկան անհաշելիութիւնս արգելք չէր
աեսնելու Միքայէլի յատկութիւնները : Ասիկա պար-
կեշտ և առաքինի մարդ մըն էր : Մեծ փափկութեամբ
և անշահախնդրութեամբ վարուեցաւ իմ դրամօժիտիս
նկատմամբ . նեղ օրնը ունեցաւ , բայց երբեք չխորհե-
ցաւ օգուտ քաղել իմ սեփական միջացներէս , հակառակ
որ ես բոլորովին անփոյթ էի այդ մասին և պատրաստ
էի ամէն ինչ տրամադրելու ընտանիքին բարօրութեան
համար : Հօրս մանուշէ ետքը իմ ժառանգութիւնս ան-
ձեռնմիսելի համորեց և իմ անուանս արձանագրելով
միացուց իմ օժիտիս , որ նոյնպէս իմ անուանս կը մնար :
Յաձախ նոյնիսկ ըստծ է ինձի , թէ պիտի ուզէր , որ
ես բոլորովին աղքատ ու խոնարհ դասակարգէ և ան-
շուք աղջիկ մը եղած ըլլայի . որպէս զի համոզաւէր ,
թէ միմիտիս իմ անձիս համար սիրած էր զիս : Հակա-
ռակ իր երեւութիւն և խիստ կերպերուն անիկա իր

մտերմութեան մէջ ունէր մասնաւոր և գորովազութ
քաղցրութիւն մը , որ նոյնիսկ յո.զիչ էր մանաւանդ
այն պատճառով որ կը զգայի , թէ չի թափանցեր իմ
հոգւոյս , ու ամիկա տարօրինակ կերպով դառն և
ախուր բան մըն էր թէ ինձի և թէ իրեն համար : Յա-
մառ աշխատող մըն էր և կորովի՞ իր մտածմունքներուն
մէջ ալ : Տասը տարտուան ամուսնութենէ ետքը անիկա
նոյն եռանդով . նոյն հրայրքով կը սիրէր զիս . ի՞նչ կ'ը-
սեմ , կը շարունակէր հետապնդել զիս . որովհետեւ ,
հակառակ որ երբեք այդ մասին ս'եւէ խօսք չէր ար-
տասանուած մեր միջև , անիկա կը զգար , որ իմ հոգիս
կը խօսափէր իրմէ , թէ ինձմէ մաս մը , լաւագոյն և
էտկան մասը իմ անձիս . չէր միացած իրեն հետ : Այս
վիճակը երբեմն զիս կը յոզնեցնէր . երբեմն կը զայրա-
ցնէր , բայց և յսձախ տեսակ որ խանդաղատանք կը
ներշնչէր : Ես կը ցաւէի իր անօդուած մաքտուումին հա-
մար , բայց և այնպէս գիտէի , թէ տառական կերպով
իմ պարտաւորութիւններս կատարելէ անդին չէի կարող
անցնիլ և թէ իմ հոգւոյս զոները բացարձակապէս ու
անդառնալի կերպով գոցուած էին իրեն համար : Եր-
բեմն ու կը խորհէի . «Թէրեւս ես սիրո չունիմ , զգո-
ւու ընդունակութիւն չունիմ . հստագրքրութիւն և տե-
սակ մը բարութիւն . . . ուրիշ ոչի՞նչ , ոչի՞նչ . . .»

Բայց ահա՞ հարկ եղաւ , որ իմ հոգիս զգայ քու հո-
գիդ , որպէսզի անօր դռները լայն բացուին , զգացում-
ներու և յօւզումներու փաթորիկ մը որստայ իմ մէջս
և ես զիտնամ ու աեսնեմ բոլոր շքեղութիւնը այն
գանձերուն , որոնք իմ մէջս կը կրէի և որոնց զիտակ-
ցութիւնը չէի ունեցած տակուին : Աւելին կ'ըսեմ .
կարծես հոգիս ոմբափակ և անհաղորդ՝ կը սպասէր
քեզի , կը սպոսէր յոյնով և հաւատքով , և ինչ որ գա-
լիք օրերը կը խսուտանային իրեն . ինքը գիտէր . անոնց-
մով կը հրձուէր նախապէս , ու իր մպիսները և ուրա-

խութիւնը յաճախ կը ծաղկէին իմ դէմքիս վրայ :

* *

Պէտք է ներկայացնեմ իմ կետնքս ամբողջովին ու քեզի խօսիմ նաև քեզ ճանչնալէ առաջ իմ զգացական կեանքիս վրայ : Բայց կը տեսնես որ դժուարու ինքն կեանքիս վրայ : Բայց կը տեսնեմ ամենարիք և նոյնիսկ անցեալին մէջ, որովհետև դուն կայիր միշտ ինձի համար, ու չեմ կարող նոյնիսկ երեւակայել պահ մը իմ կեանքիս մէջ, ուր դուն բոլորովին բացակայ եղած ըլլաս : Ինձի կը թուի, որ այդպէս է նաև քեզի համար, թէ ուրիշ կերպ չի կրնար ըլլալ և թէ կախասահանեալ զգացումներու բարեպատեհ հանդիպում մըն էր մեր հանդիպումը :

* *

Յաճախ կը պատահի, և նոյնիսկ երբեմն անդիտակցաբար, որ կիները ինքինքնին արդարացնելու համար տիսուր կամ եղերական զոյներով կը ներկայացնեն իրենց կետնքը և մանաւանդ իրենց ամուսինը . ևս պէտք չունիմ այդպիսի միշտոցներու դիմելու, նախ, ու արդարանալու պատճառ չեմ տեսներ, իմ զգացմանքիս խորքը այնքան մաքուր է, այնքան յատակ, որ ամէն մարդ կրնայ նայիլ անոր՝ առանց աչքերը պղտարելու, մը զգացումս արեւի պէս կարող է ճառագայթել և նոյնիսկ իր ջերմութեամբ ու պայծառութեամբ փառաւորուիլ : Արդարանալու համար պէտք է ամէնալ, և ամաչումը յառաջ կրնայ դալ միմիայն պղտոր և անխոստովանելի ներքին զգացումներէ : Եւ ինչո՞ւ ամչնալ յաղթանակէ մը, որովհետև վերջապէս ամենամեծ յաղթանակը մարդուս իր սեփական երջանկութիւնը գտնելը չէ :

* *

Եւ յետոյ, սիրելինս, կ'ուղեմ որ համուզուիս, թէ իմ դէպի քեզ ունեցած հակումս դժբախտ ու անյաջող կետնքի մը մէկ հակազդեցութիւնը չէ : Կ'ուղեմ որ զիանաս, թէ իո նպատակներ չունիմ, բաղձանք չունիմ և ոչ մէկ հանգրուանի կը ձգտիմ իմ երջանկութիւնս զիս կը լիացնէ, ու զայն անեղծ ու պայծառ պահելու հոգը միայն կարող է զիս արթուն և ուշադիր դարձնել : Մարդկային և սովորական մտահոգութիւնները անհետացած են իմ մէջէս : Իմ զգացումս պղտորուած չէ իրմէ օտար ուրի է զգացումի հետքէ և նոյնիսկ ինձմէ հեռու կը վանեմ սիրուած ըլլալու փառասիրութիւնը : Կը սիրեմ քեզի, ու երջանիկ եմ սիրելով, ու իմ երջանկութեանս բալոր ազրիւրները ինձմէ կը բնին, ու բոլոր ծաղիկները կը քաղեմ իմ հոգիիս մէջէս : Այդ պատճեառով է, որ ես մատհոգ ու անհանգիստ չեմ պղտիկ կամ մեծ հոգերով, անստուգութիւններով ու կանկածներով :

Կարծես մեծափայլ արև մը ծագեցաւ իմ կետնքիս հորիզոնին վրայ, և բոլոր մշուշներն ու բոլոր ամպերը փարատեղան . և ես հիացած ու զարմացած կը նայիմ անոր ճաճանչներուն բազմազան խաղերուն և երջանիկ եմ, հոգիս զեղուն յոլզերով ու քաղցր վրդովմունքով, երջանիկ եմ, ամէն բացատրութենէ գերիվեր չափավ մը :

* *

Ինչպէս ըսի արդէն, այն հինգ տարիները, որ կանխեցին իմ ամուսնութիւնս, խորապէս զառնացուցած էին Միքայէլի հոգեկան վիճակը, որ տանց անոր աւ տառապելու և չարչարտելու ընդունակ խտանուածք մը ունէր : Անիկա բիուր էր, և այդ տիսրութիւնը երբեք չփարատեցաւ, անիկա գիտէր, թէ զինքը ընտրելէ

առաջ վարւնութիւնը ունեցած էի, և անհանգիստ ու նախանձոտ էր: Կը նախանձէր այն մարդոցմէն, որ իրմէ առաջ իմ ուշադրութիւնս զբաւած էին, ու կը նախանձէր նաև ծանօթներէ, նոր բարեկամներէ: Անիկա շարունակ կը տանջուէր աներեւոյթ վատնգր մը կանխահօգութիւնով իր կասկածամառութիւնը, իր բծախընդրութիւնը, իր գրեթէ հիւանդագին հօկողութիւնը, ինծի մօտեցող բոլոր անձերու նկատմամբ, զիս խորապէս կը վիրաւորէին: Երբեմն ես ինքս կը դառնանայի, և կետնքը անտանելի կը թւէր այդ պայմաններուն մէջ, ու վրէմս լուծելու կամ պարզապէս իմ զժգոնութիւնս փարատելու համար երբեմն կը խաղացի իր այլ զկացումին հետ: Յաւալի բան է, բայց ստիպուած եմ ճշշմարտութիւնը ըսել ։ Նախանձի զգացումը ամենէն ուժեղ հնչող լարն էր իր հոգիին, և ես յաճախ կը միրէի լսել արդ լարին ողբերգական հնչիւնը: Հզօր զգացումներու արտայատութիւնը, ի՞նչ բնոյթ ալ որ ունենայ, միշտ հրապօրած է զիս: Թանի՛ քոնի՛ անգամներ իր ցասումներուն, իր յուսահատութեանց հանդէպ ինքինքս յուզուած զգացած եմ աեսակ մը դառն ու հեշտագին արբեցութեամբ: Երբ իր տառապանքը իր գագսթնակէտին կը համնէր, երբ կը տեսնէի իր աւերուած դէմքին արտայատութիւնը. իր մինչև ոճիրի միտող զայրոյթները, հաճոյքը կ'ունենայի բառով մը, ստուգութիւնով մը զինքը հանդարատեցնելու և տեսնելու, թէ ի՞նչպէս իր ալեկօծուած հոգին իմ մէկ ժպիտովս, իմ մէկ վանկովս կը հանդարտէի հետզետէ և կարծես ստքերուս տառաջ մրմնջելով հոսող գետի մը հեղասահ խաղաղութիւնը կը ստանար:

Այդ խաղը զիս կը զբաղեցնէր և իմ կեանքիս պարապը կը լեցնէր երբեմն. իմ հօգիս ուժեղ թափեր ունէր, որոնք անգործ և ապարդիւն կը մնային. և բացի մայրական զգացումէն, որ մասամբ զիս զրտւած էր,

ուրիշ առիթ չունէի իմ հօգեկան կորսվա սպառելու: Երբեմն կ'անդրադառնայի իմ վարմունքիս և ինքինքս կ'ամբաստանէիր. «Եօ չար կին մըն եմ» կը խորհէի և կը ջանայի ինքինքս ուղղել և իմ մէջէս արմտատիւլ ընել գէշ խստերը. բայց և այնպէս կը շարունակէի զինքը չարչարել այնքան անօդուտ կերպով:

Այսօր միայն գիտեմ թէ չարութեան հետեւանք չէր ատիկա, և թէ այն ինքնարուիս ոյժը, որ կար մէջս, պէտք էր որ սպառէր մէկ կամ ուրիշ կերպով: Ու ծիշտ է, որ այդ կարդի դէպքերէ ետքը ինքինքս յոզնած ու սպառած կը զգայի և խաղաղութեան կը ցանկայի, բայց երբեմն այդ խաղաղութիւնը կը խանգարուէր անիմաստ պատճառներով: Այն ատեն յոզնած ջիկերս զիս իը տանջէին, կը յաւսահատէի ու ժամերով կ'արտասուէի, խղճալով ինքինքս վրայ և անզօր ջանքեր ընելով ազտաելու համար ինքինքս՝ զիս կաշկանդող կապանքներէն:

Իմ հօրս ունեցած յարաբերութիւնները, ամուսնոյս զիրքը և նոյնիսկ իմ լաւ դաստիարակուած կնոջ համբուս մեր շուրջը կը համբաւմբէին, այսպէս ըսելով, մեր հասարաւկութեան ծաղիկը: Ամէնքն ալ զիտէին Միքայէլի հիւանդագին կասկածամառութիւնը և շատ զգոյշ էին զինքը չվիրաւորելու համար: Բայց բնութեան անյեղլի և անյաղթելի օրէնքնելը կտն, որոնց դէմ ո՛չ մէկ կերպով և ամենէն հնարամիտ մարդն իսկ կարող է պաշտպանուիլ: Այն ընթացիկ և պայմանագրական օրէնքներուն համեմատ, որով մարդիկ կը կաշկանդէն զիրաք, ես հաւատարիմ մնացի Միքայէլին: Բայց խորապէս և բացարձակապէս կարելի՛ է ստել, ստել ինքինքին և ըսել թէ փորձութիւնը, սէրը և նոյնիսկ զանազան կարգի ցանկութիւններ չխոռվեցին զիս: Եւ ի՞նչպէս կարելի՛ էր ուրիշ կերպ ինծի համար, որուն հօգին պատրաստ էր ալեկօծուելու ամենազոյն

Չամիչն։ Ես առողջական իմաստավ հաւատարիմ մնացի մասնաւորապէս անձնական մաքրութեան ընազդով, և որովհետեւ զգուելի կը գտնեմ ու եւ է դռեհիկ սիրային պատահար, որովհետեւ իմ ճաշակս և իմ դիւրազգածութիւնս անյաղթելի արգելքներ էին և զիս կը պաշտպանէին պատահական քմահաճոյքներու դէմ։ բայց մանաւանդ, ինչպէս շատ մը կիներու համար, իմ պայմանագրական պարկեշտութիւնս տեսակ մը պչրանք էր, ամենէն անդիմազրելի պչրանքը թերեւս, որով կը զարդարուէի և նոյնիսկ կը հպարտանայի։

Կը տեսնե՞ս, սիրելիս, որ ես ալ իմ դերս կը կատարէի, ես ալ ստացած էի որոշ և փոխ առնուած կերպարանք մը և դո՞ն էի, երբ այդ կերպարանքով հիացում ու մանաւանդ զարմանք կը ներջնչէի...

Բայց իմ սիրաս... քա՞նի՛ քանի անգամներ ուժգին յուղումով մը բարախած է անիկան... իմ շուրջո կոր գրեթէ միշտ զապուած զգացումներու յորձանք մը։ Զեռքի սեղմում մը, ակնարկ մը, երկդիմի խօսք մը, յամասսոդ նայուածք մը՝ յաճախ իմ դիմացս կը բանային լուզումներու և զգացումներու անձայրածիր հորիզոն մը։

Պէտք է պարզաբանեմ սակայն այս կէար։ Իմ սիրաս թափառած է մէկէն միւսը, տոսանց կանգ առնելու երկար ատեն անհատի մը վրայ։ Երբ իմ խանդագառութիւնս կը մարէր և իմ ուշագրութեան տուարկայ եղած անձը կը սկսէր անտարբեր թողուլ զիս, այնքան կատարելապէս կը մոռնայի զինքը, որ գարմացած կը վերցիշէի իմ յուղունքի բոպէներս և իմ հոկան առեղծուածին առաջք կը մնայի շուարած։ Կը ծիծաղէի իմ սեփական զգացումներու ս վրայ։ կը մտաբերէի իմ յուղեալ օրերս ու հեգնութիւնով, անխնայ հեգնութիւնով կը փարատէի այդ կերպ վերցիշութեան մը առթած ահամութիւնը։ «Ի՞նչ փոփոխամիտ եմ, ի՞նչ

անկայուն տրամադրութիւններ ունիմ»։ Կ'ըսէի ինքնիրենու։ Բայց այսօր զաղանիքը պարզուեցաւ ինծի համար, ասոնց մէ ոչ մէկը երբեք ճշմարիտ և անկեղծ սէրը եղած է։ Նախ որ ինծի կը թուէր և փորձը ցոյց տուած էր, որ երբեք ինքնարարար իմ կողմէս առաջինք՝ ուշագրութիւն չեմ դարձուցած մէկու մը։ ուրեմն միշտ իմ նախասիրութիւնս ինձ յայտնուած զգացումի մը առաւել կամ նուազ սիրալիր պատասխանը եղած է, ուրիշ ոչինչ։ Ինծմէ չէ։ որ բիսած է իմ զգացումս, այլ ենթարկուած եմ ուրիշին զգացումին առաւել կամ նուազ ուժգութեամբ, ու զիս յուզող գրգապատճառը բուն իսկ սէրը չէ եղած, այլ սիրուած ըլլալու փառասիրութիւնը, համբաւաւոր մէկու մը ինձ ընծայած ուշագրութեան սնապարծութիւնը կամ հետաքրաքրութիւնը, ու մանաւանդ հետաքրքրութիւնը։

Եւ յետոյ, կայ նաև ուրիշ բան։ Իմ հոգիս ծարաւի էր միծ զգացումներու, հիացումին, քաղցրուի եան և նաև միծ զհոգութիւններու, իմ հոգիս պիտի նախընտրէր ւասանցնող և նոյնիսկ մահացու զգացումները՝ ցուրտ և հանդարտ քունէն։ անիկա կ'ուզէր սթափիլ, յայտնուիլ ու ապրիլ իր բոլոր զօրութիւնովը, իր հզօր թափովը, ու այս զգութեանները, այս սրոնուաները զիս կը մոլորեցնէին, զիս ենթակայ կը գարձնէին սիսալ մունքներու։ Ես իմ մէջս կը քաշէի այս յատկաւթիւնները, օրոնցմով կը զարդարէի այս կամ այն անձը։ ես կը կագմէի իտէալ մը և կը հիանանայի իմ կազմած ու զարդարած տիպարիս վրայ։ ինքնարարէութիւնը այնքան կատարեալ կ'ըլլար, որ տուածին օրերը բոլորովին անձնատուր կ'ըլլայի իմ ուրախութեանս։ Կործեա թեւեր կը ստանայի, կարծես իմ շուրջս բոլոր արգելքները կ'անհետանային, կարծես կեանքս կը լուսաւորուէր իր սեփական արեւով։ բայց այդ բոլորը պատրանք... և յուսախարութիւնը չէր ուշտնար, և,

այն մարդը, որ կը կտրծէի սիրել, կը ներկայանար յանկարծ ո՛չ թէ այնպէս, ինչպէս որ ես կը տեսնէի, այլ այնպէս ինչպէս որ էր իրապէս... կը ծիծաղէի իմ վրայ, իմ սեփական զգացումներուս վրայ և կը չնօրհաւորէի ինքիննքս, որ ո եւ է անդարձանելի կամ գուենիկ բան տեղի չէ ռանցած և իմ սովորական դիւրազգածութիւնս և ճաշակս անգամ մը եւս զիս փրկոծ են սիսալ քայլէ մը: Ի հարկէ, այդ բոլոր մարդոց մէջ կային, որ իրապէս արժանի էին հիացումի և սիրոյ, և երբ իմ խանդավառութիւնս մարտծ է ո եւ է պատճառու, երբեմն շատ աննշան պատճառու մը, իմ մտածումու արդար եղած է իրենց նկատմամբ, և ինչքան ու շուշ սիթափած ըլլամ իմ երեւակայութենէս, շտակը կան, որոնց յիշատակը բուրմունքի մը պէս մնացած է իմ հոգւոյս մէջ:

Մէկ անգամ ճշմարիտ և տառապեցնող սէրը բոյն դրաւ սրտիս մէջ՝ ու փոփոխամիտ չգտնուեցայ այդ անգամուն:

Անիկա քաջ էր և իր խիզախս ասպետի գեղեցկութիւնը կը կրէր իր դէքին վրաւ: Իմ հօրս պաշտօնակիցներէն մէկուն որդին էր. յաճախ տեսած էի զինքը իմ մանկութեանս տարիներուն, բայց իմ ամուսնութենէն ետքը շատ ցանցառ կերպով հանդիպեցայ իրեն: Երբ փրփրոտ երախով և կտյածակնացայտ սմբակներով իր սև ձիուն վրայ թեթև մը նստած կը բարձրանար Սկիւտարի բարձունքներն ի վեր, իր յանդուզն և տրիական տեսքը չէր կարող հիացում չազդել. բայց այդ բոլորը միայն աչքի վայելք մը եղած էր մինչև այն տաեն ինծի համար: Անիկա արագութեամբ յաջողած էր զինուորական տսպարէզի մէջ, և իր հրամանատարութեան յանձնած էին հետզհետէ կարեւոր պաշտօններ: Երբ վերջին անգամ վերադարձեր էր տաւնը, սոսկալի, զժնդակ օրեր էին մեզի համար, այնպիսի օրեր, որոնց

դասն ճաշակը կ'ունենանք զրեթէ պարբերաբար, սարսափին ու սպառնալիքը կախուած էին մեր գլուխներուն վերև ու զայրոյթը, վրէժինդրութիւնը, արիական խոյանքները, գոպուած կտաղութիւնը ամբողջ ժողովուրդին, վեր ի վայր կը շրջէին բոլոր հոգիները: Այդպիսի իրիկուն մըն էր: Շքեղ և արենագոյն վերջալոյսի պահ մը, եղերական գեղեցկութիւնը մեծ ոստանին կը աշարածուէր վասփորի ափունքներուն վրայ. գարնանային ջերմ հով մը կը հեւար մէջացին մէջ, ու ծառուեր սարսուալով իրենց ճերմակ ծաղիկները կը թափաթքին: Մինակս ու տրառում հոգիս լեցուն անսահմանելի անձկաւթեամբ, կը գիմէի Սկիւտարի բարձունքներէն մէկը, ամբողջ օրուան մը ջղագրզութիւնս ամոքելու յօյսով. միանգամայն կը շտապէի, որպէսզի Միքայէլէն տուած տուն հասնիմ, որովհետեւ նոյնիսկ այդպիսի օրերու մէջ անոր կասկածներն ու նախանձուտութիւնը չէին դադրեր զիս հալածելէ, ու այդպիսի հոգեկան տրամադրութիւններով ատիկա բոլորովին անտանելի էր ինծի համար:

Արդէն հոսուծ էի որոշ բարձրութեան. յանկարծ նշմարեցի, որ մինակ եմ, բոլորովին մինակ... այդ վայրը, որ ամէն իրիկուն խճողուած կ'ըլլար շրջազայողներու բազմութեամբ մը, թափուր էր բոլորովին: Վախի զգացումը զիս զրաւեց. ամենուրեք՝ շրջակայրւուները, հովիտները, դիմացս ու ետեւս՝ ամոյի էր բացարձակապէս. տարօրինակ լոռութիւն մը կը տիրէր, նոյուածքս սահելով կ'անցնէր ծաղկազարդ մարգագետիններուն վրայէն, Վասփորի շաղողուն մակերեսէն, հեռաւորութեանց մէջ կոհակաւորուող բարձրութիւններու երանգաւոր կապոյտներէն, առանց թափանցելու անոնց գեղեցկութեան: Կարծես այդ տունձնութեան ու լոռութեան մէջ իմ հոգիս կը թեւաբախէր և կը սարսըռար: Զանազան կարգի մտածումներ, ուարսափ ու

զայրոյթ, վաղուան դէպքերու, հաւանական ոձիրներու կանխահօգութիւնը, ինչպէսնաև յաղթանակի յոյսեր, անհաւասսը պայքարներու յատուկ մոլեռանդութիւն մը, խուճապով կ'անցնէին մտածումիս մէջն: Վախս փարատեցաւ ու քանի մը քայլ առի, պիտի երթայի որոշ կէտ մը... ես ստրուկի աղջիկ չեմ, իմ հոգիս անսովոր յանգնութիւններ ունի. Կտրող եմ մեռնիլ վախէս, բայց երբեք չեմ ընկրկիր ու պիտի երթամ մինչև հոն, ուր պիտի երթայի... քայլերս զիս կը տանին, իժ հպարտութեան զգացումս թոյլ չի տար, որ նոյնիսկ աննպատակ բանի մը մէջ տեղի տամ վախի զգացումով:

Բլուրին միւս կողմը անուեսանելի էր տակաւին ու կը տառաջանայի գլուխս բարձր բռնած, աչքերս յառած վերջալուսային ամպերու, որ նք կը շարժէին դէպի հրեսիս, ձեւափախուելով, կծկուելով, ընդլայնելով հետզհետէ...

Յանկարծ տեսայ զինքը. բլուրին միւս կողմէն կը բարձրանար դարձեալ և ձիւմ մը վրայ, ինչու անմիջապէս չհեռացայ, ինչու կեցայ հոն, բարձունքին վրայ տոանձին, մինչ երեկոյեան քա՛ին քմահաճ կերպով կը տարուբերէր զիսարկիս քօղը երեսիս վրայ. ինչո՞ւ: Ջգացի՞ որ դէպ ինծի կուգար, երբ ձիւն տաշջին սմբակները աւելի հապճեպով կը թափահարէին զառիվերը և հողի շեզբեր ցաւտելով կը գտարէին դէպի վար: Անզիտակից պշրա՞նք մըն էր իմ կողմէս, իմ կանացիութեան ընազդնե՞րս էին, որ տիրապետեցին ինծի այդ պահուն. չեմ գիտեր, ճշմարտապէս շեմ զիտեր... եր յիշեմ միայն, որ զարմանալի. բայց հեշտագին գող մը խոռվեց ամբողջ էութիւնս. կրնափ դեռ մակնիլ, բայց այդ մտածումը այլեւս բոլորովին հուսափած էր իմ մտքէս: Կարծես զգացումը ունէի որ մեծ վտանգի մը կը խիզախսմ, ու այդ կը բարձրացնէր

իմ տրամադրութիւններս ու անօրինակ յանդգնութիւնով մը և հպարտութեամբ կը լեցնէր զիս:

Երբ անիկա հասաւ իմ մօսս, իջաւ անմիջապէս ձիէն ու մեծ յարգանքով և իրենց սովորութիւններուն համեմատ բարեւեց զիս: Նոր վերագարձեր էր ու իր անյաջող արշաւանքը յոգնած և յուսաբեկ մարդու խոհան տիրութիւն մը գրած էր իր դէմքն վրայ: Իր աչքերը լայնացան ու զորովանքով և հիացումով պարուրեցին զիս: Ես իմ նայուածքս հեռացուցի իրմէն և սեւեռուցի տարտամ կէտի մը վրայ, արիւնս խուժած էր դէպի գլուխս, և քանչքերուս մէջ կը զգայի անոր տրագ շրջանին հարուածները:

— Այսպիսի խոսվալ օրուան մը մէջ չէ քվախնոր մինակ այս ամայութեան մէջ...

— Ո՛չ, ըստ, ես ո՛չ մէկ բանէ կը վախնայ:

Հակառակ ինծի՝ ձայնս թշնամակւն էր, ու կարծես ինծի օտար շեշտով կը հնչէր:

— Այլ սակայն մած, մած անխոհեմութիւն էր ձեր բրածը... լոեց ու շուտրած մնաց. իմ խոնարհած աչքերս տեսան որ ձեռքը կը զողդոջէր մորակին վրայ:

— Հեռուէն տեսայ ձեզ, ըստ երգի պէս գորագադին ու երդաշնակ ձայնով մը, չի կարող ձեզ ճանչնալ, բայց զգացի. որ դուք էք...

Դարձեալ լուսթիւն, իր գոզդոզացող և տենդագին մատաներուն մէջ մարտկը կը գալարէր խորուակելու աստիճան:

— Ու սիրտս ինձմէ տուաջ, ձիէս տուաջ դէպի ձեզ սուրաց... Արիւնի տաք ալիք մը բարձրացաւ դէպի այտերս, դէպի ճակատս... զգացի, որ չափազանց կարմրեցայ, ու իրիշնելով ինքզինքիս, խիզախելով իրեն, դուխս բոլորացուցի ու իմ աչքերս համարձակօրէն սեւեռուցի իրեն...

— Դուք չէք կարող երեւակայել, ըստ գրեթէ

հապճեպով, թէ ո՞րքան գեղեցիկ էք այս պահուս, որքան խոռվիշ կերպով գեղեցիկ...

Ի՞նչպէս բացատրեմ այդ իմ գահավեմող զգացումներս: Կարծես իր ջղագրպիռ մատները հպան իմ սրտիս, և սուր ցաւ մը զգացի, տեսակ մը կսկիծ: Ամէն ինչ հիմունքէն կը խախտէր իմ մէջս. չի կարող հասկնալ՝ գո՞հ եմ թէ դժգոհ... իրականութեան զղացումը կարսցուցած էի ու կարծես մեծ հարուածներով կը բախէին իմ հոգույս դաներուն: Գինովի զառանցական տարտամութիւն մը գլխապտոյտ կը պատճուէր ինձի, երբ անիկա կը շարունակէր խօսիլ, բայց կցկառւր բառեր կը հաւանէին միայն իմ հասկացողութեանս:

— Ես քու գերիդ եմ... քու ոաքերուդ փոշին. զուրպան ըլլամ քեզի... դուն ինձի համար անմատչելի, անկարելի երազ մը եղած ես... քու յիշատակդ ամէն տեղ հետս տարած եմ ու ամէն կնոջ մէջ քեզ փնտուծ եմ... ես գիտեմ, թէ որքան հեռու եմ քեզմէ, թէ ամէն ինչ կարող էի զոհել քեզ համար, ամէն ինչ... նոյնիսկ եթէ ուղէիր...

Զին յանկարծ քանիցս վրնջեց, ու հովը տւելի առադ տնդաւ, ծածկելով դէմքս իմ ծփացող քօղով...

Ի՞նչպէս մեկնեցայ... ի՞նչպէս խուսափեցայ իրմէ, ես ինքս ու չեմ գիտեր, յուզմունքի և վրդովմունքի այնպիսի հոգեկան վիճակներէ անցայ, որ գրեթէ հիւանդացայ... Բայց սօսկալի օրեր չին այդ օրերը, և նոյնիսկ Միքայէլ, առանձին ուշորութիւն չդարձուց իմ յուղուած վիճակիս:

Ամբողջ ժողովուրդը օարաւիքի մատնուած՝ կը սպասէր մէկ վայրկեանէն միւսը զարհուրելի դէպքերու: Մեքենաբար կը հետեւէի ես ինքս եղելութեանց, ու զաւակներուն կեանքը ապահովելու համար ունեցած մտահոգութիւններուն մէջտեղ կը առանէի զինքը միշտ կանգուն բարձունքին վրայ, յարդանքով խոնարհած

գրեթէ շուարուն, իր արեւակէզ դէմքը խոր յուզումէն գրեթէ տժգունած, մինչ նայուածքը տիրաբար կը պարուրէր զիս գրովանքով:

Ալեւս ոչ մէկ կերպով յաջողեցայ մոռնալ դինքը. այդ օրերուն մանաւանդ, երբ կը խօսէին ինձի ու զիս կը զրաղեցնէին զանազան հոգերով, յանկարծ կարծես հոգիս կը բացակայէր, միտքս կը ցրուէր, և ուժգին յօւզմունքին ներքեւ հիւանդի զէս կը դողափի: Երբեմն ալ մոռցած ամէն ինչ՝ կ'երազէի երկարօրէն և անդրադառնուզ մէկէն իմ յորի քնազդէներուս, ամօթն ու զջումը կը գալարէին զիս ցաւով և նուաստութեան տաժանելի զգացումով մը: Կարծես թէ հօգիս բռնաբարուած էր, և ո՛չ միայն ես անհատապէս, այլ մենք հաւաքարար կը կրէինք այդ բարոյական նուաստութեան նախատինքը: Ի՞նչպէս կ'ուզէի ինքզինքս ազատել այդ ճնշումէն և անոր առթած բանաւոր և երկրայտկան վրդովմունքէն, բայց իմ ջանքերս ապարդիւն էին: Սոսկալի և նոր դէպքեր կը խարազանէին զիս սոսկումով և զզուանքով: Անողօք և զաժան պայմաններ մեզ կը բաժնէին իրարմէ, արեան հեղեղներ կային մեր միջն ծովացած: Այն երբեկը, որ արասսանեցի ինքնիրենս, պատասխանելով իմ վրդովմուած էութեանս, անկեղծ և անտեղիտալի երբեկն էր... Այլևս խուսափեցայ զինքը տեսնելէ, այլեւս բնաւ իր աչքերը չհանդիպեցան ինձի: Ու ես խստութեամբ հետեւեցայ այն արգելքին որ ինքզինքիս հարկազրեցի, բայց և պէտք է խստովանիմ, զգացումը մնաց իմ մէջս ու յարատեւեց: Ահւ ամպ մը կարծես մթաղնեց իմ սիրաս, բայց և ոյնպէս չյաջողեցայ մոռնալ զինքը:

Երկու ամիս ետքը նամակ մը ստացայ իրմէ, կը մեկնէր երկար ու անորսչ ժամանակով, վտանգաւոր պաշտօնի մը համար: Այդ նամակով կը յայտնէր դարձեալ իր անխախտ զգացումները: Կ'ըսէր, թէ զիտէ,

ինչքան ատելութիւն ու նոյնիսկ խորշանք ունենալու եմ իրեն համար, թէ ինձ զրելու համար կ'ընտրէ այսպիսի բոլէ մը, երբ ես ի՞նքս զիտեմ, թէ ուեւէ յօյս չի կրնար ունենալ, բայց և կ'ուզէ հաստատել, թէ ինքը նման չէ այնքան ուրիներու և թէ իր սիրտը ճշմարիտ ու մաքուր զգացումներու ընդունակ է, թէ երբեք չպիտի մոռնայ այն կինը որ տեսաւ այն իրիւկունը և թէ բաղանք մը ունի, այն է որ սխալ դատած չըլլամ զինքը և ոչ թէ տաժանելի, այլ քաղցր հետք մը մնացած ըլլար իրակն իմ յիշողութեանս մէջ:

Չէ սխալ դատած չէի զինքը և չէի մոռնած, բայց թէ ինչքան տաժանելի ու եղերական բան էր ոյդ զգացումը ինձ համար, երբեք չպիտի կրնամ բացատրել, իմ տիրութեան թէ ուրախութեան օրերուս անօր յիշաւակր կը վերադառնար ինձ ու կը կա՛զնէր իմ մտածութիւն մէջ, անիկա իմ հոգուոյս խորքին մէջ մնացած էր, ու չէի կարող վտարել զինքը իմ էութենէր երբեմն հաշտ, և նոյնիսկ դորովագին զզացումով մը կ'անդրադառնայի այդ անշօշափելի և յարատե ներկայութեան, բայց և յաճախ թշնամիի պէս կը տեսնէի զինքը: Այս բանը կը համարէի տեսակ մը մզձաւանջ, հոգեկան ախտ, ուրիշէ կ'ուզէի բուժութիւն բայց և կ'ըզգայի թէ անդարմանելի է:

Ո՞վ կարող էր երբեք երեւակայել այն տուամբ որ իմ հուսոյս մէջ կար, երբ դիս կը ուեսնէին ժպտուն, խաղաղ, հանդարտ իմ շարժումներուս և խօսքերուս մէջ: Դիտնալով թէ ինչ սոսկալի բան մը կը կրեմ էութեանս մէջ, կը խորհնէի ուրիշ մտրդոց և կիներուն նաւելով... «Ո՞վ զիտէ, ի՞չ կայ խորքերուն մէջ»: Այդ ցաւը, այդ թաքուն և խոր ըստը զիս ներսպամիտ կը դարձնէր ուրիներու նկատմամբ, որովհետեւ ի՞չ որ ալ գործէին և ի՞չ որ ու խորհնէին, չէին կարող այնքան մեղապարտ զգացումներ կրել իրենց մէջ՝ որքան ես, և

ես ինչպինքիս համար խիստ դատաւոր մըն եի, ուստի զոք կերպով խիստ դատաւոր:

Բայց գուն ներողամիտ եղի՛ր ինձ համար, սկրելի՛ս, գոնէ ջանա՛ ներողամիտ ըլլալ: Այն հոգին որ քեզ ընդունելու համար լայ: օրէն բացուեցաւ, պիտի ուզէի որ ըլլար մտքուր և յատակ լայսի պէս և ոչ մէկ ստուեր, ոչ մէկ րիծ արատաւորած ըլլար անոր պայծառութիւնը: Բայց մարդս հակտագրական կերպով երթակայ է մեղքերու: այս ոյսպէս է, ու քանի որ այսպէս է, ուրեմն ուրիշ կերպ չէր կարող ըլլար: Խորհնէ՛ որ թաքուն և յարտան կերպով մը սառապած եմ, հոգիս զաւարուած է ցանկութիւններով, ամօթավ, զզաւանք՝ ու սիրով միաւ գումարն: Իմ մօլզուած երեւակայութեանս մէջ զինքը տեսած եմ այնպիսի պահերու, որ ցաւի ազակակը զգուարաւ զսպած եմ կոկորդիս մէջ: Երզի որոշ եղանակներ, որոշ երանգներ, վերջալուսային չօղիւն մը, այն վայրերը ուր հանդպած էի իրեն, կ'ոզեկաչէ ն զինքը ու անիկա իմ մօտս կ'զզայի ու իր տաք շանչու իմ էութեանս վրայ: Ո՞վ կորող էր երեւակայիլ: Այսպէս է՞ որ կինը յաճախ մորդոց կը թուի անթափանցելի ու խորհրդաւոր, որովհետեւ իր հոգիին ալիքներուն խորերէն վաղեմի յիշատակներ և կերպարանքներ, նոր կենդանութեամբ մը կը բարձրանան ու կը յայտնուին: Այդ պտտնառով է որ յանկարծ իր ձեռքը կը դոզալ ձեր ձեռքին մէջ, իր ըրթները կը մերժեն ձեր համբայըը և անակնկալ տժգունութիւններ կամ կարմրութիւններ կ'անցնին իր դէմքին վրային: Այսպէսով է որ, յանկարծ իր ուրախութեանները կը մարմն, կամ ախրութեան մէջ կը ժպտի: և իր նայուածքը կը դաշտայ տարտամ ու անհանգիստ, որովհետեւ պահ մը մոռցած ձեր ներկայացւթիւնը, անիկա կը դիմաւորէ յիշատակները իր բարերախտ կամ դժբախտ սկրերուն: Այսպէս է որ անակնկալ կերպով

կինը կը դանեք քողցր ու գործվազին, որովհետեւ զգաւումք և ամօթք արիչի մը խորհած ըլլալուն, զինքը կը գործնեն հեզ և խօնարհ, մինչ ուրիշ պահեր իր անցեալ ժամերու իշտառկներուն մէջ կը գտնէ անսպասիլի արիսւթիւն գիմադրելու և խրոխտանալու Ու այդ բոլորը անթափոնցելի զաղանիքներ են ոչ միայն մարդոց, այլ յաճախ: Ասյն ինքն կնոջ համար, որովհետեւ սովորութիւններու, զգացումներու, պայմանադրական վերաբերումներու թանձր մշուշին լնդմէջն անիկա շտահ հազուադեպ կերպով յստակօրէն կ'անդրադառնայ իճքզինքին:

Այսպէս է որ երբ զիս կը աեսնէին հանդարս ու ժպուն, չին կարող երեւակայել, թէ ի՞նչ տակնապներ կը գալարէին իմ հոգիս: Կարծես երբեմն անոր ջագարփու մատները կը հպէին իմ ցաւէ բարախուն որտիս: Երբեմն կը խօրհէի անձնատուր ըլլալ իմ զգացումիս, սիրել ու մեսնիլ, ոտնակտիկ բոլոր արգելքները, ստւանիլ բոլոր վիճերուն վրայէն... ու ահա յանկարծ, նոյնիսկ կայծակի արագութեամբ և միմիայն մտածումավ այդքան սոսկալի կերպով մեղանչոծ ըլլալուս համար սիրութեան և յաւուհուտութեան տաղնապներ կ'ունենայի, ու ամբողջ եղերականութիւնը հոգեկան այս կացութեան, երբեմն զիս օրերով յուզուած և գողգոջուն վիճակի մէջ կը պահեր:

Ազատելու համար այդ աեւեւեալ մտածումէն, կը ջանայի ոչ մէկ անզբազ վարկիեան ունանալ, օրուան ժամերս կը տրամադրէի այսպէս, որ հեւ ի հեւ և առանց գոդարի ջանազան կորզի զբաղումներով դրաւ ուած ըլլայի: Երբ յոգնութիւն սպասած, տոանձնանալու և հանդիւու ժամը հնչէր, պէտք էր որ կարգայի, կարգայի մինչեւ որ քունը մթագնէր զիսակցութիւնս. ու տարիներ, տարիներ այսպէս, հակառակ որ ոչ մէկ լուր կ'ուտնայի իրմէն և մեր յբջանակներուն մէջ ոչ ոք կը խօսէր իր մտսին:

Օր մը, ասկայն, անակնկալ կերպով մը աբառանուեցու իր անուննց սոսկալի ժոմ մը եղաւ ասիկա ինձ համար:

Պալքանեան պատերազմի օրերն էին. թրքական բանակին անյաջագութիւնները այլեւս զաղանիք չէին նոյնիսկ թուրքերուն համար: Կէս օրէ մը եռոք, պատէ վերտարձին, ամուսնոյս բարեկամները եկած էին մեզ մօտ հանգստանալու համար: Կը խօսէին օրուան գէպէերուն վրայ: Յատակօրէն կը յիշեմ թէ ի՞նչ հոգեկան արամագրաւթեան մէջ էի այդ օրը, ի՞նչ ժանրամասնութիւններ հային շուրջս, գէմքի ի՞նչ արտայատութիւններ ունեն մէջ: Պահեր կան մեր կեսանեալին մէջ, որ իրենց բոլոր յարակից, նոյնիսկ աննշամաններով կը յաւերժանան. կարծես ժամտնակը հտնդ կ'առնէ, չի թաւալիր ու վարագուր մը կը բացուի մեր անկարոզութեան զիմաց, ու զրեթէ կը ուեսնաք անտեսանեին:

Օգը ցուրտ էր այն օրը և սպասուին հակած էր նոր փայտեր դնելու համար վառարանին մէջ: Պատուաներու վրայ անձրեւը կը մրմիջէր և նոր վառուած փայտերու ուղմկալի ճարճատիւնը և հուրիւրալը ուրիշութեամբ կը պատուիստնէին անձրեւի մրմւնջին: Իմ խոզող և յոզեած օրերէս մէկն էր այն օրը. հոզիս կարծես կը քննանար ու մանկական զուարթութիւն մը հաճոյակատար և եռանգստն կը դարձնէր զիս. այս այնպիսի արամագրաւթիւն մըն էր, երբ մարզս կարծես ասիմիր կը փնտաէ հոճոյք մը պատետանլու, քաղցր խօսք մը ըսկելու, զարդարալուն բանի մը վրայ: Կարծես մորգուս սիրու յազումնալի սիրով զեզուն կ'ըլլայ և կ'ուզէ սպասել այն աւելին, որով վերջապէս անհանգիստ պիտի ըլլայ:

Սեղանին վրայ մեխանի թաղար մը ձաղկած էր իր կարմիր ձաղիկներով: Շորժելու, ժագելու, երգելու փափաքս ստիգմատ էի զոպել, սրավինեալ Մի-

քայէլի խուզարկու նայուածքը սեւեռած էր վրաս . Միքայէլ կ'սկսէր կասկածիլ այնքան , երբ տխուր տեսնէր զիս , որքան երբ անսովոր կերպով զուարթ ըւլափ : Բայց իմ ինքնաբուխ եռանդիս մէջ չի երնալով հանգարտ նստիլ , մօտեցայ թաղարին , բարձրացուցի զայն և դէմքս ծածկեցի ծաղիկներուն մէջ : Վերջութոփ շողին մը , թանձր ամսութէն թափանցկով , միակ ճառագոյթ մը ուզարկեց դէպի մեզ . աչքոր ժապացան ոյդ ճաճանչին որ հետզհետէ կը մարէր , բայց ադամանդներու պէս պապդուն կը դարձնէր ապակիներու վրայէն սահսդ տնձեւի կօթիլները :

— Ինչ առաօրինակ երեկոյ մըն է , բառ մէկը :

Միւսը իր պատմութիւնը կը շարունակէր . կը խօսէր թէ ի՞նչպէս , մէկ քանի սպաներ արիստը ուղեր են դիմաղրել և առաջքը առնել նահանջին , բայց անկարող դարձեր էին ու ինկեր պատերազմի դաշտին վրայ . անուններ արտասանեց , որոնցմէ մէկը առոր անունն էր :

— Ատրինէ . . .

Կարծես տապարի հարուածներ բազուներս զւաեցին ու թաղարը ինկու ձեռքէս . զլիու պայտի մը մէջ հեռացայ շտապով ու տամանացայ սննեակու Ռ' , չի կրցայ արտասուել , չի կրցայ ազագակն . բայց մեռնելային ցուրտ մը ինձ պատեց , ու ահա յանկարծ գունանակութեան . չարտասատիկ և հրէշային գոհունաթեան հոկազգեցութիւն մը յոռաջ եկաւ իմ մէջս : Աւսքմի ալնեւս չի կար , չի կար . չի կար . . . այլեւս այս աշխարհիս վրայէն իր մարմնեղէն ձեւը անհետացած էր ու այն սարսափը , թէ ո և է օր մը . ո և է աեզ մը դիպուածով կրնամ Հանդիպիլ իրեն . անհետացած էր նաև ընդ միշտ . . . : Բայց միտնզամայն ինձ թուեցաւ որ ժամանակի և հեռաւորութեան որէնքները ինկած էին ոյլեւս իրեն համար , և թէ իր հոգին թերեւ

իմ շարջու կը թափառէր այդ պահուն , ու իմ թուեցաւ նուե որ անօրինակ կրայրքով մը իմ հոգիս ոմեն . նաքաղըր ու գորովագին խօսքեր կը մըմնջէր անոր :

Դուսը ընդուա բացւեցաւ ու Միքայէլ երեցու զայրացած ու անհանդիսա : Ինքն էր որ գոչեր էր իմ անունս . խռավուած իմ զուարթութենէս և եռանդէս . տարօրինակ գանելով որ հիւրերու ներկայաւթեան խռեգաղաւանքի այլքքան անսովոր յոյց մը կ'ընեմ մեխանիներուն : Իսկ հիմա եկած էր հուկենալու իմ աժգաւնութեանս պատճուր , իմ վրդովմաւքս , իմ յուսւ Զնմ գիտեր թէ գաղափարներու կըօրդութեամբ մը հոսկցած էր իրականութիւնը թէ ոչ . բայց իր նայուածքը խիստ էր ու անկարելիք իմ առառպահ քիս :

Ինչքան հիւանդ էի և ինչքան տառապեցայ չարչարուած Միքայէլին կասիաններէն , խստութիւններէն ու նոյն իսկ բրատթենէն : Բայց այս բոլորը անգամ մը ևս յոգնեցուցին զիս ու բաւն ցաւս անհետացաւ սրանդութիւններու , ձունձրոյթի ու միօրինակ հարցապընդումներու մշուշի մը մէջ :

Անկեց և վեր դարձեսլ տարինիք անցեր էին , ու յաճախ իր յիշտառկը վերադարձեր էր իմ մէջս . միշտ նոյն կակիր , նոյն դառն ու տաֆանեիի զդացումը արթնցնելով : Միայն ամօթք անհետացեր էր : Մահը կը սրբազործ ամէն ինչ և այդ է պատճառը թերեւս որ կրցայ իր մասին զրել ալսքան երկարօրէն , մինչ առաջ նոյն իսկ յիշտառկին վրայ չէի ուղեր , չէի կրնար բոպէ մը աւելի կանգ առնել :

Ահա իմ բոլոր անցեալս իր լու ու վատ կողմերով : Ես ուզեցի ամէն ինչ ըսել քեզ , ամէն ինչ պարզել , որպէս զի իմ տրտակարգ հոգեկան շարժումներու գաղանիք չունենան քեզ համար : Ես համոզուած եմ , որ ամէն մարդկային հոգի , եթէ ոչ նման , գոնէ համարժէք բարգութիւններ ու փոթորիններ ունեցած է :

Բայց տարբերութիւնը այն է որ ամէն մարդ կամ ամէն կիս չի ճանաւր իր հոգին . յատակ կերպով չանդրադանար անոր բաղձանքներուն և առանձին օրէնքներուն և կոյք՝ ինքզինքն համար , աններող և խիստ է ուրիշներուն նկատմամբ : Մարդիկ սովոր են ըսել . «Ես այս ինչ սկզբունքները ունիմ , ես այսպէս կը վարուիմ այս ինչ պարագային մէջ , այնպէս՝ այն ինչ պարագային . կը սիրեմ առ կորդի մարդիկը . կ'ատեմ նա կորդի մարդիկը» : Բայոր առնք ոգիառւթեան յանդգնութիւններ են : Մարդիկ չեն գիտեր , որ իրենց իսկ մէջ կը կրեն անսանման և յարտփոփոխ բան մը , իր առանձին և մեզ անձանօթ օրէնքներով , որոնք նման չեն մարդոց հարկադրած օրէնքներուն : Անիկա անձայրածիր ծով մը է , որուն ափունքները չենք տեսներ երբէք և որուն փօթորիկները և խաղաղութիւնները կը կրենք ու կը վայելենք առանց գիտալու յաճախք ինչո՞ւ և ի՞նչպէս :

Բայց մանաւանդ երբէք . երբէք մառնալու չէ սա բանը , թէ մենք իշխանութիւն չունինք մեր հոգիին գրայ և թէ անիկա կ'ալեկոծաւիք մեր կամքէն գուրս գանեւող պատճառներէ . և ահա թէ ինչո՞ւ պէտք չէ գանել զիրար և անսահմանօրէն և անկեղծօրէն ներշամիտ պէտք է ըլլալ իրարու նկատմամբ :

* *

Իրիկաւն մը , մինչ զաւակներս քնարած էին մինակս ըլլուրու երջանկութիւնը ունէի *Արարագիլիք?* քով թիկնոթուիս մէջ ընկողմանած կը խորշէի հանգարառութեամբ : Ահաւասիկ իմ երիտասարդւթիւնս անցնելու վրայ է և ես , կորելի է ըսել թէ իմ կեանքս ապրեցայ : Իմ հոգիս ճանչցու մարդկային զգացումներու ամենաբարձր և զանազան յուզումները : Ամէն

ինչ որ ուրիշի մը կեանքին մէջ տափակ ու , ոհենիկ պատահար մը պիտի ըլլար , իմ մէջս , չնորին բնական արտամադրութեան մը , գարձաւ հրաշտգեղ երազ մը , կամ հրահրաւան բաց մը , կամ չոզողուն երկնակամար մը : Ես իմ հոգւոյս մէջ օրոնեցի և զաայ այն գոհարները , որոնցմով զարգարուեցաւ կետնքս , և քանիցս յաղթանակեցի ժամանակին և միջոցին , քանի որ պահեր եղած , ցաւի կամ ուրախութեան պահեր , որոնց միջոցին հոգիին թեւաբախումները զգացի յուփանականութեան մէջ :

Հանդարարէն մտածեցի ամէն անոնց վրայ , և բազմաթիւ էին անոնք , որոնց մտսին հրացում , ուր , ու նոյնիօկ վաղանցուկ գորովանք մը ունեցած էի և ամէնուն համար ալ բարեացակած և սիրազեղ զգացի ինքզինքս : Երախտապարտ էի բոլոր անոնց որոնք իրենց կամ ապանդով , կամ հոգիի զեղեցկութեամբ , կամ իրենց անձին ու է մէկ ուշագրաւ արտայտառութեամբ սեւեած էին մտածումս և աղբիւր գործած էին ինձ համար յուզումներու , բուռն զգացումներու , զորովանքի և նոյն իսկ առապանքի : Ժամանակի տեսղութեան մէջ երջանկութիւնը ու տառապանքը նոյն բաներն են և արժէք ունի միայն իրենց առաւել կամ նուազ ուժգնութիւնը : Ուրեմն իմ կեանքիս մէջ քանի մը գարուններ ծաղկեր էին և փօթորիկները որոպաթեր ու անցեր էին առանց սուզ և ուերում յառաջ բերելու :

Ի՞ զաւտկներս առողջ էին կորիւններու նման , և իրենց աչքերուն մէջ կը ժաման իմ աչքերուն ժպիտը , ու իրենց չրթներուն վրայ կուզային իմ հոգւոյս վանկերը : Իրենց մտաղալ որտերուն մէջ կը ճանչնայի ուրախութիւնը կեանքին , պատզայ օրերու զեղեցկութեան բոզբոջները և զսաան էի որ յաղթանակելով պիտի անցնէին իրենց սահմանուած կեանքի ընթացքին մէջէն :

իմ ցաւերս այս պայմաններու մէջ չէին երկար դառնութեան և անդարձմաննելի յաւսաբեկութեան հետքեր թողույ: Ես կանգուն և հպարտ անցեր էի կիսանքի բոլոր զերբուհներէն: Գաւանաքար, նուաստութիւնը չէր խոհարհած երբեք իմ զլուխս և եթէ գառնապէս արտասուեր էի երբեմն, ոչ ոք իմ արցունքներս տեսած էր և այդ իսկ պատճառաւ ժպիար միշտ պատրաստ եւդած էր ծաղկելու տակաւին խոնաւ աչքերուս մէջ: Գիտցեր էի իրենց նուազագոյն որժէքին վերածել կեանքի ատաղտկալի ու ցաւագին ժամկերն ու զերտպուներ ուրախութեան ճաճանչները: Եթէ համակերպելով Միքայէլին բռնակալ սիրոյն և կասկածամութեան, ջանացեր էի զեռն մնալ անոր պոռթկումներէն, ատիկա չը եղած երբեք հեղութեան և նուաստութեան զգացումներով: այլ տեսակ՝ մը զիտաեցութեամբ իմ հօգւոյս պոյժառութեանը, ուր չէին կտրող թափանցել ո՛չ Միքայէլին և ոչ ոչ ուրիշ ո և է մարդու չարակածութիւնները և պատր բնազններու հնատեւանք եղող հոգեկան զժրախու տգեղութիւնները: Այդ բոլոր փրփրեր ու անցեր էին իմ էութեանս ափունքներուն վրայէն, առանց զիս պղտորելու և առանց մասնաւուգ իմ էութեանս յառաւկ տրումազրութիւնները խախտելու: Ես մինակ, անկեղծ ու հպարտ մնացեր էի ինքինքիս մէջ, սպասելով և հաւատալով, քանի որ երբեք չէի դաւաճանած իմ սեփական զաղումներուս և իմ հօգւոյս առանձին օրէնքներուն: Բնազդո՞վ թէ գիտակցութեամբ՝ ամենէն նուիրական օրէնքները համարեր էի անոնք որ իմ էութեանս խորքերէն, իմ իսկութենէս կը հետեւէին և վերագնահատելով իմ ապրած օրերս, զոհ էի իւֆզինքէս: Տարօրինակ խաղաղութիւն մը և հանդարտութիւն մը զիս սղողեց և իմ կեանքիս գեղեցիկ օրուան վերջառորութեան նայեցայ առանց վրգովմանքի և առանց ցաւի:

Բայց այդ պահուն չխորհեցայ, սիրելի՞ս, թէ իրկնամուաը տակաւին հեռու էր և վերջալուսային ժամերը կային, այնքան գեղեցիկ ու այնքան երկարատեկ մեր երկիրներուն մէջ, և որուն չսղողուն գեղեցիկութեանը մէջէն սահմանուած էի քեզի հետ անցնելու:

Երեկոյիսն ուրիս էի և այցելութեան զացի լիմէկ բարեկամուեհին: Հոգւոյս մէջ խոսվայցը երգ մը կը հնչէր: Ասիկա ինձի յանախ կը պատահէր: Փաքը հոսուկիս մէջ զախակի զաներ տած ու անիմաստ պատճառներով թողած եմ: Բայց այն ժամանակին, երբ զեռ իմ անվարժ մասներս դժուարու կը դանէին չօթերը կամ թէ կը զանդադէին ձայնանչի մը վրայ, պատճառը այն էր որ տարրեր ու ներքին երաժշտութեան մը տարկի հ'ընէի: Երբ մինակ էի, ու ոլէտք էր զաներս պատրտաել, երբ իմ վախտ ու անճօրակ մասներս կը թոփառէին սահղնաշարին վրայ, գրեթէ խարխափելով կը գանէի այն երգը՝ որ հօգւոյս մէջ կը լւէի և որուն նմանը ո՛չ մէկ նուազարանէ և ոչ մէկ մարդկային շրթներէ եղանակաւորուած է: Անոնք իմ սեպհական երգներս էին, իմ հոգւոյս ձայները, որոնք կ'ընկերանոյին իմ ախրութիւններուս կամ ուրախութիւններուս, բայց և ոչ մէկ երբազով չէի կրնար արաւայոյտել: Երբեմն տուննին նօթ մը, շեշտ մը, ոզաղակ մը, մըմունջ մը կը մոլորուէր ու զուրս կ'արձակուէր այդ նըրքին համազանակութիւնէն, բայց այդ էր բոլորը, ու իմ երգեր, ու իմ երգերս կը մնային ինձ համար միայն լոելի: Երբեմն հոգիս կը լոէր ամիսներով, տարիներով, և ահա՛ յանկարծ, չեմ զիտեր բնչ դրդում, թնչ ներքին և անթափանցելի պատճառներով անփկա կ'երգէր իր եղերերզութիւնը կամ բարձրողոյն ուրախութիւնները:

Այսպէս էր նաեւ այդ օրը: Կարծես մեծ անտառի

մը առաւինը կ'ելեւէջէր իմ մէջս երկորէն, խաղազօրէն, և ես մտիկ կ'ընէի այդ գաշն ու դրաւիչ համերգին։ Բազէական լոռութիւններ կը նոխապարասաւին զիս երաշալի վերսկումներու՝ ոքոնց միջոցին կը լսէի նաեւ հեռաւոր և սաղարթախիտ առանձնութեան մը մէջ ջուրի կաթիլներու հատիկ հատիկ անկումը մտառապատ ժայոփ մը վրայ...։ Աւելի հեռաւոր կը հաջէր թուզուններու շատախոսութիւնը, որը երբեմն կը ներդաշնակուէր և երբեմն ալ կը խանգարէր դաշն ոսութիւնը անսատին։ բայց կարծես տիրապետելու և խեղդելու համար օտար ճիւղերն ու ձայները, փոթորիկի մը պէս կը բարձրանար սօսափիւը և իր խռովայուզ ու ցոսումնալի երգովը լեցնելէ ետքը ամբողջ տարածութիւնը, աստիճանաբար կը խաղաղէր ու կը լսէր։ Այդ դադարի պահուն ծառերու զոյգեր կը շարունակէին առանձինն մրմթիկ և յրյզերու սորսուու մը կը փոխանակէին իրարու հետ, մինչ անձանօթ և սաղարթախիտ հեռաւորութեան մէջ ջուրի կաթիլները հատիկ հատիկ միշտ կ'ինային մամապատ ժայռի մը վրայ։

Հետեւեռլ օրը, կը յիշե՞ս, գուն չեկար ճաշի։ Հիւրերը հասած էին արդէն և քեզի կը սպասէինք. բոլորպին հանդարա էի ես ինքս, ու իմ սպասումիս մէջ անհամբերութիւն չկար. բայց որովհետեւ մուգրած էինք կէս օրէ ետքը դէպի Զամլըմա բարձրանալ, որոշեցինք ոլլ եւս չսպասէլ քեզ և սեղանտառնը անցանք։ Կէս ժամ ետքը հասաւ քու հեռագիրդ՝ որով ներսղութիւն կը խնդրէիր և կ'ըսէիր թէ անսպասելի պատճառ մը քեզ կ'արդէիր Սկիւար գալու։

Երբ լու կամ գէջ վճռական բան մը պիտի պառհի մեր կեռնքին մէջ, կարծես անիկա նախառահանեալ բան մըն է, ու ամէն ինչ, նայն իսկ ոնչան

զիպուածները, օտար պատահարները կը միանոն, կը հանդիպին իրարու և կը նպաստեն անոր յառաջ գուլուն։ Այսպէս, այդ օրուան քու բացակայութիւնը պատճառ եղաւ, որ քու մասին խօսին երկարօրէն, քեզ ներկայացնեն և այսպէս ըսելով կարելիութիւնը ընծայեն որ ձեւով մը քու բարոյական պատէերդ կազմեմ։ Կարծես ամէնքը կ'աշխատակցէին իմ այդ մուտոր և առկաւուն անգիտակից ջանքիս մէջ։ Բայց կ'ուզեմ ճշգել կէտ մը. այն է որ ուրիշներուն գովեստները և գէպի քեզ լաւ արամագրութիւնը չէ որ ազգեցին իմ վրաս ու իմ մէջս յարուցին յուզունքներու փոթորիկ մը։ Ո՛չ, ո՛չ։ Երբ տեսոյ քեզ և անկից ետքը զեռ քանի մը անգամներ, սիրաս հանդարա էր և միայն համակրելի ու ազնիւ մարդու մը խօսելու սովորական հանոյցը աւնիք...։ Այն բանը որ վերի վայր ըջեց իմ հոգիկան վիճուկո, կայծակի արագութեամբ կտառուեցաւ։ Ես ինքս չեմ գիտեր թէ ինչպէս կտառուեցաւ, բայց օրոշապէս և հաստատապէս կարող եմ ըսել, այս այս հազութեպի. բարեբախտ և օրհնեալ բապէներէն մէկն էր, որ ամենէն հարուստ մարդկային կեանքին մէջ հազիւ թէ երկու երեք անգամ կը պատահի, որ երբեմն մէկ անգամ կ'ընծայուի մարդուա, յաճախ՝ երբեք. Երբ երկու հօգիներ, երկու առանձին պայմաններ — ո՞վ գիտէ ի՞նչ խօսրնդաւոր և առառածային զօրութեամբ մը թափանցելով բոլոր արգելքներէն, բոլոր խաւարակին ճնշումներէն և մշուշներէն — եանդիպման կէտ մը կը գունեն և երկու լոյսի կաթիւներու նման իրար հետ կը նոյնանան և զիրար կը հաճանչեն...։

* * *

Բայց պէտք է ջանոմ կարգով պատմել ու ներկայացնել եթէ ո՛չ բոլորը, գոնէ կարեւոր երեսները

այս պատմութեան, ամբողջական գաղտնաքար մը տալու համար այն հրաշագեղ զէպի մասին, որով ապրեցաւ և որով տոկութիւն կ'ապրիմ։ Կը իշխմ որոշապէս։ ձաշի միջացին յաճախ անունդ արտասանեցին։ Հրւերէն մէկը ըստ։

— Արշակ Սեղորեան շատ քաղցր բնաւորութեամբ ազնիւ մարդ է։

Ուրիշ մը պատմեց թէ ինչպէս նոխապէս երաժշտութեան մեծ տաղանդ թոյց առւած ես և յետոյ զանազան պատճառներէ դրդուած հետեւած ես բժշշ կութեան։

— Սովորական մակարդակին վեր բարձրացող անհատականութիւն մըն է, ըստ մէկը։

— Անով իսկ զարմանալի է, հաստատեց բանաստեղի մը, որ քեզ ճանչցեր եր արտասահմանի մէջ, մարդ ծանօթանութիւն Արշակին՝ միտք էն չի անցընկը բնաւոր արուեստագէտի խառնուածք մը պիտի դանայ։ Ասրկա հաճելի կերպով անսպասելի է։

Խոսակցութիւնը մոլորեցաւ հետզհետէ և սկսաւ թափառիլ և անօսրանալ տւելի ը՞դարձուկ նիւթերու շուրջ։

Անոկնէալ կերպով զարնանալին արեւ մը կը ճանչէր երկնակամարին վրայ, ուրիշ բոլոր ամպերը անհետացած էին։ Սեղանատան ճակատի պատուհանները բացա» էինք և թաց հօղը արագօրէն չողիանալով իր կենայայզ բուրումը կը զրկէր զէպի մեզ. խռովիչ և գաղջ մթնոլորտը տողորուած էր հեռաւեր և կանխանաս ծաղիկներու փափակ բուրումով. երբ ուղէինք մեր աշքերը դարձնել զէպի ի դուրս, հորիզոնը կ'ընկրկէր փարզագոյն և լուսեղէն մշուշի մը մէջ. երկու ալիքները զոյզ մը Զամլը ճաներուն ներդաշնակ և մէկմ կերպով կը կոհակաւորուէին, իրենց երկարածիք կօրութիւնը տարածելով անսահմանօրէն։ Ի՞նչ-

քան քաղցր էր կեանքը ու խաղող՝ այդ բոպէին. օդը որ կը չնչէինք, մեղքի ճամ ունէր մեր շրթներուն վրայ, մասծութեար որ կ'անցնէին մեր մտքերէն, թափառուն և լոյսէ զինով թիթեանիկներու նման, զեղեցիկ էին, գունագեղ թեւերով, բայց հրաշաւիօրէն անստի։ Ես այլ եւս չէի հետեւար խօսակցութեան և անձնատուր էի այն լոյսի և բուրումի նրազին որ գարունը կ'ընծայէր։ Երբ սկզանէն պիտի ելլէինք, իմ քովի հիւրը ինծի դառնալով ըստ յանկարծ։

— Մե՛զք որ Արշակը չկրցաւ գալ. վստահ եմ որ շատ պիտի հաւ էիք իրեն։

Ու այդ պահուն քու անունդ, իմ մտածումիս մէջ խօսնուեցաւ այդ զարնանալին երօզին։

* *

Զորմանալի է. Միքոյէլ, որ այնքան դժուարան և բծախնդիր մարդ է, որ այնքան ժաւա է զովեստի մէջ, մանաւանդ իմ ներկայութեանս ուրիշ մորդոց նկատմամբ, ամբողջ շարթուան ընթացքին անդադար ինձ խօսեցաւ քու վրադ, Այնպէս որ քեզ տեսնելի սուած քու անձիդ ու նկարագիրիդ առանձնայատկութիւնները զիտէի արդէն. ընտանի դարձեր ենր ինձ ու հետաքրքիր էի քեզ տեսնելու։ Մասնաւորաբ ուշաղրութիւնս գրաւեց օտ բանը, թէ ամենքն ալ համաձայն են որ վերին աստիճանի նրբազդած մարդ ես, թէ ոյսպէս ըսելով, սահմանուած էիր աւելի բարձր և լոյն կեանքի, քան այն սահմանափակ կեանքը՝ որուն մէջ ապրելու հարկադրուած ես։ Իմացայ նաեւ որ ամուսնացած ես տարիներէ ի վեր, կապուած ես ընտանիքիդ և զաւակներուդ, որոնցմէ կըտսերը՝ իր փափակ առաջդութեան պատճառաւ մասնուոր հոգածութեան ասարկայ է, թէ եղած ես ուղղամիտ, պարկէա և մաքուր զէպի ընտանիքդ ու հասարակու-

թիւնը, և քու պարտաւրութիւններգ միշտ կռապած
և խղճամիտ չափութութեամբ մը :

«Հուսարական մարդ մըն է» , զ'ըսէր Միքայէլ ,
կործու անդրադանալով իր յիմարական կասկածներով
և կիրքերով չարչարուած և յուզու մնալի կեանքին :

Շաբաթ մը ետքը միայն անձումբ քեզ ծանօթացայ :
Այս պահուս որոշապէս չեմ պիտեր . թէ ի՞նչ ուսուձին
ապաւորութիւն կրեցի , որուն մէջ յայտնուեր հազիւետ
դալիք օրերը . ոչի՞նչ , ոչի՞նչ . . . : Քեզ տեսայ ներկա-
յացումէ մը ետք ուրիշ անձերւ հետ . իմ ուշազրու-
թիւնո ցրաւած էր զօնազան մարդոց վրայ , բայց նշմա-
րեցի որ մասնաւոր հօգոննութեամբ մը կը վարուեիր
ինձի հետ ու ատիկա միշտ հանելի է կնօշ համար :
Զգացի որ իմ մասիս խօսած էին քեզ ու մեծ հետա-
քրքութիւն կար մէջդ , բայց նաև այդ հետաքրքու-
թեւնն աւելի՝ անսպասելի բանի մը տառջ դանուելու-
զարմացումը : Այս , որոշապէս կը զգայի որ կը զար-
մացնէի քեզ , ի՞նչ բանով , չ՞մ զիտեր . թերեւս
բոլորովին տարրեր պատկիր մը կազմած էիր Միքայէլի
կնօշ նկատմամբ , թերեւս ֆիզիքական կամ բարյու-
կան մասնաւակութեամբ մը քու ուշադրութիւնը
զրուելու բախտը ունէի . այսպիսի մասնայտակութիւն
մը , որուն համար առանձնապէս զգայուն էիր : Խօ-
սելով ուրիշներուն հետ , ժամանակ ու որածառութեամբ
ժրցելով խօսուկիցներուս հետ , թէև բոլորովին ուրիշ
աել զբաղած ըլլալու ձև ունէի , բայց կը զգայի այդ
բոլորը և ինձ շատ հանելի էր ատիկա գորովանքի մը
նաևն . ուրիշ ոչինչ , նրբ ուզուկի ինձ կը դասնայիր
խօսելու համար , կը սահմայիր տեսակ մը պաշանտ-
կան պրաւութիւն , բայց իմ փարձուու և որամիտ կնոջ
ոչերո չին կարող խարուիլ այդ արտաքին արուես-
տակեալ երեւյթին : «Ո՞չ , կ'ըսէի մաքովս , Պարօն Ար-
լա՛կ Սերոբեան , դուք ոյն չեք՝ ի՞նչ որ կ'ուզէք երեւալ ,

բայց անտարակուսելիօրէն ուեկի ազնիւ տեսուկի բան
մըն էք . քան թէ կ'ուզէք երեւալ » : Մնաց որ ոյս
բոլորը ոսվորական ուշազրութիւններ էին որ կարող
եի ընծային ուն է մարդու , նոյն իսկ անցորդի մը :

Թու Փիզիքական երեւոյթդ հանելի թուեցաւ ինձ .
Գոնէ ոչ մէկ բան խանգարէր այս բարյոյական տպաւու-
րութիւնը որ յառաջ կը բերէիր : Բարձր հասակի , խրոխ
կեցուածքդ , նոյն իսկ ճերմիքի սկսած մազերուդ խար-
տեացութիւնը , առանց խորշոմի զէմքդ որ տարիքին
ոչ մէկ հեռուք կը կրէր տակաւին , հարազատօրէն կը
պատկեր ցնէին ներքին խկութիւնդ : Առաջին ակնար-
կէն կարելի էր զուշակել քու հոգեկան շարժումները
արտայալաւութեանը մէջ քըւ զէմքդ՝ որուն զիները
իբենց վերջնական նկարագիրը ստացած էին ունշուշա-
յարաւեւ բարյոյական արամադրութիւններու ազդեցու-
թեամբը : Թու կարճատեսի աչքերդ մասնաւոր ուշա-
զրութեամբ մը կը յամենային խօսակցիդ վրայ և հե-
տղնեաէ անոնց նայնուածքը կը դառնար տարտած ,
ու քաղցր , հաւանականաբար յօգնութեան հետեւան-
գով :

Բարեմիտ և վճիտ հոգիդ գորովանքով կը ժպաէր
մթներուդ վրայ , որոնք միայնգտամայն տարօրինուկ և
ինքնամփափ լրջութիւն մը կը ստանային երբեմն :

Չեմ զիսեր ունշուշած թէ ինչպէս եղած ես երիտա-
սարդ տարիքներու մէջ , բայց միտքդ պայծառ էր , ան-
խարդախ , և քու զնահատամերը ցոյց կուտային ու-
նոր բարձր ընթանակաւթիւնները : Ի՞նչ որ ստկայն
մասնաւարապէս ուշազրաւ էր քու վրայ , այն խոհուն
և միանգամցն ժպաւուն զէմքդի արտայալութիւնն էր
որ կարծես ցոլքն էր պայծառ և ինքնագոն հօզիք մըւ
Դէմք մը՝ որուն հոծելի է նայիլ տիրութեան և ու-
րախութեան օրերու մէջ , որովհետև անոր վրայ կը
ծածանէր այն անսահմանելի լոյսը որ եկառութեամբ

հազօրդակցութեան կը մտնայ ուրիշ հոգիներու հետ, Բայց ոյս բոլորը իրեն նօթեր կ'արձանագրեմ առանց մասնաւոր կարեւոր ւթիւն մը ընծայելու: Այն ինչ որ պատահեցաւ, պիտի պատահէր ինչ որ ալ ըլլոր և ուր որ ալ հանդիպէի քեզ, եթէ հոգիդ ըլլար այն որ է և եթէ ընդնշմարած ըլլայի այդ հոգին ու է բարեբխտ բոպէի մը, ինչպէս որ պատահեցաւ:

* *

Ապրիլի յիտմիջօրէ մըն էր, Միքայէլ առաւոտուն կանուխէն մեկնած էր զանազան գործերուն համար և չառ ուշ պիտի վերադառնար, Տղաքս գոցած էին զրօներու և ժամը չորսի թէյին համար կը սպասէի մէկ քանի հին բարեկամներու:

Այդ բոլոր անձերը կը սիրէի նախոպէս ընկերուկան հանգարտ բարեկամութեամբ մը, բայց այսօր իմ զգացումս այնքան զեղուն, այնքան յօրդ էր, որ մեծ գուրգուրանքով, գրեթէ յուզումով կը խորհիմ աննցմէ իւրաքանչիւրին համար, որովհետեւ անոնք ակամայ և անդիտակցար հանդիսատես եղան այն ոմենամեծ խորհուրդին՝ որուն բարձրութեանը կը ձգտինք մեր ոչխարհ եկած:

Սպասուորէն խնդրեցի որ պատգամը փոխադրէ թէյի սեղանը: Պատառուկ վարդենին կը բարձրանար մինչեւ մըր հոգանին և նորածիլ ուստիրը, մատղալ և նորտփթիթ տերեներու վէ ջիկներով գէպի դուրս ձգուուած, ի՞որուսէին գրիելու ճիւղ փնտանելով: Օքը քաղջ էր, գրեթէ տաք՝ և հարուային հոգը լայն ալիքներով սեղ կը բերէր մօտակայ և հեռաւոր պարտէզներու անհամար և բազմաւեսակ բեղմնափոշն: Մեղուներ և փղէզներ, արբեցած արեւէն և արբեցած մթնոլորտի բուրումներէն, բզզալով կը պառուաքէին խոլ պարի մը մէջ ու իրենցմէ ոմանք յանկարծ կը սլանային գէպի

վեր, գէպի ի հեռուն, կարծես օդային երազ մը, երեւակայտական և անկարելի ծաղիկ մը հետապնդելով:

Պատշգամը դէպի արեւմուտ էր և սկսած էր հակիլ երկրաշամարին վրայ: Վասիրը կը փալփլոր անհամար նշոյլներով և լոյսի կայծելտումներ կը սլանային զանազան կէտերէ:

Վարդենին բուրումնաւէտ հովանիին տակ տպասանած, աշքերս կը թափառէին դի՛ացի հորիզոնին վրայ, և շատազին թմրաթիւն մը արբեցուցած էր դիս լոյսով և ջերմութեամբ: Կուզէի կորդալ, բայց գիրքը ծունկերուս վրայէն սահեցաւ վար և չուղեցի նայն իսկ շարժիլ զայն վերջնելու համար: Այս ողնափիսի պահերէն մէկն էր, որու միջոցին կարծես մարդուս հոգին կ'ընդլայնի անձանօթ և խորհրդաւոր բան մը ընդդրկելու համար և այդ ձգուումը, այդ բաղձ նքը ամրող էւոթիւնը կը դղրդէ անբացատրելի և աննպատակ վըրդովումով մը: Աշքերս և չըթներս կը ժպտէին բնութեան և լոյսին, գարնան ու վարդերուն, բայց և միանգումայն պարտաւոր էի առատաւելու, այնքան գողգոջուն յօւզումով մը հոգիս ընդ առաջ կ'եթար բնութեան զեղեցկութեան:

* *

Հիւրերէս մէկը կանուխ եկաւ և ընդհատեց իմ հոգեզմալլութիւնս: Սովորական խօսակցութիւններու ցանց մը սքօղեց հետզհետէ ինչ որ կար այդ պահուն ծշմարտապէս իմ հոգւոյ մէջ և թերեւ նաև իր հոգւոյն մէջ, կը խօսէինք զանազան ընթացիկ ինչդիրներու վրայ, մեզի անտարբեր ձգող մարդոց վրայ և իրեն հարցերուն պատասխանելով և նոյն իսկ ևս ինքո հարցեր զնելով կ'ըսէի մտովի:

— ինչքան ձանձրացուցիչ բաներու մտսին կը

խօսինք, ինծի ի՞նչ, ի՞նչով զիս կը հետաքրքրէ տաի-
կա...»

Քիչ յետոյ ուրիշներ եկան և խօսակցութիւնը ո-
գեւուուեցաւ: Բնութեան գեղեցկութիւնը հեռ զետէ կը
թափանցէր ամենուն: Հքացումի հառաջանքներ կ'ընդ-
հատէին մեր խօսքերը:

— Օ՛հ գեղեցիկ է, գեղեցիկ է, ինչպէս գեղեցիկ է...

Բարձրագոյն յուզում մը կ'ելեւէջէր մեր մէջ ու
մեր մտածումներուն մասնաւոր կշռոյթ մը կուտար: Այդ պահուն բջկղները անհետացեր էին ու հանդիսաւոր
լոս: Թիւն մը կը տիրէր միջոցին մէջ, ուր կարծես
միայն ճանանչերու լուսաւոր խողեր զիրար կը խօ-
շածեւէին և ձեւեր կը կազմէին յարափոփօխ արագու-
թեամբ մը: յուս էր նաև մօտակայ թաղը, յուս էին
հեռուոր թաղերը և ամրող մայրաքաղաքէն շշուկ մը
իսկ չէր բարձրանար: Յանկարծ, հեռուոր և թաւ աղ-
մուկը օտար ծովերէ եկող չոգենաւի մը սոյլին, տիրա-
պեաց լոին միջոցին: Թաւալեցաւ, ժաւալեցաւ և
ձայնի թրթռացումները հետզիետէ հեռացան մեզմէ ա-
լիքներով, վերստին զօրանալով արձագանգներու մէջ: Այդ պահուն էր որ մտար սրահ:

* *

Ժամանակը յառաջացած է ու արեւը մարը կը
մտնէ: Պատզամին վրայ վարդենին շուքերը կը թանձ-
րանան ու կ'երկարին: Մինաւորիկ թոշաւն մը իր սիրոյ
և զարնանային երգը կ'երգէ մենաւորիկ և մօտակայ
նոնիի մը մէջ: Տարօրինակ հանգիստ և անդորրութիւն
կը զգամ, ջերմ և գործվագին բան մը, աննշմարելի
փայփայանք մը զիս կ'ողոզէ, նոր ծաղկած եղբաւանին
իր սուր և թափանցող բուրումը կը զրկէ, մինչ վար-
գերը ապրիլեան ալդ տաք օրէն արագօրէն հասունցած
և սղառած իրենց թերթիկները կը թափէն մեր վրայ:

Ամէն անգամ որ դէմքս քեզ կը դառնայ, աչքերէ կը
տեսնեմ, որոնք քաղցրօրէն և գորովագին փայփայան-
քով մը կը հանգչին իմ վրաս:

* *

Հոգիիս մէջ լուսի և բուրումի երգ մը կայ: Լայն
ու յամբ շարժումներով բնութեան բոլոր բուրումները
լուսեղին ալիքներու փոխանցուած կ'ելեւէջն դոշն
հրճուանքով մը: հոգիիս մէջ քաղցր և երանաւէտ երգ
մը կայ, ուրկէ հրաշագեղ հրթիւններու պէս անակնկա-
լորէն ճաճանչներու և կայծերու ժայթքումներ կը որ-
լանան:

Այլ եւս բան մը չեմ լոներ խօսակցութիւնէն, այլ ես
բան մը չեմ տեսներ: Ինքզինքիս մէջ ամփոփուած,
զմալլանքով մտիկ կ'ընեմ ինքզինքս, որովհետեւ ամէն
անգամ որ դէպի ի քեզ կը դառնամ, քաղցր և յուզուած
դէմքդ կը տեսնեմ միայն: և աչքերգ, որոնք գորովան-
քով կը ծանրանան ի՞մ վրաս ու այդ նայուածքիդ նիր-
քե ինձ կը թուի որ յամրօրէն, բայց հրաշալօրէն իմ
հոգւոյս առաջարներէն մէկուն մէջ, առրօրինակ և գե-
ղացիկ ծաղիկ մը կը ծաղկի...

* *

Իրիկնամուտը մօտ է, արեւը մայր մտած է ճա-
ճանչագեղ և ծիրանեգոյն երկնքի մը պերճանքին մէջ: Աւելի վերեւ երկայն և մութ մտնիշակագոյն տամակ
ծուէններ հատու և տարօրինուկ ձեւերով կը զալարուին,
կարծես ստորագծելու համար շքեղութիւնը վերջալոյ-
սին: աչքերը կը յառեմ տնոնց և պահ մը կը հետեւիմ
ոնոնց աննկատելի ձեւափոխման: Կարծես իմաստ մը
կայ այդ սուս և անկիւնաւոր ձեւերուն մէջ և կար-
ծես անօնք մեղ անիմանալի մտածումներ կը փոխան-
կեն: Աւելի բառի եզրեւանիի ետզիկները կը բուրեն,

աւելի՛ սրտագին կը հնչէ մենաւորիկ նոճիին մէջ մե-
նաւորիկ թաշունին սիրոյ երգիր... ու ես կը զգամ որ
հանգիստոր ընթացքով մը հոգիս իր գտացաթնակէտե-
րէն մէկուն կը բարձրանայ: Դարձայ քեզ ու մեր աչ-
քերը հանդիպեցան իրարու. այնքան յօւզուած էիր և
ինքնամփոփ՝ որ գրեթէ տժոյն եւ ախուր էիր...:
Այդ պահուն էր ահա որ զգացի թէ անծանօթ հեռա-
ւորութեան մը մէջ, լոյսի և բորումի դաշնակութեան
մէջ, մեր հոգիները կը գիրկընդիմառնուէին և մենք ալդ
հանգիստոր եղելրւթեան ծանրութեան ներքեւ էինք:

* * *

Կը յիշե՞ս, սիրելի՛ս, երբ ուսքի ելար մեկնելու հա-
մար, սօվորական ու տոռեայ խօսքեր փոխանակեցինք
իրալու հետ, բայց արդէն իսկ բառերու համարակ ի-
մասաբն ներքեւ, մենք դիտէինք խօսիլ նշմարիտ բար-
բար հոգիներու. Ես անմիջապէս զգացի ու հոսկայ,
որ այն շարժումը, այն գերազայն յուզմաւնքը որ յառաջ
եկաւ հոգիիս մէջ, միաժամանակ վրդովոծ էր քու
հոգիդ, և այսպէս ըսկով սահմաները վերցած էին մեր
երկուքին միջեւ...: Թերեւս տոկաւին չէիր հասկած
ամրողվինք և հոգեկան վիճակդ. թերեւս սարսա-
փած կամ վրդովուած էիր այդ անակրնկարէն, բայց
ինչ որ պահանձ էր քու մէջդ, ինձ համար գտղանիք
չունէր, ինձ համար տարօրինակ շէր, նոյնիսկ չի զար-
մացուց զիս, որովհետեւ մարմիսոյ աչքերով չէ որ կը
տեսէի քեզ, այլ հոգւու աչքերով՝ եւ անոնք տւելի
լայն ու տւելի հրաշագեղ հայնցակէտներ ունէին...:

* * *

Լոյսի և բուրումներու երգը ցնծութեան ու յաղ-
թանակի երգ մընէ այլ եւս իմ հոգւոյս մէջ, ու ինչ-
քա՞ն գոհ որ հիւրերը մեկնեցան եւ ես մինակ եմ
եւ առիթը ունիմ սքանչելիօրէն անդրադառնալու ինք-
զինքիս:

* * *

Բայց յօւզմաւնքս այնքան սաստիկ է որ կը դող-
գոջեմ գրեթէ, գլուխ կը դառնայ եւ ես արրեցած եմ
սիրով, նման լոյսէ ու բուրումէ արմեցած բղեղի մը:
Երախտապահութ եմ քնզի... որովհետեւ կը զգամ որ հո-
գիս գորն անոյին պարտէզի մը նման կը աղկի իր բո-
ւոր ծաղիկներով. եւ, այս քան արտավագոր հոգեկան
վիճակի մէջ եմ, որ ինձ կը թուի թէ ամէն ոք, նոյն
իսկ բոզմոցին վրայ հրամատածգուող կատուն, իր կի-
սամաւի ոչքերով կը հետեւի իմ շարժումներու. կը
զգայ ու կը հասկնայ թէ ի՞նչ պատահած է ինձ:

* * *

Փոթորիկ հօգւոյս մէջ, փոթորիկ բնութեան մէջ:
Ապրիկ երեկոներու. յատուկ փափախականութեամբ քիչ
մը տառջուան ճաճանչգեղ երկնակամարին վրայ կու-
տակուած են ամպեր, սեւ ու խոժոռ ամպեր: Տղաքս
վերագարձած են պաշոտէ եւ իմ մօտս կը փութան դաշ-
տալին ծաղիկներ բերելով ինձ: Ինչքան կը սիրեմ զի-
րենք, ու յայ իրիկուն աւելի կը սիրեմ զիրենք. ա-
մէնքը կը սիրեմ, ամէն ինչ կը սիրեմ լայս իրիկուն ու
կարծես հոգիս իր թեւերը կը տարածէ ամրողջ արե-
զերքը դրկելու համար:

* * *

Մոսցեր էի Միքայէլը, կատարելապէս մոսցեր,
որուացող ամպերը զինքը յիշեցուցին ինձ, ի՞նչ լաւ
ներշնչում կ'ուննար եթէ եղբօրը տունը մնար այս ի-
րիկուն փոթորիկին պատճռուաւ: Բայց չէ, կարելի չէ
այդպէս բան յօւսալ, ճագտագրին պէս անխօւսափելի
է անիկա: Սիրտս կը շարժի սակայն, երբ իր վրայ կը
խօրհիմ, տւելի լաւ որ պիտի գայ: Իմ անսահման զո-
րովանքս կը պարփակէ նաև զինքը: Ճիշգ է, անհամ-

բեր եմ զինքը տեսնելու եւ իրեն ըսելու այնպիսի
քաղցր խօսքեր, որոնց միշտ ակնկալու մնացած է եւ
զարս երեք իմ շրթներս չեն արտասանած իրեն համար։

* *

Գորնանային ամպերը կ'որոտան ու կ'անցնին եւ
կ'անձրեւէ, գիշերն ի բաւն կ'անձրեւէ եւ ես չեմ կը բր-
նար քնառնալ։ Անսահման, անչափելի հորիզոն մը լայ-
նածաւալ կը բացաւի դժմա եւ ես հիացած ու զայլած
կեցած եմ անոր առաջ։

Անձրեւը կ'երդէ տանիքին ու պատուհաններուն
վրայ եւ ջրգոններէն հեղեղներ կը թափին։ Կը խեղ-
դուիմ լուզամէս և քունը անպիս մը հեռացած է ինձ-
մէ՝ որ հարծես այլ եւս երբեք պիտի չմերձենայ ինձ։
Պատուհանը կը բանամ և կը նայիմ. խոնաւ ու գաղջ
մթութիւնը վիճի մը պէս կը տարածուի դիմացու,
կուզեմ պառկիլ ու երազել . . . բայց տակաւին ամէն
ինչ շատ չփոթ է իմ մէջս։ Կը լսեմ տեղատարափը
և հետզհետէ աւելի զոր սրոտումները ամպերուն։
Կայծակի հարուածներ կը պատաստեն շուրջս տի-
րտպեաող խաւարը եւ ինչքան հաճելի է ինձ այս
փոթորիկը, բնութեան այս յուզումը և տագնապա-
լի ազմուկը, որովհետեւ կը ներդաշնակուի այն փոթո-
րիկն՝ որ յարացուած է իմ հոգիիս մէջ ու մինչև ա-
ռաւուտ, տանց կարենալ խաղաղելու և անդադա՞ր
քեզի կը խորհիմ, սիրելի՛ս . . .

* *

Դժուարնէ լիտկատար և ամբողջական երջանկու-
թեան մը գաղափարը արտայայտել. անիկտ անկիւն
չաւնի, որին կարենամ կառչիլ, զիծ չունի՛ որուն կա-
րենամ հետեւել. այլ լտինածաւալ ու անսահման՝ կը
առածուի իմ մտքիս բոլոր հորիզոններուն վրայ. . . ո-
րավինետեւ անդադար, ամենուրեք և ամէն ժամառ կը

խօրհիմ քու վրադ։ Նոյն իսկ երբ կը խօրհիմ կամ կը
մտածեմ ոռորի նիւթի կամ ւրիշ խնդրի մասին, զուն
կաս ու կը մնաս մտածումիս խօրքին մէջ և ամենէն
ատրօրինակը այն է, որ նոյն իսկ քեզմէ բոլորովին ո-
տար մտածումներն ալ կուգան և զարմանալի ճարտա-
րութեամբ մը կը անդին քեզի։ Երազի մը պէս, գանձի
մը պէս կը կրեմ քեւ յիշաւաւեկ իմ հոգիիս մէջ և
զուն տիրատկան ու կեղրոնական մտածումը, դրդիչ
պատճառն ես իմ էութեանու։ Ինձ կը թուի որ նոյն իսկ
իմ ամենասովորական և մեջնական շարժումներս
քեզի համար կ'ընեմ, իմ ամենէն ստիպողական և ա-
ռորեայ խօսքերս քեզի համար կ'արտասանեմ ու այս-
պէսով է որ կեռնքիս ամէն մէկ վայրկեանը դնդեցկա-
ցած է և իր գերագոյն ուժգնութիւնը ստացած է քու
մտածումովդ։

* *

Ես այժմ կը հասկնամ թէ ինչու առհասարակ մար-
դիկ չեն կարող գնահատել երջանկութիւնը, չեն կարող
լիուլի ճաշակել զայն. . . որովհետեւ շատ մը գէ, խոտեր
որգելք կ'ըլլան անոր ծաղկութին ու նոյն իսկ կը խեղ-
դեն զրյն, և այդ այդպէս ըլլալուն համար չէ՞ որ մար-
դիկ երջանկութիւնը կ'ընդնշմարին երկվայրկեանի մը
մէջ և չեն կարող ապահովել անոր տեւողութիւնը։
Կասկածներ, գարանումներ, տնստուգութիւններ և նը-
պատակներ կը խանգարեն ամէն ինչ, բայց իմ մէջս ո՛
և է սոսւեր չիկայ, ես չունիմ կասկածներ ու վար-
նութեար, որովհետեւ ես չունիմ նաեւ նպատակներ.
ստուգութիւնը իմ մէջս է, անոր հառած եմ արդէն՝
քանի որ պէտք չունիմ երջանկութեան ապացոյցները
փնտեն ինձմէ զուրս կամ նոր հանգրուաններու. հաս-
նելու. Ես կը սիրեմ ու երջանիկ եմ. իմ զգացում
զիս կ'երջանկացնէ և նոյն իսկ չեմ խօրհիր թէ զուն

ինչ կը ստածես իմ ժաման, թէ նոյն իսկ կը մատճես
երբեմ...

Թերձես իմ պահովութեանս պատճառը այն է որ
իմ ուժգին ու խոր զգացումս պայծառաւեռութեամբ
օժանէ է դիս, և ևս շոտ աւելին կը տեսնեմ քան
սովորական տաեն, և ևս զիտեմ թէ դուն ինչ հոգեկան
զրութեան մէջ ես ինձ նկատմաք: Բայց կը խորհիմ,
եթէ նոյն իսկ չգիտայի, եթէ նոյն իսկ զիտնայի թէ
անտարեր ես ինձ համար, պիտի դազրէի՞ քեզ սիրելէ:
Վասահ եմ որ, ոչ: Ես կը սիրեմ և կ'ամփոփում իմ
զգացումիս մէջ, ինչպես թրթռուը իր հիւսած բաժոժին
մէջ, և կը պարուրուիմ անով: Անիկա կը դառնայ
իմ նոր աշխարհս, իմ նոր օրէնքս ու երջանկութիւնս
կը քաղեմ իմ խորքերէս: Իմ հոգիիս մէջ է որ կը
բխին անոր զիտա արիւրները, իմ հոգիիս մէջ է որ կը
ծաղկին անոր գեղեկագյուն ծաղիկները և հոն է որ ծա-
ղած է իմ սքանչելի և նոր արեւը: Եւ ինչ որ զիս ա-
մենէն աւելի կը սքանչացնէ, այն ամէն պահու նոր և
թանկագին զգայնաւթիւններս են որ կը դանեմ ինք-
զինքիս մէջ:

* *

Կը մտածեմ... սնափառութիւն և հպարտութեան
զգացում, զիտնալ անպատճառ, թէ մեր ունեցած զգա-
ցումը փոխադարձ է թէ ոչ: Ինչու անհանգիստ անհամ-
բերութեան մը մատնուիլ: Յստակ կերպով և առանց
ջղագրգութեան մտածելով այդ բանին վրայ, զիտեմ
թէ աստաւածային երանութեամբ մը պիտի նուիրագոր-
ծուէր իմ զգացումս, եթէ որոշ կերպով զիտնայի քու
հոգեկան վիճակը: Բայց այդ տեսակ ստգութիւն մը,
որքան ալ բարեբաղդ ըլլար, ոչինչ պիտի փոխէր իմ
զգացումիս իսկութենէն: Անիկա ցանկալի էր ան յոյ-
սով միայն, որ աւելի մեծ խորութիւն մը ու զերա-

դոյն ուժգնութիւն մը պիտի ընծայէր իմ սեպհական
զգացումիս...:

Ես ըսի արդէն ուրիշ առթիւ... կ'ուղեմ իմ հոգիէս
վանել բոլոր այն այն զգացումները, որոնք օտար են
իմ սիրոյս: Կ'ուղեմ վանել նոյն իսկ սիրուած ըլլալու
փառասիութիւնը: Կ'ուղեմ շնչտակի նախիլ իմ հպար-
տութեան ա պարտելի զգացումին, որ կը գոռազնայ
իմ մէջս իմ ամենէն վճռական ժամերուս: Կ'ուղեմ, որ
անստուգութեան, կանկածներու, վարանումներու. բա-
յոր ամպերը փարատին, ու հոգւյս երկնակամարին
զրայ իմ սիրոյս արեւը ճաճանչէ առանձին և երկա-
րատեւ պայծառութեամբ:

* *

Ինչ խօսք, ինչ բառ երբեք պիտի փոխարինէր այն
պահը, որ ապրեցանք պատշգամին վրայ, երբ զգացի,
որ իմ հոգիս կը միանար քու հոգիին: Մարդկային շրթ-
ները սիրոյ բառեր հազիւ թէ թոթոված են մինչեւ այ-
սօր, և ոչ մէկ ստուերը այն անսահման երանութեան
չէ կորելի բանաձեւել ո եւ է հնչականութեան մէջ:
Ոչ, աւելի լաւ է լսել ու լսել հոգւյս երաժշտութիւնը:
Լսել երկարօրէն, մինչ աչքերը իրարու կը հանդիպին ու
սիրելիին ներկայութիւնը խնկաւէտ կը դարձնէ մթնո-
լորտը: Լսել, երբ սիրտերը կը խօսին իրենց փափուկ
և զերանուրբ բարբուռով, որովհետեւ որքան ալ տր-
ւեսավով և որքան ալ ճարտարօրէն արտասանենք
նուիրական բառերը սիրոյ, դարձեւ և անիկա կոպիտ և
անհերդայնակ ազմուէ մը պիտի ըլլայ, որ պիտի խա-
փանէ կամ խանգարէ տառուածային համանուազը եր-
կու հոգիներու, որոնք իրարու կը ժրմնին ամենասուրբ
խօրհուրդին մէջ մեր անդիտակցութեան:

* *

Այսօր կրէին պիտի տեսնեմ քեզ և երջանկութեան բեռին տակ ճնշուած կը զգամ ինքզինքս։ Դիմացս դափնեվարդի մշտադալար ծոռ մը կայ, որ հիւսիսային ուժգին հովին ներքեւ կը հակի բոլոր հասակովը։ Ամէն անգամ, որ անոր ճիւղերը գալարուելով կը ծոխն և տերեւներու երկու երեսները աւելի մութ ու աւելի բաց կանանչներով փոխն ի փոխ կը յայտնուին, իմ պատկերս կը տեսնեմ այդ ծառին մէջ։ Յոդնած կը զգամ ինքզինքս, ու բան մը կայ, որ զիս կը կքե այլ եւս իր բնույն ներքեւ։

Երբ դրանը վարագոյրին ստուերին մէջ զգացի ներկայութիւնդ կարծեցի որ սիրաս զադրեցաւ բարախելէ, Պարծեն անսահման խօրութեան մը մէջ անսահմանօրէն անկուսմի զգացումը ունէի։ Ուրիշ կերպ չեմ կրնար բացատրել ոյն տաղնապալի վայրկեանը, որ անցուցի։ Ամէն ինչ մթնցած ու անէացած էր իմ շուրջս, գոյները և ձեւերը իրենց սովորական արժէքու կօրսնցուցած էին, և անշունչ առարկաներն իսկ կարծես ձուլուած էին իմ հօգէիս մէջ։ Միայն ես կայի ու կը նայէի քեզ։ Կը ժպաէիր ինձ զրեթէ ցաւագին շփոթութեամբ մը, և ես տեսայ, որ շրթներդ աժգունած էին յուզումնն։

Իրականութեան զգոցումը գտայ պտհ մը ետքը։ Բայց ինչ ճամբորդութենէ մը վերադարձեր էի, որ ինքզինքս կը զգայի տարօրինակ կերպով յօդնած ու սպառու։ Գոլուխս կրթնցուցած թիկնաթոռին՝ մտիկ կ'ընէի քեզ, ու ձայնդ զիս կ'ամոքէր։ Կը խօսէինք և եռաւոր և անտարբեր նիւթերու վրայ, բայց մեր հոգիները այդ մշուշին ետեւէն ուրիշ բաներ կ'ըսէին իրարու, բառերը, սին, սովորական և ընթացիկ բառերը ուրիշ և հանդիսաւոր նշանակութիւն մը ստացած էին, ու անսնք երբեմն այնքան յատակ կերպով կը թա-

փանցէին մեի հոգւոյն, որ կը լոէինք։ Այդ լուսւթեան բալէները կը թաւալէին ծանրաբեռնուած այնպիսի յաւզումով մը, որ չնշաս կը դարձնէր մեզ։ Կառծես մեր մօտը և մեզմէ անկախ կերպով անդառնալի և վճռական նղելութիւններ աեղի կ'ունենային, և մենք անզօր ու վրդովուած հանդիսատեսներն էինք։

Կարծեցի, որ անհրաժեշտ չէր գիտնալ, թէ դււն ի՞նչ զգացում ունէիր ինձ նկառմամբ։ Այդպէս կարծեցի թերեւս, որովհետեւ արդէն իսկ գիտէի։ Բայց այսօր, երբ ստուգութիւնը բարերազդ կերպով դիմաւորեց իմ զգոցումներս, այսօր միայն ճշշտեցի լիակատար երգանկութիւնը։

Այս պահուս, առանձնացած իմ սենեակիս մէջ, կը մտածեմ. մարդկէ ինչո՞ւ չեն համարձակիր երբեք ըսել, թէ կատարելապէս երջանիք են։ Մի՞թէ ամէն մէկ մարդկային որարածի համար չէ հնչած այս ժամը։ Անցեալի դառնութիւններն են, թէ ապագայի խոռվքը, որ կը խափանեն իրենց երջանկութիւնը, կամ այն հազար ու մէկ կողմնակի ու ձանձրայի պարագաները, որոնց նով խնոջուած է ամէն կեանք։

Բայց ինձ համար չի կայ ալլեւս երէկ ու վազը. կայ այսօր իր երանաւէտ շնորհներովը։ Ուժգնորէն և լիուլի կը զգաւ, թէ այս իսկ է երջանկութիւնը։ Բոլոր ատղուկները, բոլոր արգելքները, բոլոր ստուերները անհետացած են այսօրուան պայծառութեան մէջ։ Ինչ դժբաղդութիւն և ինչ տաղաւուկ կրնայ դիմադրել իմ ամենակարող և բացարձակ ուրախութեանս, որ տուիղի մը պէս կը հնչ։ Իմ կեանքս ամբողջովին լոյսով ողողուած է, ու մեծ և փաքք զժբախտութիւններու ուրուականները խուսափելով անհետացած են անօր բոլոր հորիզոններէն։ Այլեւս ոչ ոք եւ ոչ մէկ պարագայ կրնայ բռնաբարել իմ հօգիս, որուն մէջ սէրը արծիւի մը պէս յաղթականօրէն կը ստաւանի։ Ու իմ

երջանկութիւնս կը զգայ այսքան ա՛րողջակտն, այնքան բացաձակ, որուն չեմ համարձակիր նոյնիսկ անդրադառնալ, որովհետեւ կարծես թէ այլ հետ գուրս եւ եմ ճարշկային օրէնքներէն և ճակտապրէն:

* *

Ի՞նչպէս խոռվուած էիր ու գորովագին՝ վերջին պահուն: Զեռքերս բռնեցիր տենդագին ձեռքերուդ մէջ ու երկարօրէն նայեցար ինձ: Ո, մէկ խօսք արտասանեցինք: բայց երբ զգացի շրթներդ ձեռքերուս վրայ, երբ զգացի այն անբացատրելի և մեծ զգացումը, որ կ'ելլեւ էջեր մեր մէջ, կարծես կշոռոթովը մեր սրտի արտիիւներուն, երբ տեսայ քեզ բարձրագոյն յուղամի ազդեցութեան ներքեւ խօրապէս լրջացած և գրեթէ տիտուր, ինձի թուեցաւ, որ հոգիս վերջնականապէս կը թօթափէր իր բոլոր ցաւերը, ամօթները և զզջու մները և կը ստունար իր իսկական բնոյթը, աստաւածային բնոյթը:

* *

Հայելին կը ցոլացնէ իմ դէմքս, և ես կը նայիմ անոր ներողամիտ և ժպտուն զգացումով մը: Յօգնած եմ ու տենդոգին բան մը կայ իմ աչքերուս մէջ: Բայց երբնք ես իւղինքս չի տեսած սիրոյ և յորդ զգացումներու այս լուսապատկին մէջ: Կարծես բան մը կը նոռագաթէ իմ աչքերէն, ամբողջ անձէս ու լուսաւոր քողի մը նման կը ծփայ դէմքին վրայ: Աւելի արագ արիւնը թարմացուցած է զիս, ու յանկարծական կարմրութիւններ ամպերու պէս կ'անցնին իմ ճակտափիս ու այտերուս վրայէն: Ով որ տեսնայ զիս, կը զգայ թէ, անսովոր հոգեկան վիճակ մը կը տիրէ իմ մէջս, և առիկո անտարակոյս խռովիչ հրապոյր մը կուտայ ամէն կիներուն: կը տեսնեմ որոշապէս և կը զգամ յստակ

կերպով. «էքը զիս գեղեցկացուց, ու կը սիրեմ իմ աչքերս, որոնք քու աչքերուդ հանդիպեցան, կը սիրեմ շրթներս, որոնք անքան յուզումով պատասխանեցին քու յաւզումիդ, կը սիրեմ իմ մազերս, իմ դէմքս, իմ ամբողջ անձս, որոնց վրայ այնքան գուրգուրանքով քու նայուած քդ տմեցաւ, ու կը սիրեմ իմ ձեռքերս, որ գողացին քու ձեռքերուդ մէջ տենզով, սիրով և զորովանքով:»

* *

Հարտւային քամին առագւ ստի նման կ'ուսուցնէր պատշաճին վարագոյնները, որոնք երբեմն լնդոսաշչումներ ունէին: Խօսակցութիւնը կը դանդաղանար և ես աչքերս խռնորհած կը սպասէի: Սիրոս անհամբերութիւններ ունէր և զըրմանալի բաղձանքներով և յուզերով մրգովուած էի: Երբ մէկը խօսքը ինձի ուղղէր, աչքերս կը բարձրացնէի զգուշութօամբ, որպէս զի չի տեսնեմ Միքայէլի տմզոյն և խիստ դէմքը, որ գարձած գիմացի հորիզոնին, իր յառութեանը մէջ հետզեաէ գաման կը դառնար: Կը պատասխանէի հերկերուս հանդարա ձայնով, բայց յարատեւ կերպով կը խօրհէի ուրիշ բանի: «Ինչո՞ւ ուշացաւ: իրականութեան մէջ չէիր ուշացած, բայց ինձի կը թուէր. որ պէտք էր աւելի շուտ գայիիր, պէտք էր որ յատաէիր նշանակուած ժամէն առաջ: Երբ զիտեմ, որ հեռու ես և ոչ մէկ լոյս կայ քեզ ահանելու, իմ սպասումս քաղցր է ու երազներով թեթեւ ցած: Այդ պահներուն ինձի կը թուէր, որ ոչ հեռաւորութիւնը, ոչ ժամանակը կարող են իրապէս մեզ բաժնել, և ես քեզ կը զգամ յարատեւ կերպով ներկայ և հոգիս ընզլայնուած քու ներկայութեամբ: Բայց երբ ժամերը կը ժամենան ու ամէն ըռպէ: լոյսը կը փայլատակէ ու կը մարի, անձկալի անհամբերութիւն մը կը չարչարէ զիս, բայց այդ չարչա-

րանքն ալ իր քացրութիւնը ունի, քանի որ անիկա քեզմէ կուգայ ինձ, սիրծիս...:

• *

Իմ մօտ ես այլեւս, և քու ներկայութիւնը խրնկաւէ կը դարձէ մթնոլորտը : Իմ մօտ ես ու աչքերս կը հանդիպին քաղցր և յուզուած դէմքիդ, ու հաղիս կը սլանայ մինչեւ այսօր ինձ անձանօթ ոլորտներու մէջ : Կը խօսակցին, կը վիճարանին, բայց ես և զուն հեռու ենք ամէն մարդկային մտահոգութիւններէ : Ես ու դուն մինակ ենք, ու եթէ ամբոխ մը իսկ ակեկոծէր մեր շուրջը, մենք ինքզինքնիւ դարձետ, մինակ պիտի զգայինք :

Յանկարծ կը զգամ, որ ուշադրութիւնդ կը հեռանայ ինձմէ ու կը խռովուի : Ես ալ ուշադիր կը դառնամ խօսակցութիւնն : Կը պատմեմ կնօջ մը մասին, որ տունը, ամուսինը և նաեւ զաւակները թողած զացած է սիրականին հետ :

Մէկը կ'ըսէ խանդավառութեամբ.

— Ճշմարիտ կին մըն է եւ անսացեր է իր կոչումին : Փոխանակ կեղծելու և ստելու, ստնանարեր է բոլոր նախապաշարումները եւ ուզեր է ապրիլ իր զգացումներուն և սրտին համաձայն : Ինծի համար ոչ թէ մեղադրելի է, այլ ամէն յարգանքի արժանի :

Հոգիս կը խայտայ ու ստածումի փայլաւակումներ կ'անցնին, զիս շլացնելով : Ապրիլ իր սրտին ու և զգացումներուն համաձայն, առանց ստելու, առանց կեղծելու... ինքզինքը կը զգամ ամենազօր իմ երջանկութիւնս պաշտպանելու : Ես ալ ճշմարիտ կին մըն եմ :

— Հապա զաւակները...

Հոգիս կը մթազնի, մտածումս կը թափառի իմ զաւակներուս թիսրակ զաւիներուն վրայ : Սուր ցաւ մը կը դուռը հոգիս : Զէ, երբեք, երբեք, նոյնիսկ արտմու-

թիւն մը պատճտուել անոնց, նոյնիսկ վաղանցուկ արտմութիւն մը պիտի թաւնաւորէր իմ հոգեկան անդորրութիւնս, ու ես այլեւս պիտի դադրէի ես րլալէ : Աշքերս կը հանգիպին քու ոչքերուգ : Դուն ալ կին մը ունիս եւ զաւակներ ու շատ կը սիրես զաւակներզ : Անձկալի և խռոված նայուածքդ կը գիմաւորէ իմ մատճումու :

Միքայէլ կը պատասխանէ խիօտ և մտրակող խօսքերով : Իր բոլոր դառնութիւնը, վախերը ու հոգեկան ցաւերը կը ժայթքն հզօր պերճախօսութեամբ մը . ամենքը կը լուն ու մտիկ կ'ընեն զինքը : Իր իրաւորանի տրամարանութիւնը ջախջախիչ է :

— Կինը, որ եր զաւաճանէ իր զաւակներուն, որ անհաւատարիմ է իր ամուսնոյն, գործով թէ խորհրդով, անարժան կին է, ու սիրականը պէտք է զիտնայ, որ օր մը կը դառածանէ նաև իրեն : Երբ յարգանքի լուսպասկը կը վերանայ կնօջ մը վրայէն, փողոցի աղիքին հաւասար է տնիկա : Այլեւս ո՞ւր կը սկսին և ո՞ւր կը վերջանան իրեն համար պատիւը, պարականութիւնը և կնօջ յատուկ առաքինութիւնները : Թեթեւածութիւն է լեզուի ծայրով խօսի ու գովարանել վիճակ մը որ ծաւրակչու բաներ իրենց հիմունքն է կը խօսիսէ : Կ'ո զէի՞ք, որ ձեր կինը ըլլար նման այդ կնօջ, կ'ուզէի՞ք, որ անիկա պատրաստ ըլլար շանսալով իր զգացումներուն : աեղի տալու մէկու մը, որ ու րիշէ մը աւելի յանդուզն զանուեր : Պիտի սիրէի՞ք խորապէս կին մը ու յանձնէիք անոր ձեր զաւակներուն դաստիարակութիւնը, եթէ կարելի ըլլար զայն քաշընել երբ որ ուզէին, ուր որ ուզէին... ու այդ պարագային կինը գեղեցիկ ալ չէ, ոչ մէկ հրապար սմիկ : Կարելի է ծովեղեցիկ ալ չէ, ոչ մէկ հրապար սմիկ : Կարելի է ծովեղեցիկ ալ չէ, ոչ մէկ հրապար սմիկ : Նոյնիսկ զգուանակներ անոր նոյնիսկ ձանձրայթով, նոյնիսկ զգուանակներ միմիայն սազարութենէ և անխոսավագով, մղուած միմիայն սազարութենէ և անխոսավագով : Անձկալի պականջներէ...:

Իր սրամաած և խիստ նայուածքը մասնաւօրապէս սողած էր ինձ, կը սեւեռէր զիս աննիրող զայրոյթով մը, կարծես ես ըլլայի ինդրոյ առարկայ կինը. ու ինքինքս խոռվուած զգացի:

Բայց յանկարծ իմ հօգիիս հարազատ և մաքուր զգացումը բարձրացաւ սիւնի պէս: — Զէ՛, զուն չես կարող զիս վախցնել ոչ քու իրաւաբանի արտամաբանութիւնովդ և ոչ այ քու ցասումէդ ու կատաղութենէդ բջիսած նախուանի քններով: Բոլոր շղթաներն ինկած են այլեւս ինձ համար ու ինքինքս ազտա կը զգամ վայրի թայտնի մը պէս. . . Եթէ ես կը խօսիմ ամենուն լարուած ուշադրութեան առաջ, դէմ այդ կնոջ, որ առնը և զաւակնիր թողեր ու գցեր է իր սիրոկնին հետ, ո՛չ Միքայէլին համար է, ո՛չ դրացիներուն և ո՛չ այն օրէնքներուն, որ այդպէս սահմանած են կարդ ու սարքը, այլ սրովհետեւ իմ զաւակներոււ ժպտուն աչքերը կը տեսնիմ, որոնցմէ արցունքի ամպեր կրնային անցնիլ իմ սեպէկան երջանկութեան լպատճառով, որովհետեւ չեմ ուզեր որ ես ըլլամ մարք իրենց վիշտերուն, որովհետեւ նաև ինձի համար չիկան պայմանները երջանիկ ըլլուլու համար, ու ես բազմանքներ չունիմ, ապագայ հեանքի ծրագիր ու երազ չունիմ, ես զերծ եմ ու ազտա ցանկութիւններէ և այն բոլոր զանիկ կնծիրներէ, որոնք մանր հօգիերով կը չարչարեն ժարդիկո: Սյապէս որ անկիզծ եմ և իմ հօգիիս խորքերէն կը բղին, երբ կ'ըսնմ:

Անկարելի է ուրիշներու գժրախտութեան գնով երշանկութիւն կողմել: Այդ կինը ու շէ կանուխ զըժբխա պիտի զգայ ինքի քը: Յիշերով իր զաւակները և անոնց սրտաբեկութիւնը, իր կեանքին բոլոր ճառագայթները պիտի մթագնին: Իր սեպհական երջանկութեանը համար իսկ պէտք չէր, որ այդ երկնար մէջ զնէր ինքինքս, իսկ եթէ ընդունակ է մոռնալու իր զաւակները . . . ես կը խորհիմ, թէ անընդու-

Նա՛ է նաև ո և է մեծ զգացում ունենալ և Այսուամենայիւ պէտք չէ մեղադրել զինքը, այլ կարեկցիւ իր անկարողութեան . . . Դուք ինձ նայեցար քողորութեամբ ու զորովանքով, ու անգում մըն ար զգացի, որ ոչ միայն մեր հօգիները, այլ եւ մեր մտածումները կը ներդաշնակուին իրարու: Եւ ահա այդ զգացումը իրազեցուց իւ ձգտուած ջրդերու: Արտասուելու փափաք ունիմ, բայց աչքերս կը ժապի: Ես աւելիխ ըսի քան արտասանեցի: Ես ուզեմ բոել քեզի սիրելի՛ս, որ օրէնքները ու զայրոյթները չեն, որ կը հակած են մեր զգացումներէն իսկ բղխող դիրազգացումնեները, ես ուզեցի բոել, զոհողութիւն չէ, որ կ'ըսնենք: այլ կը հետեւինք մեր հօգիկան նրբութիւններուն ու այդպէսով միայն հաշտ կը մնանք ոչ թէ ուրիշներուն, այլ ինքնինքնուս հետ, որովհետեւ վերջապէս իւ զաւակներուս, այլ եւ քու զաւակներուդ տխրութիւնը անհանգուրժելի է ինձ, որովհետեւ ինձի սիրելի ու թանկագին են բոլոր անոնք, որոնց վրայ նոյնիսկ վագանցուկ կերպով մը քու սէրդ ու զուրգութանքդ կոնդ առած է, և եթէ բոպէի մը մէջ իսկ տեսնէի ցաւի կամ զըղջումի ստուերը քու աչքերուդ մէջ, ամբողջ հոգիս պիտի մթագնէր ոնդառնուի կերպով:

* *

Աերին Վոսփոր զացեր էի այցելութեան. ինչո՞ւ ունեցայ մտածումը երթալ տեսնելու ազգականներ, որոնց չէի հանդիպած տարբիներէ ի վեր: Ներքին և անբացօտրելի դրդում մըն էր ատիկա: Երբ առաւօտան արթնցայ ու զարթնումի առաջին պահը ինձի վերագրածուց իմ յիշողութիւնս, քաղցրահամ ճաշակը կեանքին զգացի շրջանակէս ու իմ երջանկութիւնս տանիլ ուրիշ մթնոլորտներու մէջ, զայն սերմանել ամենուրեք

ու կոյծ մը, ցոլք մը թողուլ թերեւս տրտում և ձանձրոցած մարդոց սրտերուն մէջ։

Վերագարձին ուշ մնացի, այնպէս որ արեւը մայրը կը գտնէր արդէն, երբ հասայ Պէպէքի նուամտոյցը, ուրէէ վերջին յոգենաւով մը պէտք էր փախագրուէի Սկիւտար։ Հորկ էր կէս ժամ սպօսել, բոյց ես գոն էի ծովահայեաց սպասման սրտէն մէջ, ուր անցըրդները ցանցառ էին, և իմ միաժամ կը թափառէր իժ հրեւակայութեանս թափովը։ Կարծես կը սպասէի ոչ թէ շոգենաւին, այլ բարերախտ դիպուածի մը, այնպէս որ նոյնիսկ զարմացումը զիս չի ցնցեց։ Երբ յանկարծ տեսայ քեզ։ Իւզո՞ւ հոն էիր այդ ժամուն, նոյն իսկ անհաւասարի է։ Խնձի բացարեցիր որ պէտք էր կամուջէն Գատոր Գիւղ անցնէիր, բայց մտածեցիր Պէպէք գալ, առանց զիտալու թէ ինչո՞ւ, ներքին և քմահամ դրդումի մը անսալով։

— Ինչո՞ւ... ինձի համար, ինձի համար, սիրելի՛ս. մտածեցի։

Առաջին անդո՞ւ ըլլալավ մինակ էինք բացարձակապէս իրարու հետ, և այդ բանը մեզի անսովոր շփոթութիւն մը պատճառեց անմիջապէս։ ծանր լուսթիւններ կ'ընդհատէին մեր խօսքերը, Կարծես վախը ունէի, որ նոր վիճակ մը պիտի յայտնուէր, որ պիտի խանգարէր իմ հօգեկան դրութիւնս, ու խուսափելու համար անհերեւոյի վատնպէն, կը զգուշանայի քեզ նայելու և ուշադրութիւնս սեւեած էի անցնող մարդոց վրայ, իրը թէ ուշին մէկին ձեւը և շորժումները կենաւկան նշանակութիւն ունենային ինձ համար։

Այլ սակայն երկայն չի տեւեց այս անհանգստութիւնը։ Ներդաշնակութիւնը հաստատուեցաւ մեր մէջ, և վստահութեամբ ապաւինեցայ քեզ։ Առաջին օրէն իսկ ես կօրսնցուցած էի բոլորովին իմ կնոջական պը։ բանքներս, ճարպիկութիւնս ու նոյնիսկ փորձառութիւ-

նըս, քեզ հետ ես կը գանօւէի զրեթէ մանկական միամտութեան և պարզութեան մէջ ու յանձնուած էի բոլորովին իմ բնազդիս։ Դուն չէիր գիտեր թերեւս, բայց այնքան բալորանուեր զգացումով մը տոզորուած էի, որ կարող էիր իւր կամքս վարել ինչպէս որ ուզեիր։ Այդ վիճակը զիս մտածոգ չէր բներ, որպիշեան նոյն իսկ գիտակցութիւնը կորսնցուցած էի այդպէս ըլլալուն։ Այդ պատճառով է, որ չի մտարերեցի նոյնիսկ թէ ուշ'էր, թէ յոգենաւը կրնայինք փախցնել, մոսցայ Միքայէլը ու ամէն ինչ և անշշուկ հետեւեցայ քեզ, երբ ըստիր։

— Կ'ուզէք, երթանք սպասունք պարտէզը։ Սքանչելի երեկոյ մըն էս։ Ծովեղերքէն կը յառաջանայինք առանց խօսելու, կարծես ուշադիր մեր սրատի ձայներուն, կ'երթայինք կարծես փառքի մը մէջէն զիմւլով դէպի մեր ճակատագիրը։ Զմայլելի զեղեցկութիւնը բնութեան կ'ազնուացնէր ու կը նուիրագործէր մեր սէրը։ Ալիքները մրմթջելով կուզային կը մարէին սփունքին վրայ, ու ասդին անդին կեցած ձկնորսի նաւերը կը առատէին մեղմօրէն։ Զուրէն մէջ միբրանուած թէի մը ճաղրիւնը կ'ընդհատէր մրմանջը ալետկներուն, որոնք կուզային ու կը վերտդառնային, վարդոգոյն փրփուր մը ձգելով մեր սոքերուն առաջ։

Երեւու մայրը մտած էր, բայց երկնակամտըր կը շողար տակարին լուսեղէն ամպերու վէտվէտումի մը մէջ։ Նոր անհետացած արեւին տեղ երկինքը ոսկեղէն մէկա թօփանցեութիւն մը ունէր։ Կարծես կը բացուէր ուրիշ և անձանօթ աշխարհի մը վրայ, ուրիշ ճանանչներու արձակներ կ'արձակէր, շամփելով ամպերու գունագեղ թանձրութիւնները։ Ու այդ բոլորը կը հրահրուէր ամենազօր կեանքով մը, և լուսեղէն այդ զերտգրգութեանը ընթացքին կայծկլաուներու և

ցոլքերու անձրեւ մը կը սեղադր քաղաքին ու Վոսփորի վրայ, որը նազանգով կը փալփլար իր անհամոր և յարափոփոխ տլեակներով:

Սթամպոլը կը տարածուէր բոցավառ հորիզոնին վրայ, հակադրելով իր մթին սիլուէդը. ոսկի երիշ մը կ'անջատէր իր ձեւը երկինքէն, գծելով կարծես միջոցին մէջ իր մինարէներուն սլացումնարը և մզկիթներու շմբէթներուն կորութիւնը:

Ասիսկան ափունքը անօրոշ և հեռաւոր հողամաս սերու նման կը քօղարկուէր մանիշակագոյն մշուշի մը մէջ. ամենուրեք ոսկի և սև գիծեր: Մինարէնէրը և նոճիները կը միրճուէին ոսկեղէն ծովու մը մէջ: Քաղաքին ձայնները մարած էին, բայց բան մը կը մրժիցէր միջոցին մէջ. մրմունջ ալ չէր, այլ տեսակ մը հեւք, որ կ'անցնէր մեր զլուխներուն վերեւէն. կարծես աշխարհս կը սարսոար իր զեղեցկութեան զմալանքին մէջ:

Չեմ գիտեր ինչ համանմանութիւն մը, ինչ ներդաշնակութիւն մը կառ մեր հօգիներուն և բնութեան մէջ: Անցնող, թառամոզ և վերջացող բաններու տըրտութիւնը քաղցրութեան կը փախուէր. անքան ամէն ինչ պածառ էր և պիրճախայլ: Մոռղեր էինք երիշը. մոռցեր էինք ժամառակը, կարծես հեռացեր էինք մեր աշխարհին սահմաններէն, որուն ցաւագին աղմււկը և ճոկատագրական անբաղդութիւնը յաղթահարուած էին անանցանելի զեղեցկութենէն, ու ամէն ինչ կ'անհետանար մեր թեւեր տոած էութեան ներբեւէն:

Մեր վերջին սէնն էու ասիկա, սիրելին, վերջին բաժակը... որով պիտի արբենայինք յամրօրէն, չնորդով և զեղեցկութեամբ, ինչպէս վերջալուսը երկնաշամբին վրայ, որը անակնկալ յայսի ժայթքումներու և դուռգեղ ցուքերու մէջ կը յանենար, մինչ ամէն վայր-

ինչ կը սպասէինք, որ պիտի մարի, մինչ կը կարէինք, թէ արդէն իսկ մարած է:

Վերջին բաժակը... ու անքիս ամէնէն զգիթիչն էր և ամէնէն աւելի լիուլի յաւզումով. կետնքով և քանչացումով. Մեր կետնքի ոմբողջ ընթացքին տառաւրերուն էինք զանազան տիրութիւններու և ուրախութիւններու մէջ, կարծես յանգելու համար այս ժամին, որ մեր կետնքին գեղեցկագոյն ժամը ըլլուլու սահմանուած էր:

* *

Ծոգենտւը շատոնց մեկնած էր, և առագաստանով մըն է, որ պիտի անցնեինք տափական ափունքը: Դան մը ետքը նաւը կը ոտանէր մեզ հանդարա ջուրերուն վրայէն անկատելի առտանումներով: Բայց իմ հութիւնս այնքան յոզնարեկ է և դիւրոզգաց, որ վիսու պտոյա ունիմ և զլուխո կրթնցուցած եմ ուսին: Աքանչելի տիկարութիւնն մը կը զգամ, կարծես յոզնած կետնքէն ու անոր զնծայած շնորհներէն: Երաժշութեան մը պէս կը լսեմ սրտին բարտիսումները, որոնք կը պատասխաննեն իմ սրտին, ու այդ պահուն կը զգամ, որ անբաժանելիօրէն միշտած ենք իրարու:

Մութը հետզհետէ մեզ կը շրջապատէ իր սառւերներով: Մեր նաւը միակն է, որ իր առագաստը բացած է հովին, ու ծովը վրդովիչ խորութիւններ ունի, ու հակառակ որ այլեւս հոսած ենք սպիտական ափունքին ստուերին մէջ, ինձի կը թուի, որ մեր ճամբան պիտի արունակուի այսպէս անսահմանորէն, և մեր նաւը այլեւս երբեք ափունքի մը չպիտի հասնի....

* *

Մեկնումի պահուն ըսի.

— Վազը պիտի տեսնիմ քեզ...

— Վաղն ալ, միւս օրն ալ, սիրելի՛ս, և բոլոր օրերը և ժամերը իմ կեռնքես...

Խոսքդ չի գերջացուցիր. մութ էր, ու չի տեսայք, բայց ձայնդ կը հեծեծար հոռաշանքի մը պէս:

* *

Երբ տանս սեմէն ներս մտայ, տարօրինակ լոռւթիւն մը զիս դիմաւորեց. կարծես ամենքն ալ բացակայտծ էին. Տղաքս քնացած էին, և սպասուին մտատանջ կը հսկէր: Երբ մտայ օրակը, տեսայ Միքայէլը անհուատալի կերպով տժգունած ու այնպիսի աւերումներով խորշամած, որ չի համարձակեցայ կը կին նայի իրեն: Բայց ես կարծես թէ երազի մը մէջ կը քուէի, ու տեսնելով և զգալով այդ բոլորը, ինձի հեռաւոր և անցած բաներու տպաւորութիւնը կ'ընէին և կարծես ո և է կերպով առնչութիւն յունէին ինձ հետ:

Իմ հօգիս կը ցուանար գէմքիս փրայ, ու կը ժամաէի իմ յիշատակներուս, կը ժամաէի քեզի, ու կը ժամաէի նոյն իսկ զիս շրջապատօղ ամէն բանի, որովհետեւ ամէն ինչ կը խօսէր ինձի քու մտսիգ: Ես դուրս էի սովորական և մարդկային շրջանակներէն ու իմ երջանկութեան զգացումս այնքան հզօր էր, որ մահն իսկ ցանկալի պիտի ըլլար. որովհետեւ եթէ այդ պահօն մտնէի անգիտակիցներեան մէջ, անոր սարսափները և մշանջնական խաւարը լուսաւորուած պիտի էլլային իմ երջանկութեանս երազներով...

* *

Շաբաթներէ ի գեր ընդհատած եմ գրութիւնս և կիմակ, որ զողոցուն ձեռքով զրիչս կ'առնեմ զերստին. Անու եմ քեզմէ, ու քու սիրելի ներկայութիւնդ զգալու ո և է յօյս չի կայ ալ եւս....: Կուզեմ քեզի բսել առկայն, թէ իմ հոգեկան տագնապներուս և գի-

զիքական ցաւերուս մէջ զիս չլքեց երբեք իմ սիրոյ և երջանկութեան զգացումը, և ես ոչ միայն ամրացայ այդ զգացումը, այլ նաև անիկա գեղեցկացուց իմ ցաւս, զայն դարձուց սուր. բայց հեշտագին զգայթիւնը մը: Ամէն անգամ զգալով իմ տառապանքիս ծանրութիւնը, սիրեցի ցաւս, ու անիկա չունեցաւ անծանութիւն, որովհետեւ խորհեցաւ, թէ գարմանելի դառնութիւն, որովհետեւ խորհեցաւ, թէ քեզի համար կը տառապիմ:

Միքայէլ, ահ, զգբազդ և անկարող մարդը: Ճի հասկառաւ, թէ ի՞նչ կ'ընէր, ու չի գիտացաւ բնաւ, որ երբ զիս կը սպաննէր իր զայրոյթներով և նախատինքներով, արմատախիլ յնելու համար իմ երջանկութիւնս, չի գիտօւ, որ կը հրահրէր զայն, որ մօլեռանդութեան կը հասցնէր զիս, և ես հեշտանքով ու տարփանքով կը զգայի: ցուրտ սարսուաները ու տեղի տագնապները, մատծելով, որ թերեւս կը մեռնիմ, քեզի համար կը մեռնիմ, սիրելի՛ս....

* *

Իմ յիշատակներուս պարապներով յեցուն է, բայց պիտի ջանամ գրի առնել այն սոսկալի ժամերը, որ անցան և որ մեզ իրամէ հեռացաւցին, բայց անզօր եղան մեր հոգիները բաժնելու:

Այն իրիկունը... կը զիշերը անց էր, ու ես նոյն իսկ մասցիր էի Միքայէլի տագնապալի վիճակը: Իմ սենեակու առանձնացած էր և թիկնաթուիս մէջ երկնցած կ'երազէր, վերստին ապրելով այն սքանչելի բոպէ-քով մը:

Միքայէլ դրանս կը զարնէր, բայց ես կը շարունակէի ժամաէի ու սիրտս կը զեզուր այնպիսի զգացումը, մը: որ կարծես կ'ողողէր ամէն ինչ, և նոյն իսկ միտամութիւնը ուեթայ խորհելու, թէ ինքն իսկ պիտի

վարակ և էր անկէ, և թէ վերջապէս ոչ ոք իրաւունք ունէր խափանելու իմ սիրոս

Դուսս բացուեցա . Կայծակի արագութեամբ խօրհեցայ՝ ստեղ, կնդնէլ . . . երբեք, եթէ նոյն իսկ մտածումս մոլորուէր և ուզէի վարուիլ այնպէս ինչպէս սովորարար կինւրը կը վարուին, գտնել ու է բանաւոր պատրուակ մը ուշ մնալու, չէի կարող: Ոչ թէ բարյական սկզբունքի մը կը հետեւէի այդ պահուն, այլ ֆիզիքապէս անկարող էի ստելու: Բայց ես ի՞նչ տեսայ, երբ զլուխս դարձուցի Միքայէլին: Անիկա տըժգունած էր մասելի նաևն և իր աչքերը յիմարական արտայութիւն մը ունէին: Մարդու աչքերը չէին անոնք, այլ տեսակ մը անբացատրելի սեւեռում, որուն ներքեւ ամբողջ մարմնովս սարսուցի: Սոսկալի բան մը պիտի պատահէր ու ես շունչս բռնած, աչքերս գոցեցի ու սպասեցի:

Ահ, մարդիկ իմար են առհասարաւ՝ ու անկարող իրենց սեպհական երջանկութիւնը պաշտպանելու: Եթէ այդ միջոցին Միքայէլ ինձի խօսէր իր վշտին վրայ, թերեւս իմ յուզուած էութեանս մէջ վերտղործ մը տեղի ունենար, որովհետեւ այդ պահուն իմ բոլոր զգացումներս իրենց հիմունքներուն մէջ խախտած էին և բուռն զգայնութիւններու ազդեցութեան ներքեւ ամէն ինչ անկայսուն, տարամ և անորոշ դարձած էր ինչ համար: Եթէ նոյն իւկ Միքայէլ անսալով իր կիրքէ կուրացած վիճակին, բրտութեամբ վարուէր ինձ հետ, թերեւս իր հարուածող ձեռքին ներքեւ զսպուած զգացի ինքինքս: Բայց անիկա այս անգամ ալ սխալեցաւ, այս անգամ ալ չի գտաւ իմ սրտիս ճամբան: Զգացի, որ իր մէջ կար մէկը և համ միւսը ընելու տիրական բողձանքը, բայց անիկա փոխանակ անսալու իր էութեան դրդութեառուն, զսպեց զանոնք, և հակառակ իրեն թերեւս, ինկաւ բոլորովին խոտորնակ ճամբու մը

մէջ: Անիկա ինձ նախօտեց անկրկնելի բառերով, անիկա զիս հեզնեց ու զրպարտեց: Արտասանեց ամէնէն թունաւոր բառերը ու հայնոյեց իմ սուրբ և պայծառ զգացումներուս: Ոտքի ելայ փախչելու համար: ոտքի ելայ ու քանի մը քոյլ հազիւ առած էի, կեցայ դարանի մը կրթնած: Ծունկերս կը կթստէին ու պազ քրտինք մը զգացի ծոծրակիս ու ճակատիս վրայ: Ու զեցի խօսիլ ու բացատրել իրեն, թէ չէ, թէ իրենց օրէնքներուն և պայժմանադրական կարգերուն համաձայն մեղաւոր չեմ ես, թէ մեր մէջ չէ պատահած այնպիսի բան մը, որ մարդիկ սահասարակ անքաւելի կը համարեն Բայց հազիւ թէ սառջին վանկը արտասանեցի, անիկա հասաւ իր զայրոյթին ծայրայեղ աստիճանին ու կարծեց: Թէ պիտի ստեմ . . . ու իր ձեռքը զգացի բազուկիս վրայ տկցանի մը պէս սեղմուած Շուրջ ամէն ինչ դարձաւ ու անհետացաւ, աչքերս մթնցան և զգացի, որ գիտակցութիւնս կը կորսնցնեմ

* *

Պառկած էի անկողնիս մէջ ով գիտէ քանի օրերէ ի վեր: Եթերի հոտը կը ծածանէր առնդերուն մօտ: ի վեր: Եթերի հոտը կը ծածանէր առնդերուն մօտ: կայսի պղպջակներ կ'անցնէին կիսաբաց աչքերուս տաջք . . . ուրիշ ոչինչ . . .

* *

Հետզհետէ տեսայ մարդոց ստուերներ . ինչո՞ւ կուգային ինձի այնքան մօտիկ, որ խափանէին չնչառութիւնս, որովհետեւ ինձի կը թուէր, որ ոչ միայն կը մօտիկնային ինձի, այլ իրենց բոլոր ծանրութեամբը կը հազէին ամբողջ մարմելոյս, ճանաւանդ զիխուս, որուն մէկ կողմը անսահմանօրէն խոշորցած էր կարծես: մէկ կողմը անսահմանօրէն խոշորցած էր կարծես: երբեք չպիտի կընամ այդ ծանրութիւնը վերջնել, կը

խորհեքի, ու ժամերով այդ մնատի մտածումը կը կառչէր ինձի ու կը չարշարէր մտածում։

* *

Հուր էր և ամէն ինչ անշարժ, ու անսահմտնելի վախ մը զրաւած էր զիս։ Եթէ բան մը շարժէր սենեակին մէջ կամ շշուկ մը լսելի ըլլար, կարծես զարհուրելի դէպքեր յառաջ պիտի դային ատկէ։ Սիրտս, ա՞ն, խեղճ սիրտս հնջուած, կը սպասէի տնձկանօք, ու ժամեր, ժամեր այսպէս . . . մինչեւ որ մտածումն մթագնէր բոլորովին։

* *

Առաջին օրը, որ յիշողութիւնս ինձ վերսդարձաւ, պատռատուն էր և պարտպներով ընդհատառած։ Մեր տան սովորական բժիշկը մօտս էր, բայց զինքը կը տեսնէի մասնակի կերպով ու իր անձին մէջ մեծ յառը կը խուսափէր իմ տեսողութենէս, կարծես թէ ամպի մը մէջ կարսուած ըլլար։ Իմ մտաները միտյն կ'երեւային տարապայման կերպով երկարած ու նայուածքս զանոնք կը տանէր ուր որ ուզէր առաձգական բաներու պէս, ու անոնք կ'երկարէին ու հանգոյցներ կը կազմէին ու ես կը չարշարուէի այդ սոսկալի զիկզակներուն հետեւելով։

* *

Հրատուչոր մարմինս յանկարծ դովացած է ու ես անսահմանելի հեշտանքով մը կ'անդրադասնամ որ սիրտս այլ եւս խրաշած երիվորի պէս ոստումներ չըներ կուրծքիս տակ։ Խաղաղ և հանդիսա։ Պլուխս ստկայն միշտ ծանրացած է բարձիս վրայ ու եթերի, նաեւ ուրիշ հականեխտկանի մը հոտը կը բռնէ ամրողջ չնշած ողս։ Նողկոնք կը զգամ, կ'ուղեմ շարժիլ, բայց ամբողջ հոգիս կը դդրդի ու կը սկսիմ արտասուել հեծկլտալով, երախալի մը պէս հեծկլտալով։

յանկարծ գուն կը ներկայանաս իմ յիշողութեանս, ու կը տեսնեմ քեզ այնքան կատարեալ յստակութեամբ, որ կ'ուղեմ ժպտիլ, բայց ամբողջ հոգիս կը դդրդի ու կը սկսիմ արտասուել հեծկլտալով, երախալի մը պէս հեծկլտալով։

* *

«Ո՞ւր են զաւտեկներս ։ . . . Յամառօքն կը կրկնեմ ու կ'արտառուեմ, մինչ բժիշկը ու հիւտնդապահուհին հակած իր վրաս կը խորհրդակցին նշանացի, Մեռելի պէս տարածուած եմ անկողնիս վրայ և ոչ մէկ շարժում կրնամ ընել։ Հետզհետէ հեծկլտանքները կը դագրին ու իմ ձայնիս բեկրեկ շնչար զիս կ'օրօրէ ու կը քնացնէ։ Բուն չէ ասիկա, այլ կէս անգիտակից վիճակ մը, որու միջոցին նոյն իսկ վակ աշքերով կը տեսնեմ հիւտնդապահուհիին շարժումները սենեակին մէջ։ Գլուխս կը պազի սասի դէզի մը տակ և կ'ուղեմ հարցնել թէ ինչ եղած է ինձ, բայց կը խօսիմ ուրիշ բաներու մասին, կը զառանցեմ զբեթէ անդադար, ու զիտեմ, որ կը զառանցեմ, և խօսքերս չին համապատասխաներ մտածումիս, բայց միան գամայն անկարող եմ ուրիշ կերպ ընելու կամ պարզապէս խօսելէ դադրելու, օրը ինձի ատրօրինակ կերպով կը յոդնեղնէ։

Առաւօտ է թէ երեկոյ, Ժամանակի տեւօղութեան զգացումը կօրմնցուցած եմ, Երբեմն օրերը վայրկեան ներու պէս կ'անցնին և երբեմն ալ լուպէները կը յաւերժանան, կարծես կենալով իրենց ընթացքին մէջ։ Այս տռաւօտ հասկայ ստկայն ու յիշեցի։ Այն իրի կունը անկումիս միջոցին գլուխս զարկեր էի զարտնին ու ճռկատս ճեղքուեր էր։ Հետզհետէ յիշողութեանս մէջ կ'արթննան կցառուր պարագաներ ու, սիրելիս, գուն կը վերապանաս ինձ։ Յաւագին ու խոր հեշտանք գուն կը վերապանաս ինձ։ Յաւագին ու խոր հեշտանք գուն կը դդրդէ ամբողջ էութիւնս, ու աշքերս վակ մը կը դդրդէ ամբողջ էութիւնս, ու աշքերս վակ

կ'արտասուեմ առանց հեծկլալու ու ասօնք այլ եւս
միրութեան արցունքներ չեն։

* *

Որքան կատարելապէս և անպայման կը սիրեմ քեզի։ Հոգիս կը դողդզայ, երբ կը յիշեմ քեզ այս կամ այն վարկեանին մէջ ու ամբողջ հրաշուլի վէպս կ'ապրիմ կրկին ու կանցնիմ ոչ միշյն անցեալին ու ներկային մէջէն, այլ նաև քեզի հետ իմ երեւակայութեանս թեւերով կ'երթամ մինչեւ հեռաւոր սահմանները ապագին։ ու դաւն կաս ու կը մնաս չուլուած իմ հոգիիս այժմ և յանէտ, և ո և է չար դիտաւորութիւն տնկարող է անբանարարելի և անշօլ-փելի զօրութեանը դէմ մեր զգացումներուն

* *

Առաւօտ է. տենգս իջած է և կտրող հմ իմ սոսկաւի գլուխս բարձրացնել քիչ մը մեծ ճիգերով, երբ ըըմբէկը զբաղած է վէրքս փոխելու։ Արեան բարակ զիծ մը կը սողսակի քունքիս վրայէն ու կ'իյնայ շապիկիս վրայ . . . աչքերս կրկին կը մթնան։ Այդ կաթիլ մը արիւնը երեւակայութեանս մէջ կը լայնայ, որիւնի լիճ մը կը զառնայ ու ամբողջ օրը կ'ապրիմ այդ սոսկումի զգացումին մէջ։

* *

Խնչ սքանչելի ելք մըն էր մտէր, որ այնքան մօհէս անդաւ ու սակայն զիս չի տարաւ։ Աւսօր իմ վըրդագուած էութեանս ամենագէտ պայծառատեսութեան մէջ կը զգամ, թէ ինչ սերտ կապ մը կայ մահուա սիրու մէջ, բայց չեմ կրնար բնորոշել ինչպէսը։ Մահան սարսուռները, որ անցան իմ վրայէս ու զզրդեսին ամբողջ էութիւնս, նման էին այնքան յուղմաւնքի սօր-

սուոներուն, երբ քու նայուածքիդ տակ կը զգայի, որ ամբողջ ախտաբնը կ'անէանար ինծի համար, Յանդզնութիւն պիտի ըլլոր բառերով բացատրել։ Թայց իմ ամբողջ հիւանդութեանս ընթացքին, երբ զիտակցութեան նշոյններ կ'ունենայի ու կը խորհիմ քեզի, մահը զեր ու դյն հետանքի մը պէս հզօր էր և ունկալի։

* *

Ու այն ատեն, սիրելի՛ս, երբ ինքզինքս կը զգայի Փիզիքապէս սպառած ու անկարող նոյնիսկ չարժելու, տարօրինակ և սքանչելի զգացում մը կը գրաւէր ամբողջ էութիւնս, ու ցաւերն իսկ, սարուուները տենդին, զեղերուն հոտը ու վտանգը այնքան սերտօրէն կապուած էին իմ սիրոյ զգացումիս հետ, որ երբ բժիշկին մատները կը ծանրանային վէրքիս վրաւ, սիրու կը նուազէր յոյզերով և տարփանքով

* *

Արեւը կրկին ծագեցաւ ինձ համար . . . ինչպէս յաջողեց որ մինչեւ իմ օստու գայ, սիրելի՛ս . . . Ուզերի խօսիլ ու իմ ուրախութիւնս արտայայտել։ Ադրբայի շփոթութեամբ մը բարոր մոռցաւած ձայները հոգիիս սկսան երգել ու սիրու, ինեզն սիրոս այնքան արտգ կը բարձրախէր, որ լիմարական խուճապի մը մատնուած էր, Կարծեցիր, որ չի տեսայ քեզ, չի ճանչայ քեզ, բայց այդ պահու քու ցաւազին ու պաշտելի դէմքդ զրոշմուած է իմ մտքիս մէջ ու երբ իմ ամգոյն ու նիհարցած ձեռք, բռնեցիր, յուզմունքի և երջանկութեան բերին տակ ընկղմեցայ անէութեան մէջ

* *

Օրն ի բուն կը լսէի ազմուկը և շփոթութիւնը իմ շորջու, և կը զգայի բժիշկին ջանքերը, բաց կու բժըիւ-

Վրայ դրած պաղ և ցնդոզ գեղերը, բայց ոչ մէկ կերպով
կրնայի ինքինքս արաւյայտել եւ ըսել՝ ոչ, մեռած
չէմ, հանգիստ թողուցեք զիս։

Ոչ Խօսք, ոչ շարժում կարող էի ընել, բայց գիւ-
տակցութիւնու ամրողջավին վերդարձած էր, և վերջ
է վերջոյ անփոյթ դառնալով ուրիշերուն մտահոգու-
թեան, մտածեցի քու վրադ. միմիայն քու վրադ եւ
հեշտագին ծովութեամբ մը անձնատուր նզայ իմ գեղե-
ցիկ երազիս. . .

* * *

Ապաքինումի շրջանու նղաւ երկոր ու գանգաղ,
Գլխուս վէրքը բուժուած էր, բայց սիրոս հիւանդ էր
առակաւին ու բժիշկը պատուիրած էր բացարձակապէս
զիրծ պահել զիս ո և է յուզումէ. Ոչ մէկուն այցելու-
թիւնը կրնայի ընդունիլ և պատշգամին վրայ աթոռին
մէջ երկարած, կի անգապահուհին խիստ հսկողութեան
ներքեւ ժամերը կանցնէին անդորր գտնդաղութեամբ մը.

Օրուան մէջ մէկ անգամ միայն աղաքս կը բերէին,
սրօնց, անձկալի և տրում աշքերը վախով կը նայէին
ինձ: Խեղճ փոքրիկները. . . Երբեմն իրենց յեկնելէն շա-
ետքը տակաւին կը խորհէի իրենց և կը մատրերէի այն
յո զմունքները, որ պիտի ապրին իրենց կարգին ու
այն արցաւնքները, որոնցմով պիտի ասպատին իրենց
աշքերը ու սիրոտ կը լեցուիր խանդաղատանքով: Բայց
միանգամայն կը խորհէի այն երջանկութեանց և թան-
կագին ուրախութիւններուն, որ կեանքը վերապահած
էր իրենց, եւ զիմաւորելով աղ գեղեցիկ ժամերը, որ
պիսի հնչէին զաւակներուս համար, կը ժաղաէի երկա-
րուէն:

* * *

Այն առաւօտ հիւանդապահուհին ըսաւ ինծի.

— Պարոնը գուն մեկնեցաւ այսօր:

Զի հարցուցի ո՞ր պարոնը. զիտէի, որ գուն էիր,
զիտէի, որ մօտ էիր ամէն օր, և թէեւ չեմ կարող
թափանցել, թէ ի՞նչպէս յաջողեցար Միքոյելին գաֆան
խտութեանը հակառակ վարուիլ քու սրտիդ և զգա-
ցումներուդ համեմատ, բայց անգամ մը եւս սիրոս
լնցուեցաւ երախտապարտութեամբ ու քաղցր յուզու-
մով: Այդ բաներուն կը խորհէի, երբ հիւանդապահու-
հին ըսաւ ակնածանքով.

— Որքա՞ն կը սիրէ ձեզի:

* * *

Միքայէլ ժամանակը եկած համարեց վերջին տե-
սակցութեան մը հոմար. ո՛ւֆ, ինչպէս կը սիրէ բացա-
տրութիւնները, այսպիսի գժնդակ տեսարաններ: Հի-
ւանդութեան ամրողջ ընթացքին ոչ մէկ օր ատելու-
թիւն կամ քէն չունեցայ իրեն համար, որովհետեւ բա-
ցարձակապէս վտարուած էր իմ յիշողութեանէս. բարի և
ծերունի բժիշկս արդիլեր որ իրեն նոյն խոկ սենեակիս
սեմին վրայ երեւնալու, և այդպէսով զերծ մնացի ո և
է անախորժ հանդիպումէ. բայց հիմտ՞կ:

Մինչեւ նշանակած ժամը հակառակ ինձ մտածեցի
իր վրայ: Զարմանալի կերպով իր մասին ունեցած խրզ-
ճանարութիւններս անհետացեց էին. ոչ մէկ պարտաւո-
րութիւն կը զգայի իրեն հանդէպ և ոչ մէկ իրաւունք
կը ճանչնայի իրեն, բայց սիրոտ ճնշուած էր և եթէ
կարող ըլլայի. ո և է սոտումով նը խուսափէի այդ
տեսակցութեանէն:

* * *

Սրահը կը սպասէր ինձ. տարօրինակ վախի մը պա-
շարեց զիս, բայց մեծ ջանքով յաջողեցայ գոնէ պաղո-
րինութեան երեւոյթ մը պահել: Սենեակէ մը անցած
ատենս տեսայ հայելիին մէջ ինքինքս ուրուականի մը

պէս աժգոյն ու մեղքցայ ինքինքս։ Բայց մինչեւ սրահը հասնելու հակազդեցութիւնը չուշացաւ, և մտածելով թէ ինչ հանգիստօրութիւն կու տար այդ տեսակցութեան, տխուր հեզնութիւնով մը տօգորուեցայ։ ի՞նչպէս նման էր ինքինքն։ ինչքան աւելի լաւ պիտի ոլլար թէ իրեն և թէ ինձի համար, եթէ բացարձակ լուսթիւն պահէինք այն բաներու մասին, որ պատահած էր մեր մէջ։ Բայց անիկա օւերէ և չարաթներէ ի վեր պատրաստուած էր այս տեսակցութեան, ու զիսէի, որ ոչ մէկ բանով ինքինքը կը զրկէր այդ տաժանելի հանդիպումէն։ Գիտէի, որ տաելութեան և նախանձի օձը յարտեւ կերպով գալարուած էր իր դժբաղդ սըրտին մէջ, ու այդ չարաբասակի ազդեցութեան ներքե որոշած էր ընելիքը։

Անորոշ սարսափով մը կը մտածէի, թէ ինչ հնարք դաած էր արդեօք իմ սիրու վիրաւորելու համար, բայց այդ պահուն իր հետ զէմ առ զէմ գտնուելու սոսկումն կը գերտակուէր ամէն ինչ։ Ինձ կը թուէր, որ ատիկա անկարելի բան մըն էր և թէ մեր աշխերը ոյլեւս պէտք չէր, որ իրարու հանդիպէին։

Երբ սրահ մտայ, իմ կրած ատանելի զգացումն գերազանցեց կանխահոգութիւններու. ծունկերս կթուտեցան և կարծեցի որ պիտի իյնամ. ու տեսայ, որ անիկա անկարեկիր խստութիւնով մը դիմաւորեց իմ տկարութիւնս։ Իրմէ զթութիւն չէի սպասեր բնաւ, բայց գաղտափարը թէ ու է մտրդկային արարած կրնայ այդ դաժան աններողամտութեան հասնիլ։ սիրու շարժեց ու զապուած արէ ունքներս այրեցին կոպերս։ Սիրու այնքան ճնշուած էր, որ զրեթէ Փիզիքական զաւ կը պատճառէր ինձ և գերմարդկան ին ջանքեր կ'ընէի յաղթան բելու համար իմ հոգեկան և Փիզիքական տագնապի։ Յետին ճիգ մը բրի և աշխերս բարձրացուցի։ իր արդէն իսկ արհար գէմքը այնքան վտիտ դորձեր

էր, որ այտերը խոռոչացեր էին ու ոնդունքը գրեթէ լուսանցիկ փափկութիւն մը ստացեր էին։ Աչքերը անքուն և տառապագին զիշերներու ընթացքին մարեր էին զրեթէ. ոտքի վրայ կիցած էր և կը զգուշանար ինձ նայելու։ Նստայ թիկնաթուպին վրայ ու զլուխս կըթնցուցի բարձին։

— Ագրինէ՛, ըստ վերջապէս դողդղացազ ձայնով մը եւ ընդուտ ետեւ դարձաւ. թերեւս արցունքները կը ձաձկէր ինձմէ. ձեռքը գրապանը տարբաւ ու թոշկինուզ հանեց և զանգաղ ու կարկամ շարժումներով սրբեց տկնոցները։

Ո՞րքոն ատանելի էր այս բոլորը, և սիրու կը սկսէր նուազումներ ունենալ։

— Ազրինէ՛, կրկնեց վերջապէս անսպասելի կերպով աղերսող ձայնով մը, պէտք է մեկնինք այս քաղաքէն։

— Մեկնինք... Դուն, սիրելի՛ս, ներկայացար ինձ ու սրտիս բոլոր գոները գերեզմանի պէս փակուեցան իր զէմ։

Գլխովս ժմատական շարժում մը ըրի։

Միքայէլ խստացաւ. իր յօնքերը խոժոռեցան և ակնցին ներգեւէն նայելով ինձ, ըստ հրամայողական շեշտով մը.

— Պէտք է որ մեկնինք...

— Եթէ մեկնինք, ես կը մեռնիմ, և եծեծեցի։

Շրթները պրկուեցան ու զժուարաւ ինքինքը զսպեց, բայց ես զիտցայ. թէ ինչ ըսել ուզեց։

— Աւելի լու է, որ մեռնիս...

Անկէց եաքը խօսեցաւթիւնը առաւ աւելի եապէեպ և խիստ հարցուցնութեան մը ձեւը։

— Դուն միշտ զինքը կը սիրե՛ս, ըստ վրեթէ չնշան ձայնով մը։

Աչքերս խոնարհեցի իրը հաւափնութեան նշան։

— Դուն կը յամափի՞ս ուրեմն քու մեղքից մէջ...
Աչքերս զցցեցի և կոյր ու խօսւ եղայ իրեն համար :

— Ես զաւակներուս հետ կը մեկնիմ. կամ մենք,
կամ ան, պէտք է ընարես վերջապէս. կը մեկնինք
անմիջապէս եւ ո եւ է լուր եւ տեղեկութիւն մի յու-
սար. դիտցիր, որ անողոք խստութեան մը կը հանդի-
պիս իմ կողմէս։ Ես քեզ կը համարեմ անարժան մայր...

Զայնը դողաց ու պահ մը լսեց։ Կը զգայի, թէ
ինչ մած ձնշումի ներքեւ էր նաև ինքը։ Կ'ուզէի մո-
տենալ իրեն ու ամոքել իր ցաւը, բայց վստահ էի, որ
պիտի մերժէր զիս։ Կ'ուզէի մօտենալ իրեն, ու ա-
մոքել իր ցաւը, բայց վստահ էի, որ պիտի մերժէր
զիս։ Կ'ուզէի ըսել իրեն, թէ ես յանցաւոր չեմ, թէ
ինքը ի զուր ստացեր է դատաւորի այդ տաժանելի
գերը, թէ ինչ դժբաղդ ընդունակութիւն էր ատիկա ե-
ղերական վիճակներու մէջ մտնալ, երբ կարելի էր
պայծառ ու հանդարտ կերպով մը նայիլ այս խնդրին
վրայ, փոխանակ գալարուելու անկարելի չարչարանք-
ներու մէջ։ Կ'ուզէի ըսել իրեն ներզութեան եւ խո-
զազութեան խօսքեր և վերադանալով իմ մեկնումի
մերժումիս, ըսել իրեն, թէ պատրաստ էի ամէն ինչ ը-
նել ամօքելու համար զինքը, քանի որ, սիրելի՛ս, իմ
հոգիս չեր կարող ո եւ է ազգեցութիւն կրել արտաքին
պայմաններէ, սրբան ալ դժուարին ըլլային անոնք։
Բայց կը լուէի, չեմ գիտեր ինչու, և իմ շրթներս չեին
հնազանդեր իմ մատծումիս։

Անիկա միշտ կեցած էր իմ զէմս իր խիստ եւ վը-
տացած դատաւորի երեւոյթով։ Զեռքերը կը դաւարէր
աթոռին յենակին զրայ ու կարծես թէ կը վարանէր
խօսելու. թերեւս ինքն ալ իմ մատծութերուս համա-
պատասխան խօսքեր ուներ ըսելքը, որսկեաեւ յան-
կարժ ինձի դարձաւ ու մոլորուն նայեւածքով, բայց
զրեթէ մեղմաւթեամբ շարունակեց.

— Եթէ չուտով անդրադառնաս քու կացութեանդ,
եթէ չուտով վերադառնաս մեզ մօտ, քու զաւակնե-
րուդ մօտ, վերստին կ'առնես քու դիրքդ, իոկ ես կը
ջանամ պատշաճութեան սահմանները պահել մեր զա-
ւակներուն և օտարներուն զիմաց քեզ հետ ունեցած
վերաբերմունքիս մէջ։

Հեռացաւ սենեակէն առանց ետեւ դամնալու, ա-
ռանց կարեկցնելու իմ տկարութեանս, առսնց ըսելու-
խօսք մը, որ սիրու բանար իրեն։

Պատշաճութիւնն, օտարնե՞ր, ընարութիւնն... ահ,
ինչպէս դժբախդ ու անձպրակ գտնուեցար, Միքայէ՛լ,
ինչպէս քու բոլոր գիտութիւնդ, հասուն մարդու յաւակ-
նութիւններդ ոդը ցնդեցան եւ չօգնեցին քեզի քու-
կեանքիդ ամենածանր ժամուն, որովհետեւ երբ մարդ
կ'ուզէ սիրուի մը խօսիլ, պէտք է դառնալ եր-խայի մը
պէս անկեղծ ու միամիտ, ինչ փոյթ նոյնիսկ, եթէ իւ
արտայայտութեան եղանակները ըլլան բիրտ ու կոպիտ։

Կը մտածէի. մարդիկ այլեւս չեն համորձակիր ըս-
պաննել սուրով եւ զէնքով, բայց կը սպաննեն խօս-
քերով. մտածեցի նաև. այնքան կարճատես և անմիտ
է, ինչպէս մարդոց մեծամասնութիւնը, որ եթէ գիտնար
ձշքրիտ կերպով մը, թէ ինչ եղած է բնոյթը իմ զգո-
ցումներուս, աւելի ներզումիտ պիտի ըլլար և ինքզին-
քը անդարմանելի կերպով նախատուած չի պիտի հա-
մարէր իր երաւունքի, պատուախնդրութեան պայմա-
նագրական զգացութերուն մէջ։ Մնաց որ ինչ որ ինքը
անքաւելի մեղք կը համարէ, կրնար վերջապէս ար-
դիւնքը ըլլալ վաղանցուկ քետնածոյքի մը, զգայա-
բանքներու մոլորանքի մը։ Կրնայի իրեն խօսիլ ու մեղ-
քացնել իր տառապանքը, կրնայի սուզի ու վիշաբ-
իքը վերցնել իր հոգւայն վրայէն, եթէ յաջողէի համա-
զել զինքը իրականութեան, բայց իմ տէստկէտս տար-
բեր եր և գիտնալով, թէ յանցաւոր չեմ իմ ըմբռնած

հղանակավս, զիտէի նաև, որ այն հօգեկան կապը, որ հասաւառուոծ էր իմ և քու մէջ, անանցանելի և անխղ ելի էր եւ որով միշտ շղթայուած պիտի մնար իմ մտածումս և օբրաս:

**

Մեկնեցան վերջապէս և Միքայէլ գոհ է, որ իր վրէժը լուծեց. մեկնեցոն եւ ես մինակ մնացի քեզի հետ, բայց այս նոր կացութիւնը անսպասելի, կերպով շփոթութիւն և գառնութիւն պատճառեց մեզի. մենք զգացինք և լուելեայն համաձայնեցանք, որ գոհնիկ բան պիտի ըլլար մեզմէ անկախորեն յառաջ եկած վիճակը շահագործել, եւ մենք աւելի ցտնցառ կերպով իրարու հանդիպեցանք ու տւելի վերապահ դաշտանք: Թանի Միքայէլը հոս եր դիւրաւ կը մոռնայինք իր ներկայութիւնը, բայց իր մեկնելին ետքը իր չարաբառտիկ ուրուականը յարտակ կերպով կեցած էր մեր մէջ. և ո՞ր անծանօթ խորքերէն մեր հոգիներուն ստուերներ երկուրեցան ու մթագնեցին մեր երջանկութիւնը:

Դուն չի հսկցը, թէ ինչո՞ւ ես ալ որոշեցի մեկնիլ. դուն չի գիտցար երեք, որ այդ գուարին որոշամբ առնելէ առաջ հոգիս գալարուեցու ճգնաժամային պայքարներով: Երբ կը մտարերէի քու վիշտ ու արխորութիւնդ, երբ իր մտարերէի սրտագին խօսքերդ, ու ընցմազ քանի անգամներ յաւանեցիր ինձ, թէ դառն յաւարեկութեան պիտի մատնուէիր, եթէ յանկարծ հեռանայի, կործես բոլոր կորովս կ'անհետանաբ. բայց, սիրելիս, ես մայր եմ, ու հոգիիս մէջ ձայն մը կոր, որ աւելի բարձր հնչեց, և ես զգալով, որ գագիտը և ուրախութիւնը հետզհետէ կը մարին իմ որտիս մէջ որոշեցի իմ կոչումիս հետեւիլ և երթու զաւակներու մօտ:

Ահա թէ ինչո՞ւ ես որոշեցի մեկնիլ. ոչ Միքայէլին

համօր և ոչ այ օտարներուն համար որ պիտի զատէին դիս: Ես մեկնեցայ, որօվհեաւ զուակիներէս հեռու ըլլալու ցաւը ամօթ և վիատութիւն կը պատճառէր ինձ, և զգացի, որ իմ պայծառ հօգիս կը մթագնի հետպիետէ. որօվհեաւ նուն ուղղեցի երթաւ ու վերադառնել իմ անդորր երջանկութիւնս, աւելի լայն հորիզոն տալ մեր սիրոյն, և որօվհեաւ վերջապէս «մարդը» սկսաւ յայտնուիլ մեր մէջ, սիրելին, իր ցանկութիւններով և անկարելի երազներով, և ես զգացի, որ այն գիւրաբեկ տնօթը, որ կը պարփակէր սուրբ և լուսաւոր խորհուրդը մեր զգացումներուն, կրնայ իյնալ իմ զողդոցուն ձերքերէս . . . :

**

Շոգենաւը մեկնելու կը պատրաստուէր ու կը կարծէի, որ քու սրամտութեանդ մէջ յամառելով, չի պիտի զայիր վերջին անդամ զիս տեսնելու: Բարեկամներու և ազգականներու բազմութիւն մը զիս կը շրջապատէր, և ես կը ջանայի սիրալիր ըլլալ ամենուն կետ և հանելի հետք մը ձգել ինձմէ, բայց երբ դուն վերջապէս երեւցար, մոռցայ ամէնքը, մոռցայ աշխարիը, ու ինձ համար միայն գուն կայիր, գուն ներկայ էիր և քեզ կը տեսնէի միայն: Երբ իմ ոչքերս քաղաքաբարութեամբ կը դամային ուրիշներուն, հոգիս լեցուն էր քեզմով և ուշաղիք միմիայն քու ներկայութեանդ:

Սթամպոլը իր ամենագեղեցիկ վերջալոյսերէն մէկը կ'ընծայէր մեզի և ոսկի կը տեղար մեր վրայ: Լոյսի և ձաճանչներու շքեղութիւն մը կը պարզուէր հորիզոնին վրայ և ոսկեղէն շոլքեր կը բոցավառէին մեր դէմքերը: Մեր ամէն մէկ քայլէն գետնի փոշին կը բարձրանար փալփալով, ու բնութիւնը նազանցներ ունէր մեզի համար, ու ամպերը իրենց անսունանօրէն երանդառոր թափօրովը կը արածուէին յամենալով մարիլ և մեր

վերջին օրուան գեղեցկութիւնը կը յաւերժացնէին։ Պէտք էր մեկնիլ վերջապէս։ երբ թեւս կը զգայի քու թեւիդ վրայ ու կը սուրոյի ամբոխին մէջէն, ինձի կը թուէր, որ այդպէս գէպի երջանկութիւն կ'երթայի եւ ոչ թէ մեկնումի մը, ու այդ քոնի մը քայլերը, որ առինք միասին, յաւիտենահանութեան մը ճամբուն վրայ էր։

Ի՞նչպէս զարօվագին լուզում մը կար քու ձայնիդ ու ամբողջ անձիդ վրայ, ու քաղցր արտածութիւնը, որ կ'երկարածէր մեր վերջին խօսակցութիւնը, անդամ մը եւս մեզ կը կապէր իրարու։

Ու իմ ձայնս էր, որ կ'ըսէր։

— Որքան գոհ եմ քեզ վերջին պահուն տեսած ըլլալուս։

Ու քու ձայնդ էր, որ կը մրժացէր արտում շեշտերով, ու չէիր զգար այդ պահուն, որ մեր խեղճ բառերը, մարդկային բառերը անկարող չին արտայայտելու այն բոլոր խօսվայուզ զգացումները, որմնք փոթորիկի մը պէս կը բարձրանային մեր հագիներուն մէջ։

Ու հարկ եղաւ բաժնուիլ, ու գուն չես գիտեր, սիրելիս, որ երբ համակերպած իմ որոշումիս, հրաժեշտի համբայրով շրմներդ կը ծանրանային ձեռքերուս վրայ։ երբ կ'ուզէիր ոչքերդ դարձնել ինձմէ ունաց խոնաւութիւնը ծածկելու համար, գուն չես գիտեր, սիրելի՛ս, երբ ձեռքս սեղմած չէիր ուզեր զիս թռողուլ, ես տժոյն էի։ լրին և անշարժ, բայց այդ պահուն կարծես բան մը զահավիժօրէն կործանեցաւ իմ մէջս, և եթէ զիս տանէիր հետզ, այլ եւս կուրօրէն, խելայեզօրէն ամենուրեք կը հետեւէի քեզի……

Ծովաւին թաւ սոյլը թրթուարով տարածուեցաւ քողոքին վրայ կարծես մեր ազնուական ցաւը ծանուցանելով, և քու վերջին պահու զէմքիդ յաւզեալ տըխրութիւնը գրոշմուած աշքերուս մէջ առանձնացայ իմ խորիկս։ Յուզմունքի և զգացութերու ու զին թափին ներքեւ զինովի պէս կը դեղեւէի։ Դէմքս ծածկեցի

բարձիս վրայ և դառնօրէն ու երկարօրէն արտասուեցի, որովհեաւ յաղթանակի մը ծանր և տաժտնելի փառքին ներքեւ կը կըէի այլեւս……

Հիւանդ էի, սիրելիս, բայց այդ տկարութիւնը պատճառ եղաւ։ որ հետզէնտէ ամոքուի իմ ցաւս, և սկսայ ապրէլ իմ հրաշալի սիրոյ վեպս, մինչ չոգենաւը զիս կը հեռացնէր անգաղարաքարար։ Ֆեզի հետ թև թեր անցանք բոլոր ծաղկեալ ոլորտներէն / մ երեւակայութեանըս, յաւզմունքի և սիրոյ բոլոր բարեկառնութիւններէն անցնելով և ճաշակելով կեանքը եր բոլոր ցաւերով և ուրախութիւններով։ ու ծշմարտապէս ո՞ն է երազը, ո՞ն է իրական կեանքը, քանի որ քու սիրելի հոգեկան ներկայաւթիւնդ յարատեւօրէն զգտուով, հոգիս բոլոր ժպիտները վերսախն ծաղկեցան իմ տակաւին տժգոյն գէմքիս վրայ։


Ուշ տանին հասանք իգմիք։ Կամրջակին վրայ էի մինչեւ իբիկնամուաը։ Երկինքին վրայ ամպեր կը տարածուէին առանց կուտակուելու։ սև սառերիներ հորիզոնի չըրս կողմերէն զիրար կը զիմաւորէին և կարծես անծանօթ հեռաւօրութեան մը մէջ լոյս մը մարեցաւ։

Հակառակ ամեռնային գաղջ օդին ամբողջ մարմնովս կը գողամ, մինչ չոգենաւը խարիսխ կը նետէ…… Ու ոչ մէկ յետամաց ցոլը երկնքին վրայ, ոչ մէկ ասազ……

Հոգիս խօսվաւած է, սիրելիս, և անձկութեամբ կը խորհիմ քեզի։ Ահա զիշերը, որ կ'իջնէ մեր վրայ ու ծալ ծալ խօտւարով. այս զիշերը աստղ չունի, երազ չունի և եր մէջ նոյնիսկ փոթորիկի մը սպառնալիքը չի կայ։

ՎԵՐՁ





ՀՀ Ազգային գրադարան



NL0330825

28571

ԳՐԱ 75 ԱԼԵՔ

ԿՐԵԱԿԱՆԻ

“ԿԲԼԱԿԲԱ,” ՎՐԱՋՈՅՈՒՆՈՅՑ

CILICIA BOOK STORE

57 La Belle Ave. H. P.

(U. S. A.)

DETROIT, MICH.

Phone: HAMLOCK 3758 - J

Կը զ սկսի նմեր Պարայ և Ամերիկայի գրատունները